

2146

241
8-21

1893

5

20011

2010

241

5-21

584
8

ՄԻՔԱՅԵԼ Խ. ՄԻՆԱՍԵԱՆ

ԾԱՂԻԿՆԵՐ

Ա Ն Գ Դ Ի Ա Կ Ա Ն

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

معارف نظارت جلیله سنك رخصتیله طبع او لخشدز



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՇՏՈՆԵԱՆ

Առևլան Համամ հաստիք, թիւ 14.

1893

62

58190-ահ



3584-71



ԾԱՂԻԿՆԵՐ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ



Շ Ի Բ Ի Մ Փ

Գերեզմանն է փորձաքար ճշմարիտ սիրոյ : Անդ
է զի ասաւածային այդ յատկութիւն ի յայտ կածէ
վեր գերազանցութիւն քան զբանկան զրդիւն սոսկ
անասնական յարման , Վերջինն պարտի նորոգութիւ
յար եւ կենդանի պահութիւ իւր առարկայի ներկա-
յութեամբ , բայց սէրն այն որ կը գտնուի ի հոգւոջ
կրնայ վառ պահութիւ ընդ երկար , մինչ իսկ ցիկանս :
Համակրանք կը թուլանան այն հրապուրանաց հետ
մրասմին ոյք իւրեանց զարթման եղան պատճառ , եւ
կը գտնան ոարսեցուցիչ գառնութեամբ գերեզմանի
սոսկալի շրջափակէն . այլ անսարի է զի ճշմարտիւ ո-
գեկան սէրն կը բարձրանայ ի վեր , զանալ ամէն
մորմնապին բաղձանքէ : Կը վերադառնայ իրեւ հուր
նուիրական լուսաւորել եւ սրբագործել զսիրտ սպա-
ցելուն :

Հանդուցելոյն առթած թախիծ այն միակ միշտն
է զոր ի ասաւ կը մերժենք ի բաց վանել մեր սրտե-
րէ : Ուրիշ ամէն խոց կամիմք բուժել , մոռնալ ա-

մէն վիշտ , սրբազնն մի պարտականութիւն կը համարիմք , սակայն , բաց թողուլ զայս վէրք : Կը մնուցանեմք զայս խոց ու կ'ածեցնեմք յառանձնութեան :

Կայ մայր մը որ մոռնայ յօժարակամ զաւակն այն սիրասուն որ գերդ մի կոկն ցողափայլ թարշամեցաւ ընդ փոյթ , թէեւ նորա կենաց մէն մի ջադէպ կը ծակուէ զիւր սիրտ իրրեւ փուչ : Կայ զաւակ մը որ մոռնայ յօժարակամ իւր բիւրդցու սիրեցեալ ծնողաց սէրն ու գորտիւ անհուն , թէեւ զայն յիշերով կը գալարին իւր աղիք : Ո՞վ , հոգեւարքի ժամուն մէջ իսկ , կը մոռնայ երբեք բարեկամն՝ ոյր գան կը սպայ : Ո՞վ , երբ նոյն իսկ ցուրտ ժիրին կը փակէ աշխարհի մէջ իրեն համար սիրելագայն էակին , սիրունոյն , նշխարներն , երբ կ'զգայ իւր սրախն փշրին , հային նորա գերեզմանի փակմամք , ո՞վ կը բաղձայ երբեք այդ քաղցրիկ էակի յիշաւակն մոռացութեան մասնելով միմիթարիլ ու սփոփիլ : Ո՞չ . սէրն այն որ կենդանի կը մնայ յետ մահուանն իւր առարկայի՛ հոգւոյ ազնուադոյն յատկութեանց մին է : Եթէ ունի սա իւր զամնութիւններ , ունի նսեւ իւր վայելքներ : Եւ երբ զամնադոյն վշտաց արտազեզումն փոխի յարտասուս մեղմահոսան , երբ մնը սիրելեաց անշնչացեալ զիւակաց պատճառած յանկարծական տառապանք եւ բուռն վիշտ մեղմին , ու իւրեանց կենդանութեան ախուր յիշաւակներ միայն յածին ի միտո , ո՞վ երբեք արմատաքի կը իւլ յիւր սրաէ այս օրինակ մի քաղցր տիրութիւն , թէեւ մեր գուարթութեանց պայծառ ժամեր պատէ մերթ սեւաթոյք ամպերով , կամ խո-

րին մի թափիծ սփուէ անձկութեան ժամուց վրայ . ո՞վ սակայն կը փոխանակէ զայն զուարթ երգոց , ցնծալի խրախութեանց հետ : Ո՞չ ապաքէն շիրիմք ունին քաղցրապոյն մի ձայն քան զցնծութեան երգս հեշտալուր : Անդ կայ հանգուցելոյն յիշաւակարան առ որ կը գիմնմք կենդանի բարեկամաց հրապոյներէն իսկ հրամարելով : Ո՞հ , շիրիմն կը թաղէ ամէն մոլութիւն , կը ծածկէ ամէն յանցանք , կը շիջուցանէ ամէն խէթ ու սի : Իւր խաղաղալից կուրծքէն ոչ այլ ինչ կը բղիսին բայց միտոյն քաղցր յիշաւակներ , համեկի յատկութիւններ : Ո՞ կարէ գիտել թըշնամոյն իսկ գերեզման , եւ չզգալ յինքեան զզջական ազփողորմ մի բարափիւն , չզգալ կոկիծն իւր սրտի , զի կոռուած է սի ափ հողի հետ , որ , ահա , կը լուծուի իւր առջեւ :

Բայց մեր սիրելեաց շիրիմք , ո՞րպիսի վայրիք են խոկմանց : Անդ առ մեզ կը դառնայ առաքինութեան ու ազնուութեան պատմութիւնն ողջոյն , անդ մեր առջեւ կը պատկերանան հազարումէկ զգուանքներ ոյք կը շայլուէին մեր սովորեայ մտերմական հազարակցութեանց միջոցին , անդ կը յիշեմք օրճառականի վերջին գորովն , վեհ գորովն բաժանման տեսարանին , անարկու գորով : Քանի՛ , քանի սիրելի են մահանամիտոյք այն վայրեր իւրեանց ազգած դառնակսկիծ՝ այլ միանգամայն անոյշ յիշաւակօք , վերջին վկայք նուիրական սիրոյ , վերջին սեղմումն , ահ , անզօր , նիհար ու գողզոջ ձեռաց այն վերջին սեղմում , վերջին մելամազձիկ սիրապիր այն հայեացք ոյք առ մեզ կ'ուզուէին գոյութեան սեմերէն իսկ իսկ իւր սուրբ սիրոյն իրր հաւատոփիք : Այս յի-

շատակներ կը բարձրանան գերեզմանի սրահն իբր
հրեշտակք երկնառաք :

Ահ, զնա՞ ի շիրիմ թաղեալ սիրոյ, եւ խոկա՞ :
Խղճիք առջեւ քննէ այդ բաժանեալ բարեկամիդ հետ
ունեցած կենցազավարութեանդ հաշխւը . աշացդ առ-
ջեւ շարէ մի առ մի ի նմանէ վայելած բոլոր բա-
րիքներն, բոլոր գորովն ու սէր, որոց ի փոխարէն
թափիծ ես առթած զգայուն այն սրափի : Բաց սիրոդ,
բաց աչերդ զզջման յորգառաստ արտասուք թափէ :
Սակայն ի զնւր զի նա երբեք, երբեք չպիտի վերա-
դանայ միսիթարիլ քո զզջմանէ :

Եթէ զաւակ մ'ես եւ սիրեցեալ ծնողացդ հոգ-
ւոյն ախրութիւն ես պատճառած, կամ մխած՝ մի
նետ նոցա արծաթ ճակատոց . եթէ այր մ'ես, եւ
երբեք բարեսրութեանդ կամ ծշմարտութեանդ նը-
կամամք ասարակոյներ ես զարթուցած այն սիրա-
տենջիկ կրծոց ներքեւ, որ քո բազկաց մէջ կը յու-
սար գանել զիւր երջանկութիւն . եթէ սիրահար մ'ես
եւ դամնակիթ վիշտ մ'ես պատճառած այն ծշմա-
րիս սրախն որ այժմ սստած ու լոյն կը պառկի ո-
տիցց ներքեւ . եթէ բարեկամ մ'ես, եւ խորհրդով
կամ բանիւք կամ գործով անիրաւեցիր այն հոգւոյն՝
որ ի քեզ էր վստահացած ապնուարաք . վստահ լնի
թէ ամէն խոժու հայեացք, ամէն անշնորհ խօսք,
ամէն անիրաւ գործք պիտի դիզութեանդ
մէջ եւ տանջեն քո հոգին չարաշաք՝ գժոխըմքեր
վիշտերով: Վստահ լնի թէ պիտի խմարհիս շիրմին
վրայ ախոնը ու վշտագնեալ եւ հառաջես ողբածայն,
թափես անօգուտ արտօսք, առաւել գառն, առաւել
խորին զի անլսելի են եւ անօգոււտ:

Հիւսէ՛ յայնժամ ծաղկեայ անուշաբոյր պոտակներ,
եւ սփոք բնութիւն գեղեցկութիւններ նորա շիր-
մին շուրջ, սփոփէ սիրան քո վշտագեկ, եթէ կըր-
նաս, զզջման այս գորովալի եւ սական մնոսի հար-
կով, այլ եւս իրաստ առ միանզամայն մեռելոյն հա-
մար ունեցած այս զզջական վշաց գառնութենէն,
եւ յայսմհետէ լնի առաւել հաւատարիմ եւ յօժա-
րափոյթ քո պարտականութեանցդ առ կենդանի մնաւ-
ցեալո :

ՈՉ ԻՆՉ Կ'ԱՊՐԻ ԻՐԵՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ

Պարտիզին մէջ մի սմզօր ձզօտի վրայ վարդ մ'է
յեցած կարմրափայլ : Գնա՞ , հարցուր նմա թէ է՞ր
անդ կախուած է : «Ես ասու կախուած եմ» կը պա-
տասխանէ ծաղիկն գեղափթիթ, «քաղցրացնել այց
օդ գոր մարդիկի կը չնչեն, ի տես ածել զիմ գեղեց-
կութիւն, յոցքր բայցավաել ի հոգիս մարդկան, ցոյց
տալ նոցա ձեռնն իւրեանց Աբարչին որ նկարեց մէն
մի տերեւ ու գրաւ զայնո իմ կրծոց վրայ : Ես չեմ
ապրիր ինձ համար միայն :

Ահա՞ , կը կանդնի առընթեր մի տարեւոր ծառ,
առանձինն ու միայնակ : Ոչ ինչ կը տեսնես իւր մեր-
ձակայքք, եւ կը խորիս թէ այդ ծառն անտարա-
կոյս իրեն համար միայն կանգնելու է : «Ո՛չ» կ'ըսէ
ծառն, «մի այդքան չնչին նպատակի համար չստեղ-
ծեց զիս Աստաւած : Զի առաւել քան հարիւր տա-

բիներ կանգնած եմ աստ : Յամրան տարածած եմ բազուկներն իմ սաղարթապատ եւ հովանաւորած հօտերն նուաղեալ , ոյք կը փութային յիմ ստուեր : Պահած եմ ու պաշտպանած թռչնոց դեռասի ձագեր , մինչ անգօր էին նոքա ամենեւին թռչիլ յօդս : Փոթորկի ժամանակ քանիցց մարմնոյս մէջ եմ ընդունած կայծակն ու շամթ , զի մի գուցէ շամթահար սպաննէ զանապարհորդ , կաղիններն զորս կ'արտադրեմ ամ ըստ ամէ , տարուած են հեռաւոր ու ընդարձակ վայրեր եւ այսպէս մայր եմ եղած բաղում անտառաց :

Ապրած եմ ես արծուին համար որ թառած է իմ վրայ , գայլալող թռչնոյն համար որ դադար է առած եւ կազզուրած իւր դողով թեւեր մինչեւ թռչի վիրատին զերդ ծաղիկ օդոյ , միջատին համար որ մնած է եւ ապրած կեղեւին ներքեւ — եւ , երբ ոչ եւս կարենամ կանգնիլ աստ , յերկիր պիտի տապալիմ ի ձեռն մարդոյ , պիտի զօրացնեմ նաւն որ Ովկիանու տէր ու իշխան կ'ընէ զմարդ , պիտ երթամ յիւր բնակարան ջեռուցաներու համար զիւր մարմնն եւ ինորութիւն ծաւալելու ընտանեաց մէջ : Ես չեմ ապրիր ինձ համար միայն :

Ահա , յեռան կուշտէն մի վտակ կը հոսի արծաթի , արծաթ ժապաւէսի մը հանգոյն : Գնա՞ , հարցուր նմա թէ ինչ կ'ընէ : « Մի բարձր լեռան մէջ ծնայ ես » կը գրէչ վտակն « բայց չէ կարող բարիք գործել անդ , ուստի ի վայր կը փութամ հասկմեպիւ , անցնորդ ուստի կրնամ , ոստնլով ուստի պարտիմ . միայն թէ հասնիլ կը բաղձամ ի հովիտն քաղցրիկ ,

ուր ծարաւի հօտն կրնայ ըմպել իմ զով ջուր եւ մեղմել տապն ամարան , ուր արտոյան կրնայ երգել եղերաց վրայ զուարթապին , ուր կրնամ զարձնել ազօրիներ ի զիւրութիւն մարդկան , եւ յետոյ միանալով ուրիշ ինձ նման վտակաց հետ , կազմել մի զետ ընդարձակ եւ յառաջ վարել շոգենաւներ ու վաճառքներ , եւ , հուսկ ուրեմն , սուլիչ յՈվկիան՝ վիրատին ի չոփի փոխուելու համար եւ զայռ թերեւս վերստին յիմ բնիկ լեռ ի ձեւ ամպի ու կատարելու ընթացքն իմ կարծուուեւ : Իմ առուիս մէջէ եւ ոչ մի կաթիլ ջուր կը հոսի , ոյք ջինջ ու պայծառ զիմաց վերայ չընթեռնուս սա խօսքն . եւ ոչ մին ի մէնջ կ'ապրի իրեն համար միայն » :

Այսպէս , ահա՞ , զրած է Աստուած ծաղկին վրայ որ կը քաղցրացնէ օդն , զեփիւոին վրայ որ կը տատաննէ զվարդ իւր մեղմիկ ու զով չնչովլ , անձրեւի կաթիլներու վրայ որք կը կազմեն զետն յորձնեռնող , ցօղի մարգարտեայ այն հատիկներու վրայ ոյք փալիան , կը փողփողին ի ճաճանչս արեգական , Ովկիանու կոհակաց վերայ ոյք ժայռից կը բազսին ահագնազոչ , ամեն խեցոյ վրայ որ կը ննջէ ի խորս ծովու . ինչպէս նաեւ անել արփոյն վրայ որ կը ջեռուցանէ , խնագ ու ծիծազ , կայտիռ ու գուարթութիւն կը սփոք միլիոնաւոր արարածոց երակաց մէջ . — ամեն բանի վրայ որ կայ ի տիեզերա , ջնջն եւ աննշան որդէն սկսեալ որ կը լրջի գետասող , « Եի ՈՉ Մին ի Մէնջ ԿՈ.ՊՐԻ իրեն ՀՈ.Մ.Ա.Ր ՄԻ.Ա.ՑՆ : »

ԿԱՅ Ա.ՍՏՈՒԱԾ (*)

Զարթիր, հոգիդ իմ ապշեալ։ Զարթիր, ի բաց
թօթափէ անտարերութեան նինջն ծանրարթուն։
Դիտէ, զքեզ շուրջ պատող սա տեսարանն վեհաշուք։
Ի քեզ եւ յաւարկայս արտաքին ուղղէ քս հայեացք,
եւ գոյութեանց ու կենաց օրէնքներն հետախուզէ
զմայլմամբ։ Արարտին բարելից գործերն քննող ամէն
սիրտ սքանչացմամբ լիցնող սա անփերջ կազակ-
ցութեամբ ի մի գոգեալ տիեզերաց լիր ակնդէտ։

Մերթ յերկնու ի վեր կը բարձրացնեմ զաւս իմ,
եւ երբ կը տեսնեմ անդ բազմազունեան լուսոց վա-
սիլն ու փայլիլ, երբ կը տեսնեմ զասեկու լուսա-
փողփող ոյք կը փթթին ի գիշերից շար ի շար կամ
զարդին ուկենածանչ ոյք ճառագայթք լուսահետ
զերկիր կ'ածեն ինձ ի տես, յապուշ հարեալ յայտ
տեսպի հարցանեմ իւրովի։

Ո՞վ կառոյց, ո՞վ երկնից գմբէթն այս լայնար-
ձակ . . . Ո՞վ կախեց անտի այս կանթեղներն անթիւ
անհամար . . . Ո՞ր ճարտարագիտին ձեռներ կեր-
տեցին զատեղն այդ նշուլագեղ որոց լոյս առ մեզ
կը ճառագայթէ այնքան հետի վայրերէ . . . Ո՞ր ոք
ուսոյց գոցա շարժիւ ու սրանալ այնքան կատարեալ,
այնքան կամսնասոր շրջաններու մէջ . . . Զարեգն
տիեզերաց լուսատու եւ կենսատու ո՞վ կացոյց։

Ո՞ւ երինք երկնարծրար, ո՞վ հաստատեց զձեր հի-
մունս ամրապինդ եւ ո՞վ ձեր կատարներն բարձրա-
ցոյց յամպու . . . Ո՞յր ձեռներ պիճնեցին զձեզ այդ

(*) Ցանկերէնէ նարգմանուած։

գալարախիս անտառներով, այդ բիւրազդի օպարչատ մարմաններով ու պէս պէս ծաղկամքք գառնագեղ . . . Ո՞վ մշանջենական ձեամբ ու սառնամաներով յօկի պատէ ձեր զագաթներ, ոյր հրամանաւ զգվուին եւ հարփն ձեր կուրծքերէն առուակին այն կենցաղպայուղիչ որք օրհնութիւն ու կեանս կը ափուն յամին կրու։

Ո՞ւ ծաղկունքդ նազելափայլ, ձեզ ո՞վ չնորհեց
այս գեղն ու փալլ, շուքն ու պերճանք այս ան-
նման . . . Ափ մի հող եւ մի քանի կաթիլի ջնուր
միայն ճնունդ կուտան ձեր քաղցրութեամն այդ
սրագրաւ։ Ռւասի սաացաք ձեր այդ բայրերն զգըլ-
իիչ։ Ակնապարար այդ երանգներն վառ ի վառ ո՞վ
պարզեց ձեզ . . .

Ո՞ւ արարածք համօրէն, ո՞ւ բիւրք բիւրոց բնա-
կիչքդ ջուրց ու երկրի, զմիտո յապուշ կրթող եւ
գհողք զարմացմամբ լիցնող հազար ու մէկ այդ բը-
նազդներ ու զգայարաններ ոյց ի չնորհու կ'ապրիք ու
կը մնանիք ու կը ցնծաք, ոյր եւ պարզեւ . . .

Զիմացակամութիւն ապշեցնող այս զարմանա-
լեաց ի վերայ մտածելէ զինի՝ խուն ինչ յիս առ անձն
իմ գարճնեմ իմ ուշ եւ ստեղծագործութեան զլուխն
եղող մարդկային սեռն կ'ընեմ առարկայ խորհրդա-
ծութեան։ Յայնժամ զմիտո ի հիացումն գրաւող
խումբ խումբ հրաշալիք վերասին կը խոնին մտացո
առաջի եւ այլ յայլմէ եղեալ զոչեմ մեծածայն։ Ո՞վ
զարմանալեացս, ափ մի հողն ի՞նչպէս այնքան զար-
մանապանչ ու զեղայօց մարմնոյն եղաւ կերպարա-
նափոխ . . . ի՞նչպէս կ'ըլլաց որ այդ մարմնոյն մի
անզամն կը տեսնէ զառարկայս շրջակայ, մի ուրիշն՝

ի մերձակայս արձակեալ ձայնից կը լինի լոող, երբ բորդ մի՞ զեթերն իննկող անոյշ բոյրերն կը չնչէ: Մեր խորհուրդներն ու գաղափարներ առ նմանիս հաղորդելու եւ նոցայն ի միտ առնելու կարողութիւնն անդին ով չնորհեց մեղ, ով . . . : Ուստի գտանք մտաց աստուածային այն կարողութիւններ որովք՝ զանազաննեալ ի կենանեաց՝ զափեկերա ողջոյն կ'առնումք ի կշխ, հետախուզեմք զկապակցութիւնս համանից եւ այսու նոր ի նորոյ օգտաւէտ ժանօթութեանց կը լինիմք տեղեակ,

Ո՛ բարձրեալդ իմ Արարիչ, ի՞նչպէս կրնամ զիւտել այսքան հրաշազան ձեռակերտներդ, նշմարել մտացս հասողութենէն վեր եղող այսքան ճշմարտութիւններ եւ ի միտ չանուութէ սոքա ամենեքին ճարտարարուեաս ձեռացդ են արդիւնք . . . : Ի՞նչպէս կրնամ զարարածս, ի մամնաւորի զմարդկային ուրան երջանիկ գործելու համար յօրինեալ այնքան օրինաց լինել խելամուտ, եւ չտևնել ի նոսա անհասելի իմաստութեանդ, զօրութեանդ, վեհափառութեանդ եւ արգարութեան արտափայլումներ:

Այս, Աստուած իմ, բովանդակ այս տեփերք քս հզօր հրամանաւ եկաւ ի գոյ եւ մեծահրաշ մեքենայի մը հանդոյն կը կատարէ զիւր պաշտօն խորդին . . . : Այս, Աստուած իմ, քեւ միայն կեան կ'ապրին, շարժին ու փայլին արարածք ու համայն աշխարհք:

Ո՞ գոյ, որ ի գոյ տծեր զգոյս համայն Զիք ինչ քեւ համար չիք անհնարին, Ուրանավ, արդ, զթեղ քանիք զժուարին, Արարածք բոլոր զոյն միաձայն Աստուած, Աստուած, Աստուած :

ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆՆ ԶԱՍՏՈՒԱԾ ԿԲ ՓԵՏԱՔ

Կեսանքն հետախուզութիւն մ'է: Ամէն ուրեք մարդիկ ի իննդիր են բանի մը, զոր չեն գիտեր թէ ինչ է: Բայց չեն գոհանար երկեք, եւ, տարօրինակ թէ եւ թուի, ոչ ոք այնքան զգգոն է որքան նա որ գոն է: Այն անձ որ ունի զամէն ինչ ոյց կը խորհէր թէ կարօտ էր՝ ամենէն թշուառ անձն է: Մարդկութիւնն ի շարժման է: Ուրեք ուրեք զանգազ է յոյժ այս շարժում: յայլ տեղիս ունի մեծ ուժգնութիւն: բայց ամենայն ուրեք կայ շարժում: Մարդկութիւնն որպէս առու լերանց կը շարժի, կը յառաջէ զէպ յանձնանօթ մի ովկէան: Գիտութիւնն խուզարկում մ'է: Մարդիկ չեն գոհանար բնութեան երեւութից սոսկ տեղեակ զոլով, զայն համեմատելով ու բաղդասելով: Գիտունք կը խուզարկեն զերկինս հետափառակաւ եւ երկրի ամենափոքր հիւլէններն՝ մանրադիտակաւ, կը բաժնեն ու կ'սարապամնեն, կը վերլուծեն ու կը բազազրին, ցերեկներ ու գիշերներ կը նուիրեն խուզարկման: Եր վասն: Որպէս զի կարենան ստուգել թէ իրապէս կայ մի տեփերք, որպէս զի կարենան հաւասարել թէ ինչ է այն որ այս բիւրազգի երեւոյթներն կը յօգէ ի մի: Մի երկար ճանապարհ կարած կը լինի մարդ զէպ ի ճշմարտութիւն երբ կը յանդի սա հաւատոյն թէ այս հիւսուածոց ու դարձուածոց, այս փոփոխութեանց, այս յաւէրժաւ-

կան զանազանութեանց , այս առերիւոյթու անջատ երեւութից ի ներքոյ կայ միտոթիւն մը :

Սրուեսան խուզարկում մ'է : Սրուեսագէան ի խնդիր է յար խէական մի գեղեցկութեան որ կը խուսափի միշտ իւր հետազօտիչ աչերէ : Ե՞ր նոր գրականութեանց կը կարօտիմք , նոր երաժշտութեանց , նոր նկարուց : Ընդէր չեմք օրինակեր անցելոյն նկարներն : Ընդէր չեմք կրկներ անցելոյն եւ բաժշտութիւնն : Ընդէր չեմք ընթեանուոր անցելոյն գրքերն : Զի անցեան , որպէս նաև ներկայն , չգոհացներ ու չկարէ գոհացնել զմեզ : Յաւերժապէս կը վնասունք բան մը որ կը մնայ մենէ հետի : Ամէն պատկերներէ , արձաններէ , ճարտարապետութենէ ու եւ բաժշտութենէ առանել խէական գեղեցկութիւնն է որ կը խուսափի միշտ մեր առջեւէ եւ ոյր կը պընդիմք միշտ զնեատ : Բոյր զբաղական կեանքն , ընկրուկան կեանքն , ճարտարագործական կեանքն խուզարկում մ'է : Եթէ ճշմարիտ արք եմք ու կանայք , կը վնասունք հասկնալ մեր ընդ միմեանս ու նկցած յարաբերութիւններ եւ առ միմեանս ունեցած պարուականութիւններ : Եւ կը վնասունք ոչ միայն սովորէս գանել թէ ինչ ընկերու եմք այսօր , վաղը եւ միւս օր . կը վնասունք մանաւանդ տեսնել թէ չկայ մարգկութեան ճշմարիտ եղբայրակցութիւնն մը եւ թէ ինչ կը նշանակէ եղբայրութիւն : Եւ սէրն , սէրն իւկ , բարձրագոյնն մարգկուցին փորձառութեանց , խուզարկում մ'է : Զաւակն կը սիրէ զիւր մայր եւ կը հանգչի ի նման , բայց ընդ հուպ ի խնդիր կը լինի ուրիշ ընկերակցութեանց զոր կը գտնէ յանձնի իւրիշ ընկերակցութիւնն : Մեր կինաց ամէն քայլափախն կը հանգիպնք յուսահատեցուցիչ խո-

բասարին անհանգիստ է մինչեւ կը գտնէ կոյսն եւ կը հանգչի ի սէր նորա : Այր ու կին գոհ են նախ միւմեանց փօխագարձ սիրով , բայց անհանգիստ սիրալ կը վնասէ տակաւին նոր սէր , ու նոր խնդութիւնն մը կը գտնէ այն սիրոն մէջ որ մանկան աչերէն կը ճառագայթէ մեղբանոյշ : Հայր ու մայր , ծնողք ու զաւակ , բարեկամ , մենք ամէնքս ալ , օրօրոցէն ցգիրեկման , կը հետամաննք այս գաղտնալից , այս խէական , այս կասարեալ , այս խուսափիչ սիրոյն :

Կինթարկիմք նեղութեանց ու փորձութեանց , կեանքն ու վիշտ կը ճնշն զմեզ , մեր սէրն կ'առանուի ի մէջն , առանձինն կը մնամք մեր տիրութեանց մէջ ու կ'ըզձանք սփոփիչ մի ընկերակցութեան : Բարեկամք կը բողոքն զմեզ , կը սփանն ծաղկունս առաջի մեր , սփոփիչ բանիւք կ'ամոքն զմեզ , կարեկցութեան մելանոյշ խօսքեր իրարեւ բուժիչ սպեզանի կը գնեն մեր սրափ վիրաց կամ ի մեզ կը հային կարեկցական լուռութեամբ որ առաւել ինչ կը նշանակէ քան զիսօս : Եւ սակայն չնորհակալ կը լինիմք թէեւ ընդ այս , կը միխթարիմք թէեւ , չեմք բաւականանոր տակաւին : Կը մնայ զեռ միխթարանաց մի զօրութիւն , կը զարմաննք թէ ինչ է այն եւ ուր , ու կը վնասունք զայն : Կը զիմենք յեկեղեցի . մերթ օգնութիւն կ'ըսասաննք անսարի եւ մերթ ոչ : Կը զիմենք առ բարեկամ , մերթ կը ներչնչեն նոքա զմեզ եւ մերթ յուսահատ կը զործեն : Կը զիմենք պատմութեան , կինսապրութեանց , գրականութեան զիւր զործոցներու միծ խէականց : Կը լսափենք զամենեսին : Մեր կինաց ամէն քայլափախն կը հանգիպնք յուսահատեցուցիչ խո-

չընդուտի մը որ նկուն կ'առնէ զմեղ : Կը ջանամք օգնել մեր զրացւոյն եւ նմա վնասել միայն կը յա- ջողինք : Կը ջանամք մի ծառայութիւն մասուցա- նել եւ կը սխայիմք , ու գամ քան զբամ կը ձանձ- րանանք շարունակական ջանքերէ : Մենք կը կարօ- տիմք լաւագոյն կազզուրման ու ներշնչման քան զոր նինջն , մունդն ու պարապուրդք կարեն ընձեռել : Կ'ստանամք մի ներշնչում յընտանեաց , կ'ստանամք ի զբազմաց , բայց բաւական չէ այդ : Եւ բոլոր սրբ- աերէ կը բարձրանայ մեծ աղաղակ մը : Սփոփանաց , կազզուրման համար , որ պահպանէ ու ներշնչէ զմեղ կենաց ամէն փորձառութեանց մէջ :

Ամէնքս ալ ի խնդիր եմք բանի մը : Գիտութեամբ ճշմարտութիւն կը վնասումք , արտեսափոք՝ գեղեց- կութիւն , քաղաքափառութեամբ՝ արդարութիւն , ընտանեօք՝ սէր , եւ կենաց բոլոր փորձառութեամբ՝ միփթարանք ու նեցուկ : Ո՞հ , բարեկամք իմ , չէք տեսնել թէ զԱստուած է որ կը վնասումք : Զէք տեսներ զի չիք , ոչ , չիք ինչ ճշմարիտ բայց միայն Աստուած : Զէք տեսներ զի չիք գեղեցկութիւն , բաց յայն գեղեցկութենէ որ է յԱստուած : Զէք տեսներ զի չիք արդարութիւն , բաց յայն արդարու- թենէ որ է յԱստուած : Զէք տեսներ զի չիք սփո- փումն մեր թափանաց բաց յայն սփոփմանէ որ կու- տայ մեզ առ գիտակցութիւնը թէ եմք որդիք Աս- տուածոյ եւ թէ վիշտն Նորա սպասաւորն է զմեղ առ ինքն տանելու : Զէք տեսներ զի կենաց ահեղ մար- տին մէջ՝ չկաց զմեղ պահպանող , մեզ նեցուկ ենող մի զօրութիւն բաց ի ներկայութենէն Աստուածոյ :

ու անարժան , եւ վեր կը բանէ զմեղ իւր մշտակայ ներկայութեամբ : Զէք տեսներ զի ոչ մի զօրութիւն կրնայ պահել զմեղ ճշմարտապէս կենդանի եւ զոր- ծել զկեանս մեր բարի ծառայութեամբք արզինաւ- էտ՝ բաց ի զօրութիւնէն Աստուածոյ : ԶԱստուած է որ կը վնասումք : Արդ , եթէ կործանեմք զբրիստո- նէութիւն , եթէ հրաժարիմք հաւատալէ Ս. Գրաց , Քրիստոնի , եկեղեցւոյ եւ մեր հարց ու մարց հաւ- ատացն , պիտի կարենամք զմնել զԱստուած : Ամե- նախորին հարցումն է սա զար կրնայ քրիստոնեայ մը հարցնել : Ո՞ւր կրնամ զմնել զԱստուած , եւ բնչ ընկու եմ եթէ չկարենամ զԱ.ն զմնել : Կրօնն՝ բա- րոյական փիլիսոփայութեան (Ethics) համար չէ որ գոյութիւն ունի , այլ բարոյական փիլիսոփայութիւն՝ կրօնի համար : Աստուած միջոց մը չէ . այլ՝ վախ- ճան : Օժանդակ մը չէ նա սոսկ զմեղ ապրիլ կարո- զացնելու . կեանքն է մեծ օժանդակն մեզ առ Աս- տուած առաջնորդելու : Պէտք չէ հարցնել թէ բնչ կերպիւ կրնամ բարի այր մը , բարի հայր մը , բարի քաղաքացի մը , պարկեշտ անձ մը լինել : Ամենա- մեծ , էական ու յաւերժական հարցումն է թէ բնչ- պէս կրնամ ընտանեաց , եկեղեցւոյ , կենաց բոլոր պարագայից միջոցաւ զմնել զիմ Աստուած : Զրա- զումն , ընտանիքն , եկեղեցին , ամենայն ինչ են վասն Աստուածոյ : Ո՞չ թէ Աստուած եկած է կեանք տալու համար մեզ , այլ տրուած է մեզ կեանք որ- պէս զի նովա կարենամք զմնել մեզ զԱստուած : Ասոր համար է որ ի գիտութիւնն ճշմարտութիւն կը վնասումք , յարուեաս՝ գեղեցկութիւն , ի զբազ- մունս՝ պարտականութիւնն յընտանիս՝ սէր , ի տրխ-

րութիւնն՝ միմիթարութիւնն, ի փորձութիւնն՝ գօրութիւնն, ի կեսանք՝ կեսանք, վասն զի յամենայնի կը վնասուեմք զայն էակ որ ինքն իսկ է աղքիւր ծշմարտութեան, գեղեցկութեան, արդարութեան, պարտեաց, սիրոյ ու կիսաց, Զի չկրնար ըլլալ ծշմարտութիւնն եթէ չկայ ծշմարտախօս էակ մը, ոչ արդարութիւնն եթէ չկայ արդար էակ մը, ոչ սէր՝ եթէ չկայ սիրող էակ մը, եւ ոչ կեսանք՝ եթէ չկայ կենասնի էակ մը, եւ եթէ մեր այս խուզարկում չէ բոլորովին անյոյս, կայ էակ մը որ ինքն իսկ է իտէալն առ որ կը ձգտիմք:

Սրդ, բարեկամնք իմ, եթէ այս է ծշմարիտ պատկերն կիսաց, եթէ, անզիտութեամբ կամ գիտութեամբ, կուրօրէն կամ որոշ տեսութեամբ, մարդկութիւնն զԱստուած կը հիսակէ, եթէ գիտութիւնն կը ջանայ խորհիլ Աստուծոյ խորհուրդներ, եթէ արուեստն կը ջանայ գանել Աստուծոյ գեղեցկութիւնն, քաղաքապիտութիւնն կը ջանայ մարմնաւորել Աստուծոյ արդարաւթիւնն ու հիմել Աստուծոյ թագաւորութիւնն, եթէ զբաղմունք ու ընկերութիւնն կը ջանան ցոյց տալ մեղ Աստուծոյ ուղղութեան պէտքն ու նշանակութիւնն, եւ տիրութիւնն կը ջանայ մեր տեսութեան ընծայել ովտափանոք լի Աստուած մը, փորձութիւնն սաստիկ փորձերու միջոցաւ կը ջանայ տանիլ զմեղ առ Աստուած, եւ նոյն իսկ մեր կեսանք մեղ կուսուցանէ թէ կարօտ եմք զօրութեան մը որ տանի զմեղ առ Աստուած — եթէ ամենան ուրեմք մարդկութիւնն զԱստուած կը վնասէ, ուրեմն կը հներկայիմ ձեղ միւս հարցումը. Աստուած կը պահէ ինքզինքն, մինչ իւր զաւակներ

զնա կը վինասեն : Կեսանքն պահուըտուք խանգ մ'է, յորում Աստուած է պահուողն եւ մարդ վինասողն : Քրիստոնէութիւնն կը պատասխանէ այս հարցման, կեսանքն՝ մարդոց զԱստուած վինասեն է. իսկ կը րօնքն՝ Աստուծոյ զմարդ վինասեն : Կրօնքն կը ցուցնէ թէ Աստուած զմարդ կը վինասէ : Այս է Ա. Գրոց պատգամն, այս է Քրիստոնի պատգամն : Նախ՝ կայ սա հիմնական յայտարարութիւնն թէ Աստուած իւր պատկերովն է ստեղծած զմարդ, եւ, երկրորդ, թէ զմարդ իւր պատկերովն ստեղծելով, մարդու պատկերովն եկած է առ մարդ որպէս զի յինքն կարենաց ձգել զմարդ, եւ, երրորդ, որ սոյն երկու ծշմարտութիւններէն կը հետեւի, թէ միշտ պատրաստ է նա յաւէրժապէս բնակիլ այն անձանց որպակց ու կենաց մէջ որք Յիսուսի կը հետեւին, որք ուստած են Յիսուսի կենաց գաղանիքն, եւ կը ջանան, Նորահնակերակցելով, վերարտազերել յինքեանս Նորահնարազիք : Աստուած խօսած է մարդկան մարդարէից բերնով : Աստուած մարմին առնելով ապրած է յերկրի որպէս զի կարենամք տեսնել զնա ու ճանաչել : Աստուած ապրած է ասսա այդ երփնային կենօք որպէս զի լեցնէ բոլոր սրտեր ու ներշնչէ բոլոր կեսանքեր : Կը իսրէ մեղ Աստուած արտասուք որպէս զի առ ինքն քարշէ զմեղ, որպէս զի կարենալ որբել արտասուքն մեր աչերէ : Կը գնէ զմեղ մեծ պայքարաց մէջ, որպէս զի կարենայ յայտնուիլ իբրեւ մեր Օգնական ու Զօրաւոր Աշտարակ, Կուտաց մեծ պատհենթիւններ որպէս զի զինքն վինասեմք զօրավիգն օգուտ քաղելու այդ պատեհութիւններէ, որպէս զի ի նմանէ ստանամք համբե-

րութիւն գիմաղրելու : Այս է Քրիստոնէութիւնն : Աստ կը կայանայ Ս. Գրոց արժէքը , զի յայնմ եւ այնու Աստուած կը յայտնուի մարդոց հոգեկան գիտակցութեանց իրեն զմարդ վնասող Աստուած մը : Այս է նշանակութիւնն եւ միակ նշանակութիւնն հրաշից , զի նոքա ծառայած են իրեն ապացոյց թէ Աստուած յաշխարհի է ու կը վնասէ զիւրսն ։ Հաւասոյ գաւանութիւնք չունին արժէք եթէ չեն ծառայեր աստուել պայծառ գործել ի մեզ Աստուածոյ մը գալափարն , Աստուածոյ մը՝ զոր կը վնասումք եւ որ ինքն ալ զմեղ կը վնասէ : Եւ ոչինչ է եկեղեցին եթէ չէ հաւաքում մը մարդկան որք զԱստուած կը վնասուն եւ գտած են Նորա յայտնութիւններն ի պատմութեան եւ բան իսկ իւրեանց կինաց մէջ : Կողմնացոյց ասեղն կ'ուզզի դէպ ի բեւեռն , խորհելով թէ բեւեռն է որ զինքն կը քարշէ : Պատրեալ ասեղ , Նա շնչար ի բեւեռն կը գտանայ մագնիսական այն հոսանքին միջոցաւ որ կը պարփակէ զաշխարհ . այն հոսանքին՝ որ կը գտնուի թէ ասեղին թէ աշխարհի մէջ եւ որ կը գօղէ սոյն երկուքն ի մի : Այս պէս ալ մարդկութեան սիրան կը նայի վեր յերկնան , կը նայի յեսո յանցեալն , կը նայի յառաջ յապատայն , կը նայի ամենայն ուրեք Նորա ի խոյդ որ առ ինքն կը քարշէ զմարդկութիւն : Ո՛ պարտեալ հոգիք , Աստուած կը պարփակէ զարդերս իւր ներկայութեամբ , եւ մարմնալ քօղարկեալ եկած է յաշխարհ յանձին Յիսուսի Քրիստոսի , որպէս զի կարենայ ցոյց տալ թէ Աստուած ու մարդ մի են . կատարեալ անուծելի միութեամբ կապուած ընդ իւրեարս :

Ա.ՊԹԻԼ , ՄԱՅԻՍ ԵՒ ՅՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐՆ

Ապրիլ : Երգոնդ ամիսն . բազում թոշոնք իւրեանց ալլազան գայլազներով կ'երգեն քաղցր ի ձայն երգս յարութեան : Կը յարման ծաղկունք իւրեանց ցուրտ շիրմիներէն : Տնու , ինչ գեղեցիկ . այնքան գողտր , այնքան փափկիկ : Սամանամանիք եւ փոթորիկը Բնչ ընել կարողացան նոցա : Ցրուեցին թէեւ նոցա թէրթիկներ , խամրեցին նոցա փալլ , թարշամնցուցին , երկիր տապալեցին , այլ ահա , ինչպէս կը փթթին փրասուն գեղեցկաթոյր : Այնքան երկրուգլիք է , ուրեմն , ննջել ցուրտ շիրմին ի ծոց : Ոչ մի գանձ կրուած է երկիր , լի են իւր ծոցեր առաւարուցիս պարզեւներով ինչպէս էին յառաջապոյն : Երբ քո ուրախութիւններ , հաճոյքներ թօթմափին իւքէն որպէս տերեւններն ի ծառոց , երբ քո մէր յետո ի սիրտ մզուի , որպէս կը մզուի ծաղկանց կեանք յերեանց արմատս , երբ վշաաց ուեւ ուեւ ամպեր ծածկին հոգւոցդ երկինն պայծառ . համբերէ . մի յուսանատիր : Պիտի բարձրացնես գու վերասին քո վերասին գու զարթացից ձւուղեր ուր հաճոյից թոչնիկներ պիտի գան զեզզեղել երգեր խնդութեան : Պիտի արձակես վերասին նոր ծաղկիններ սիրոյ : Պիտի փարատին այդ ամպեր եւ սկսի երջանկութեան տիւն լուսապայց տալ : Թէ Փետրուար է , և եփ չէ Ապրիլն :

Մայիս : Ո՛ ամիսդ ծաղկահիւս , թագուհիդ բոյ-

բերու ու թոյրերու, լրացուր զհունձս ծաղկանց :
Փնտոէ երկրի ամայի ու ցրախն խորչերն ոյք մեր-
ժեցին արփոյն ճամանչներ եւ ի նոսա իսկ սփակ
ծաղկեկներդ քնքոյց : Լսին արեգն կը յաղթէ, հուսկ
ուրեմն, ժայռերու իսկ, մամուռներ կ'ածին. ու կը
բողբոշին :

Յունիս : Տարւոյն թագուհին պերծազգեաց : Ի՞նչ
զուարթութիւն, ի՞նչ աշխոյժ եւ որպիսի գեղ ամե-
նայն ուրեք : Արբէ, ո մարդ, քո ճակտի քիրան աշ-
խասութեան . նաևուէ բնութեան խորհրդառոր ծո-
ցայն մէջ, խառնէ քո մրմունջ աղեսկին մրմունջին
հետ, յանձնէ քո իղձեր ու երազներ փափկաթեւ
զեփիւան, թափէ հոգուոյդ մաղձերն ջինջ վասկին
ի ծոց եւ քո սիրա յանձնէ բնութեան բուժիչ աղջե-
ցութեան :

Բնութիւնն համայն կը ծիծաղի, կը ժապարի ու
կ'երգէ : Յօշն զերթ գոհար կը շողայ արեգակնան նաւ-
խածին ճառագայթից մէջ . խոլ զեփիւան իւր թեւոց
վրայ առած զամուշահոտութիւնն ծաղկանց՝ կը իսմու-
կարկէ զաշխարհ : Անտառի երգեցիկներ իւրեանց
դայլայներ ի մի խառնելով երածշտութիւնն մը կը յօ-
րինին ներգանակ : Օգն քաղցրութիւնն է համակ եւ
զուարթութիւն : Վատակն քաղցրիկ, զարդն հովտին,
կը շիկնի իրգեւ մի կրոս երկնային տրիւայն ոսկի
ճառանչից ի տես : Ամենայն ուրեք կեսմոք, շար-
ժում, աշխոյժ կը տեսնուի :

Գոչէ այժմ առ Աստուած . «Ո՛ Հայրդ երկնաւոր,
Ծնողդդ այսքան բարեաց, այսքան գեղոյ ու մեծա-
վայելչութեան, Արարի՛չդ ոքանչելի տիեզերաց,
Աղբիւրդ լուսոյ ու կենաց, ուր ես, ուր Աստուած

իմ» : Եւ ծաղկին ծածանելով զիւր թերթիկներ պի-
տի մրմնջէ . «Աստուած իմ մէջս է» : Ծառն շարժե-
լով զիւր ստղարթալից ձիւզեր պիտի ոսապիէ . «Աս-
տուած իմ մէջս է» : Վատակն արծաթի պիտի դդէ .
«Աստուած իմ մէջս է» : Երկին պիտի գոչէ . «Ես
եմ գաճն Աստուածոյ» : Երկիրն ու ծով պիտի գոռան .
«Աստուած մեր մէջն է» :

Ո՛ ամիսդ հրաշագործ, զու որ հմայիչ լեզու կու-
տաս ծաղկին ու տերիւին, ծովուն ու երկնի, զու
որ բոյր կուտաս վարզին ու շուշանին, զու որ երգ
կուտաս ճնձըուիին ու թոփչ, տուր եւ ինձ լեզու
վԱստուած քարոզել մեծաբարպառ, տուր եւ իմ սրտի
գոհունակութեան բոյրն անոյչ, տուր եւ իմ հոգւոյ
թեւեր յերկինս պանալու : Եւ զու, Աստուածդ իմ
սրդեսէր, որ հրճուանօք լսես ծաղկին ու միջապին,
թոչնոյն ու տերիւին գովարանութիւն, ընդունէ եւ
իմ սրտեռանդին չնորհակալութեան առհաւաստչեան
այս երգ :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅԱՐԿ

Կինն հրեշտակ է յորջորջուած սիրահարական վի-
պաց եւ բանաստեղծութեանց մէջ, մինչեւ սկսած
ենք խորհիլ թէ հրեշտակիք դոյրն ինչ միայն լուա-
գոյն ի կանաց : Սակայն այն անձ որ կը ճանաչէ
զիկն կատարելապէս ու կը սիրէ զայն անկեղծ սրբ-
տիւ, պիտի զգայ մի քանի տարիներէ վերջ թէ կոչտ

հաճոյից նկատմամբ ունեցած իւր միտում նուազած է եւ իմացական բարձրագոյն հաճոյքներ զրաւած են ողջոյն իւր հոգի, թէ մաքրուած է եւ զոտուած իւր սիրա առանց իւր ջանից, և զրեթէ առանց իւր զիտութեամբ։ Իւր էութեամբ իսկ կը միանայ այն էակին հետ, որ աշխարհային թէեւ մի արարած եւ աշխարհի թերութեամբք քծաւոր՝ մի Ողի է տակաւին եւ հրեշտակային մի լուսով շողափաց։ Կոնջ ներկայութիւնն սրբագոյն էակի մը ազդեցութիւնն ունի մեր վշտաց, ինորութեանց ու տիբութեանց մէջ եւ ինմա կը գտնեմք այն երկնային զօրութիւն որ կը մերձեցնէ զմեզ լաւագոյն՝ մի աշխարհի, Կին մարդոյ եւ հրեշտակաց միջեւ եղած օղակն է եւ ինքն է որ իւր ազդեցութեամբ զմարդ հրեշտակաց հետ կը միացնէ։

Մարդ իւր խորսովոյն զգացումներն չայտներ այլոց։ Սակայն առն ու ինոջ միջեւ եղած այն սերու ու սեռն կապակցութեանց չորհիւ, կինն՝ յատկապէս յերկնից սահմանեալ մի արարած կը թուի որ բնանայ առն սիրութ, մասնակցի նորա խնդութեանց եւ ըլլաց միսիթարիչ մը նորա վշտաց մէջ։ Նորա ձայն կ'ոփուիէ զմեզ երածշատութեան հանգոյն, մեր լոյն է նա ի մժութեան եւ մեր Արեգակն՝ այս աշխարհի մէջ։ Մեր ցաւոց մէջ կը ծառայէ նա մեզ այնքան գուրգուրանոք, կը խօսի այնքան խաղաղ ու սիրազեղ մի ձայնիւ, եւ իւր կեանքն ու էութիւն այնքան կը զնէ իւր գործոց մէջ, որ այդ վայրեկնին կը թուի մեզ թէ մեր խոցերն բառեկու եւ մեր ցաւերն խաղաղելու համար միայն է ստեղծուած։ Այն անձ առ որ մի այսպիսի էակ իրկուած

է զայն միսիթարելու եւ նմա նեցուկ ըլլալու հաւ 1925 մար, չափազանց կարծրասիրա ու նուաստ ըլլալու է, իթէ չզգար իւր ներքին յուզմանց ու խովկութեանց հանգարակիլը եւ խաղաղութեան իրր գետ իւր հոգւոյն մէջ հոսիլլ։

Առանին կենաց միօրինակութեան նկատմամբ գանգասներ կը լսեմք յաձախ։ Տիմար գլուխ մը եւ չոր սիրտ մը ունինալու է նա՝ որ կը ձանձրանայ ընտանական յարկէն։ Փոքր ինչ զգայուն սիրտ ու նեցոյն, որ օժտեալ է Աստուծոյ բոլոր գործոց մէջ փայլող զեղեցկութիւնն եւ յարմարութիւն տեսնելու ընդունակութեամբ, կրնայ իւր մատաց առօրեայ որպեսն դանու գանել մանկան մը վրայ միայն նայելով։ Ի՞նչ անմեղութիւն կը փայլի նորա փաքրիկ այն զիմաց վրայ երբ երկնափայլ աչերն գոցած է ի նինջ, նման երկնից ոսկեցող ամպերէն թուած օրհնեալ էակի մը։ Ի՞նչ զօղար փարգագոյն են իւր այտեր, ի՞նչ խաղաղիկ կը ննջէ։ Դժուարաւ կը համոզուինք թէ մեր երկրային մահկանացու կազմուածն է հագած, փափուկ Ողի մը կը թուի որ տեսանելի ձև մէջ զգեցած մեր խնդութեան համար։ «Երկինք զմեկ կը բոլորին մեր մամկութեան ժամանակ» կ'ըսէ Որտուորան։ Եւ ո՞վ կայ այնքան բարի, այնքան անդիւակ մոլութեանց որ չզգայ կշտամբանք մը, յանդիւմանութիւն մը, չզգայ ստորնացում մը, մանկան պայծառ ու թափանցիկ զիմաց առջեւ։ Ո՞վ կայ որ չզգայ իւր անմաքրութեանց զավութիւնը անմեղ մի մանկան հանգէպ։ Այն զգացումներ լաւագոյն դասերն են որ կրնան աւանդուիլ մի անհատի, սոքա կ'ուսուցանեն մեզ թէ քանի ջնջին է ու անարդուած։

սոսկ իմացականութիւնն՝ մաքուր եւ բարի որտի մը
բազգատմամբ։ Նա որ խնարհաբար մի մանկան կը
դիմէ հրահանգուելու համար ի նմանէ, պիտի վերա-
դաւնայ իմաստնսպայն։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈԲՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

Ժամացոյցն ձիշդ երկու զարկաւ, առկայծեալ
պատրոյին կը նուազի գեղնորակ բայց մ'արձակելով։
Պահապանն մրափենով կը մոռնայ ժամն, աշխատա-
ւորն ու երջանիկ ի հանգուտեան կան, եւ ոչ ինչ կայ
յարթնութեամ բայց միայն խոկումն, մողութիւն,
խրախճանք ու յուսահասութիւն։ Գիներբուն գամ
մի եւս կը ընու աւերիչ բաժակը, աւագուն կը կա-
տարէ իւր գիշերային պատուներ, անձնասպանն կը
վերցնէ իւր եղեռնաւոր բազուկ սրբազան իւր ան-
ձին ընդդէմ։

Զպիտի այլ եւս սպասեմ զայս գիշեր նութեան
էջերն կամ ժամանակակից հանճարաց արտազեղում-
ներն ընթեռնլով, Բայց պիտի շրջիմ այն ուղիներ
յորս մշատախոփի ունայնութիւնն մի քանի ժամ մի-
այն յառաջ կը քայլէր սիդապանծ, յորս կը կատա-
րէր այն իւր յաղթական հանդէս եւ, արդ, մի խեռ
մանկան նման, լուած է զոգյես բոլոր իւր մեծա-
փառութեամբ։

Որովհի մի աղջամուղջ կը պատէ զամէն ինչ։
Պլացող կանթեղն գեղին նշոյլ մը միայն կ'ար-
ձակէ։ Բաց ի մշտահնչիւն ժամացոյցի զարկերէն ու

հեռակայ պահապան շան հաչիւնէն ոչ մի ձայն կը
լուռի։ Մուցուած է մարդկային հապատութեան բո-
լոր այն շփոթ սոյն օրինակ մի ժամ գեղեցիկս կըր-
նայ յայսնել զատարկութիւնն մարդկային մնափա-
ռութեանց։

ՀԱՅՈՅ ԳԻԾՈՒԹԵԱՆ

Վեհ գործ մ'է ճշմարտութեան լինել ՚ի իմողիր
եւ գեղեցիկ՝ զայն գտնել։ Մարդկային սրտի կան-
խալոյն զգացումն սա է եղած թէ նախընտրելի է
զիտութեան չուպասիւրա զոհարօք պեսնել զմիսա քան
ամբարել բազում ճոխութիւն։ Եւ խորին ու նուի-
րական ճշմարտութիւն մ'է այս։

Սպաքէն, մարդ որտիսի անձառնելի գոհունա-
կութեամբ կը համակուի, երբ ծնրազրած զիտու-
թեան վեհաշուք գահոյից առջեւ նորս մեղրածորան
շրթներէն հոսող վեհ զալափարաց հեղեղօք կ'ողողի՝
այդ գերերջանիկ պահուն երկնային խորհրդոց որ-
պիսի՛ կայծեր կը հրդեռն համակ զիւր հոգի։ Այդ
խորհրդաւոր պահուն սիրան քաղցրիկ երազոց գիրին
կ'որորի, տեսինսեր կը տեսնէ, երկնային երեւ-
ոյթներ։

Քանիօ՛ն վեհ ու ազնիւ զբաղում մ'է, ուրեմն,
զիտել, խօսիլ, ջերմութեան՝ լուսոյ՝ եւ հողմոց վրայ։
Ճամսօթանութ թէ մարդկային հանճարն ի՞նչ ոքան-
չելիքներ գտած է յերկինս ի վեր եւ յերկրի ի խո-
նարն, ըսկել թէ տարրագէտն որպիսի՛ սքանչելահրաշ

յատկութիւններ ի լոյս բերած է զոր Արարիչն ամ-
բարած էր մի կոշտ հոգոյ ի ծոց,

Որքան խորին սքսնչացմամբ կը լեցուի մարդ
ի տես երկնից : Սասեղազարդ երկինն իւր վեհու-
թեամբ կ'ընկզմէ զնոպին խոլմանց ովկիանին մէջ :
Այդ լոյն ու խորհրդաւոր պահերուն մէջ երբ մարդ
առանձինն բնութեան փառաշուք տաճարին մէջ,
յերկինս կը յառէ զիւր աչեր ակնածանօք , արդեօք
Ի՞նչ կ'զգայ . . . :

Այդ հեռակայ լոյսեր թովչութիւն մ'ունին կը
մողեն , եւ զիսողին զիւթեալ աչաց՝ կը թուին իւ-
նել աչերն երկնալին էակաց ոյք առ ինքն կը նային
համակրալի . սփոփանաց ցողեր կը հոսին այդ լու-
սափալ աչերէ վշտարեկ սրաբն վրայ : Հարցումներ
կը խոնին ի միաս իւր , մեծ հարցումներ տիեզերաց
լինելութեան եւ զինչութեան նկատմամբ :

Ի՞նչ են երկնից կապրախն վրայ փալփող այդ
լոյսերն բացավառ . Մեր երկրին նման աշխարհներ
են արգեօք , ոյք շրջին Արարչն սահմանեալ կեղ-
րոնին շուրջ : Ո՞րքան հեսի են ի մէնջ : Սփռուած
են արգեօք միջոցի անհունութեան մէջ առանց զինք-
եանս կառավարող օրինաց , թէ կը տիրէ ի տիեզերս
յԱրարչն սահմանեալ մի ընդհանուր օրէնք որ կը
շարժէ զայդ գունտեր , կը գծէ նոցա ճանապարհ
անհունութեան ովկիանին մէջ : Կա՞ն արգեօք այդ
աշխարհաց մէջ եւս ինձ նման փփոխական , իմաւ-
ցական ու հոգեկան կարողութեամբք օժտեալ էակ-
ներ : Եւ ահա , մինչ մարդ կը ծիայ սոյն օրինակ
խոլմանց մէջ , զիսութիւնն բանելով նորա ձեռքէն,
կ'ըսէ նմա քաղցր ի ձայն թէ այդ աշխարհներ այն-

քան հեռի են ի մէնջ , ոյց ոմանց լոյսն իւր սրաթոփչ
թեւերով , իւր անհուն արագութեամբ այդ աշխար-
հաց սպեղծումէն ի վեր չէ կարողացած կտրել զով-
կիանն միջոցի եւ համել առ մեզ : Թէ այնքան ա-
րագութեամբ կը թռչին նորա ի միջոցի , որոց հետ
բաղգատմամբ թնդանօթից արձակած գնդակին եւ-
րագութիւն զերո է միայն : Թէ այնքան մեծ գուն-
տեր են նորա ընդ որս համեմատելով մեր երկինն
փոշի մ'է : Ո՞ կարէ նկարագրել հոգւոյ զգացած խմադ
ու հաճոյք ընդ այս ծանօթութիւն . երջանկութիւնն
իրու մի թիթեսնիկ ոսկեփետուր կուգայ բոյն զնել
իւր հոգւոյ մէջ :

Որքան հաճելի է թափառիլ բանաստեղծութեան
ծաղկահիւս բուրաստանին մէջ , զիտել զգացար ծա-
ղիկ երփներփեան , հայիլ զիւթիլ այդ չընազ ծաղ-
կանց թովչութեամբ : Ի՞նչ քաղցր վերանալ ընդ
խմաստէրս առ Առաջին պատճանն համայնից , եւ
նշմարել զի թէեւ ամենայն ինչ ի տիեզերս ի փո-
փոփաման կայ յար . ովկիանն կը մըրկի յարածուփ ,
մշանջենական լերինք ի փոշի կը քայքային տա-
կաւ , ծաղկին կը թօչնի , կը գաղրի ձայնն թռչնիկին
եւ բարախումն մարդկային սրտի . եւ սակայն կայ
մի էակ յաւիտենական անփոփոխ , ոյր ձեռաց մէջ
են սանձերն ըբւրտոր աշխարհաց :

Արժանի է , ապաքէն , յաւուրս երիտասարդու-
թեան ճգնիլ սրաեւանդն աշխատութեամբ վասն այս
մեծ ուսումն . անոցրնել աննինջ ողջայն զիշերներ , զո-
հել նմա ամբողջ աշխատալից օրեր , նուիրել քիրան
մեր ճակատուց եւ արիւնն մեր հոգւոց , ի բաց մեր-
ժել ներկայ հաճոյքներ : Արժանի է , ի սէր նորին

հանդուրմել յետին չուառութեան , հեւծել ի վիշտա ,
ի ասուապանս որպէս ըրած են ամէն ժամանակի եւ
ամէն զարոց մեծ հողիքն :

Գիտութեան նուիրեալ մի կեանք չէ յաճախ
ընդունակ զեղծմանց ու մոլութեանց : Մի այսպիսի
անձ , ոյր երջանկութիւն կ'եղծանէ , զ՞զ կը կոր-
ծանէ իւր փառասիրութեամբ եւ զ՞զ կը մոլորեցնէ
իւր հոգութեամբ : Մինչ զիտութեամբ կ'զբաղի
ոչ ումենք վնասէ եւ երբ կ'սասանայ զայն՝ բարիք կը
գործէ ամենից :

Այն անձ որ կը նուիրէ զիւր կեանս զիտութեան՝
կը սպարի այն հաճոյից ոյք չունին յնոքեանու ստոր-
նացուցիչ մի տարր իսկ : Եւ հասանական է թէ ոչ
երրեք պիտի սիրէ նա զայն հաճոյու ոյք կը մաշե-
ցընեն զիտիս , կը քայլային գմարմին , կ'եղծանան
զհոգի , Դիւրազին են ողջոյն իւր զուարձութիւնք ,
աղիւ են ու անմեզ : Եւ որքան մորդ ահետիմանու-
թիւն կրնայ ակնկալի այս յարափափախ աշխարհին
մէջ , կ'սասանայ մի երջանկութիւն զոր անողոք
բազդի դարձուածներ չկարեն երրեք կորզել ի նմա-
նէ , բայց որ պիտի ընկերակցի իւրեան կենաց ու-
ղեւորութեան մէջ , պիտի բասանայ ուղւոյն փուշերն
ու ասասակները , պիտի հարթէ սոսապարներ :

Երջօրէն կը յայտարարեմ , եթէ չինէր սէրն զի-
տութեան՝ ամենասատորին գործուազին կեանքը նախ-
ընարելի պիտի համարէի քան զմեծատանց : Զի մտաց
հուրն նման է այն հրոյն զոր Պարսիկք վառ կը
պահէին միշտ լերանց ի վերայ , կը վառի այն տիւ-
ու զիշեր , եւ է անմահ , անշիջանելի : Սոյն մշտա-
վառ հրոյն ճարակ են կամ զիտութեան բարձր ու

վաեմ խոկմունք կամ անասնական կրից եւ ստորին
ցանկութեանց ասպականեալ խորհուրդներ :

Ուրեմն , երբ կ'ըսեմ սիրեցէք զիտութիւն մեծ
սիրով , բուռն սիրով , անդիմագրելի սիրով , թէ նչ
կ'ըսեմ լուլեան բայց եթէ սիրեցէք զանմութիւն ,
սիրեցէք զառաքինութիւն , սիրեցէք զմաքրութիւն
բարուց : Սիրեցէք զայն՝ որ եթէ մեծ էք ու հա-
րուստ , պիտի արգարացնէ զնախափնամութիւն որ
այնպէս է ստեղծած զնեզ : Սիրեցէք զայն՝ որ եթէ
աղքատիկ էք յարգելի պիտի ընծայէ զնեզ աղքա-
տութիւն , եւ ամենէն նպարա անձն իսկ չպիտի
համարձակի ծիծաղիլ ձեր զիճակի ստորմութեան
վրայ : Սիրեցէք զայն՝ որ պիտի սիրէ զնեզ ու
միմիթարէ ի վիշտա , պիտի պհնէ զնեզ անզնահա-
տելի բարեմանութեամբ , եւ ոչ երրեք պիտի լքանէ .
որ պիտի պարզէ առաջի ձեր զթագաւորութիւնն
խորհրդաց եւ զհամայն նահանգու գաղափարաց , իբ-
րև անբայթ ապաւէն ընդգէմ չարեաց՝ ոյք ձեր
բաժինն պիտի լինին յարագին աշխարհի , զայն որ
ձեր յայգերն ու խորհուրդներ վեհ պիտի գործէ ու
վաեմ , եւ ի միտում վայրենի պիտի բացավառէ ի ձեզ
անմանութեան ակնչն երկնային :

Արդ , եթէ ո եւ է պատանի նուիրած է զիւր
կեանս զիտութեան սոյն բարձրացուցիչ զբազման ,
թող յառաջ ընթանայ անդրգուելի հաստատամու-
թեամբ : Ոչ աղքատութիւնն իւր ողջոյն զտանու-
թեան խիճերով ոչ վիշտ իւր սուր փուշերով թող
չկարենան կասեցնել զիւր ընթացք յաղթապանծ :
Սյակէս թող հետամար զիտութեան ընդ միշտ իբ-
րեւ երկնառաք հրեշտակին որ պիտ' առաջնորդէ

զինքն ամսվրէպ ի գեղեցիկն , ի ծշմարիան , ի փահմն .
զօրեղ գաղափարաց , որաթռիչ երեւակայութեան ,
կիրթ ճաշակի վառ ի վառ գոհարօք պիտի պճնէ նո-
րա ճական վաստակաբեկ , ու վասաց մեծապանծ
կատարներ պիտի խոնարհն իւր սոից առջեւ :

Մ Ի Ց Փ Ե Ւ Ն Ի Ւ Թ

Մ Ի Զ Ա Մ Տ Ո Ւ Թ Ե Ւ Ն Ի Բ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Երկու փոքր բարոշի սերմեր կը կենան առջեւս
սեղանոյն վերայ : Կատարելապէս միմիանց նման
լինել կը թուին նորքա ամէն տեսակէտիւ , բայց տար-
բեր պատիքներէ յառաջ եկան եւ տարբեր անուն-
ներ ունին , բնչ է այն որ կը տարբերէ սոյն երկու
սերմեր : Կը սերմանեմ զայնա , մին կը լինի զօրեղ
մի ծառ մանանեխոյ , եւ միւսն՝ շողգամ դաշտային :
Եական տարբերութիւն մը լինելու էր , անտարա-
կոյս , նոցա բնութեանց մէջ որ տարբեր բուսեղէն-
ներ յառաջ ըերին : Որագիշեւ չկար ո եւ է տար-
բերութիւն նոցա պարունակած նիւթոց կամ ձեւոց
միջեւ , ուրեմն նիւթէն անդին կար բան մը յորում
կը կայսնար այս էական տարբերութիւն :

Երկու կենանեաց ձուեր են պարզ կորիգա-
յին խորշիկներ : Ա.անումք , զոր օրինակ , փղին եւ
ոնդեղջեր ձուերն : Ոչ մի տարբերութիւն կարիմք
նշմարել նոցա մէջ պարզ աչօք , Կէնթարկեմք զայնա
տարբարանական վերլուծման . եւ կը գտնեմք զայնա

Նոյն տարբերէն բաղկացեալ նոյն համեմատութեամբ
կը զննեմք զայնա բաղադրեալ մանրացոցիւ եւ ոչ
ինչ կը տեսնեմք միոյն մէջ որ չերեւի նաեւ միւսին
մէջ : Բայց տարբակապէս անդանազանելի են նորքա
իւրեանց նիւթոց ու ձեւոց կողմանէ . նոյն են նիւ-
թականապէս : Բայց մին կ'արտազրէ փղի մը սազմ ,
իսկ միւսն՝ ոնդեղջեր մը : Սոյն երկու տարբեր
սազմապին հիմանց վերայ կը կառուցուին երկու
տարբեր կենդանիներն իւրեանց բոլոր կատարելու-
թեամբ : Ա.յապէս , նիւթոց նկատմամբ առանց ո եւ
է տարբերութեան , երկու սերմանց միջեւ կար խո-
րին տարբերութիւն մը , տարբերութիւն մը բնու-
թեան եւ հանդերձեալ վիճակի : Հետազոտելի ո եւ է
սահմանէ անդին կար բան մը անխուզարկելի եւ
այդ անխուզարկելին էր որ կը կառավարէր կեանք
կազմելու գործողութիւնը : Այն որ չէր նիւթ կ'իշ-
խէր նիւթոց ու կը պատրաստէր անոր համար սպա-
ռայ վիճակ մը յորմէ շեղիլ անկարելի էր նիւթոյ :

Մարդկային կազմուած , բոլոր իւր կատարեալ
մատարմք եւ իւր մասանց բոլոր ներզաշնակաւոր
գործողութեամբք , մեքենայ մ'է փառաշուշք որ
չպիտի զարդի երկեք զարթուցանել ի մեզ անձառ
սքանչացում : Մինչ կը հետաքննեմք զայն կը զար-
բին , աւազ , իւր գործունէութիւնք , Ելեքտրական
զօրաւոր հոսանք մը կ'անցնի կազմուածին մէջէն
եւ անա կը շիջանի կեանքք : Զարհուրելի է փոփո-
խութիւնն զոր կը զիտեմք . աչքն կորուսած է իւր
լոյս , լոած են շրթանք , անշարժ են մկանունք ,
մարդոյ մը յօրինուածն կը կենայ այժմ կարկամեալ ,
անշարժ , անխօս , անզգայ , մեռեալ : Ապէհցուցիչ

ու ամբողջական փոփոխում, բայց փոխուածն ի՞նչ է: Կազմուածն չէ: Սիրան իւր տեղն է տակաւին բոլոր գանակօք, ուղեղն չէ նուազած, ամեն մկան պատրաստ է գործել: Մարմնոյն բոլոր մասերն կը կենան որպէս ի կենդանութեան: Ո՞չ տարրագիտութիւնն եւ ոչ մանրագիտակ գտած են տակաւին նիւթական մի փոփոխում: Բայց բան մը պակած է այս կազմածէն, զի չէ ի՞նչպէս էր. անխուզարկելի բան մը՝ որ կը կառավարէր զկազմած, որ կը պահէր նորա գործողութիւններ, կը լուսաւորէր զաշ, կը շարժէր զիեղու: բան մը՝ որ էր բացարձակապէս մեքենային այն մաս առ որ նայելով կը սեմք. «Աստ է մարդն»: Մարդն գուրս եղաւ եւ իւր լոին գործանոց միայն թողուց իւր տեղը:

Դիտեմք մարմնոյ կազմութեան գործողութիւնն: Մարդկաբն կազմած կ'աճի շարունակ: Մարտողական գործարանք կերակուրէն կը պատրաստեն հասարակ նիւթ մը: Այս նիւթէն հիւլէ առ հիւլէ կը զատուին մասեր եւ կ'երթան յօրինել տարրեր մասերն մարմնոյն: Աստ ոսկը կազմուելու համար պահանջեալ հիւլէներն կը զատուին, անգ՝ ջղի կամ ուղեղի յարմար հիւլէներ, ուրիշ տեղ մը այն նիւթ յօրմէ մկան կը կազմուի: Եթէ, գժբազգաբար, կիրն երթայ կազմել մկան կամ ջղի նիւթէն ոսկը շնուրի, ամբողջ յօրինուածն կը խանդարի: Նիւթոյ լաւ ընտրութիւնն անհրաժեշտ է: Դիտեմք ոսկերց կազմուելու կերպն: Այս ի՞նչ տեղն այնպէս կարգագրուած է՝ որ ոսկը տափակ ըլլայ, թիկանց ոսկը պիտ' ըլլայ այն կամ գանկի մէկ մասն: Ուրիշ տեղ մը ոսկըն կը կազմուի երկար: Ուսի ոսկըն չլինիր երբեք զանկ

ոչ ալ ոտից ներբան: Ամէն ոսկը իւր տեղոյն ու պաշտօնին համեմատ կը կազմուի: Դարձեալ ոսկերց ամբողջ զրութիւն որոյ մի յատակազծի համաձայն կը կազմուի. կը կազմուի ողնայարաւորաց կատապարին վրայ: Արդ, մարսողական գործարանաց հայթայիթած նիւթէն մասնաւոր հիւլէներու զատումը խորհրդոյ գործ է: Կազմուածի ձևոյ մը ուրիշ ձևերէ նախապատիւ համարուին կ'ենթագրի թէ կայ զանազանող Միաք մը եւ գործազրիչ կտոր մը: Կազմուածոց ամբողջ զրութիւնն անք գաղափարական յատակազծի մը համեմատ յօրինուիլ կը յայտնէ նախ, թէ այդ յատակազիթը ըմբանող մը կայ, երկրորդ, թէ կազմուելու գործողութեան մէջ եղող մարմնոյն մասերն ալդ գաղափարական յատակազծին յարմարցնող մը կայ: Անտարակոյս կ'ստիպուինք ըսել թէ միտք մը կը գործէ յայտն: Բայց կ'ենդանուոյն կամ անկոյն միտքն է այն: Ամէն անձ կինայ պատասխանել իւրովի թէ ի՞նչքն է որ կը շնուի իւր ոսկուներ: Խնդիրն բացայացտ է: Կամ թէ նիւթն ունի այսպիսի միաք մը: Հիւլէք ու շամանդաղը իրենց խորհրդով ու ընտրութեամբ կը շարժին ու կը զետեղին զինքեանու: Ունի՞ իւրաքանչյուրն ըմբանումն այն յատակազծին որոյ այնքան համաձայն կը գործեն միահամուռ: Դիտութեամբ կը կատարեն նոքա մարտողութեան, չնչառութեան, արեան հուման, անգամներ շինելու գործողութիւններն: Ի՞նչպէս կ'ըմբանեն, կը խորհրդն ու կը կամին առանց ուղեղի: Ի՞նչպէս նիւթեր կը զատին սուսնց աչաց կամ ձևոաց: Ո՞վ երբեք տեսաւ իմացականութեան մը առանց ուղեղի գործելն: Բայց կընամք

այսպէս ըմբռնել կըսէք : Այս, թէեւ շամանդաղն չէ առանց ուզեղի : Նոցա իւրաքանչիւրին մէջ կայ իւմացականութիւնն մը որ չվերաբերիր նիւթոյն կամ անհատին : Ո՞յր իմացականութիւնն է այն : Իմացականութիւնն յատկութիւնն մ'է, սատրոգելիք մը, կը վերաբերի էակի մը, չկրնար գործել էակէ մը անշատ ինչպէս չեն կրնար բնական զօրութիւնք գործել նիւթէն անջատ : Ի՞նչ էակ է ուրիմն որ կը գործէ ապրող ու աճող կազմուածին մէջ . ամենուրեք էակն է այն :

Հարկ չէ մեր խորհրդածութիւններ բնափառականն նրութեանց մէջ ամփոփել, նոյն բանն կ'ուսուցանէ մեզ ինձորի մը անկումը : Կ'ըսես թէ երկրի քարշողականութիւնն է որ ինձորին անկմանը կը լինի պատճառ : Լաւ, բայց Ի՞նչ է երկրի քարշողականութիւնն : Կ'ընդունիս անշուշա թէ երկերն քարչելու իրական զօրութիւնն մ'ունի եւ խափ մը միջոցաւ ինձորին կ'ազդէ իւր այս զօրութիւն : Ի՞նչ ապացոյց ունիս թէ երկիրն ունի երբեք մի այս օրինակ իրական զօրութիւն : Տեսած ես որ քար մը, գտազն մը, սառի բեկոր մը այսպիսի նեւէ ազդեցութիւն գործէ ուրիշ սառարկայի մը վրայ : Քարշողութեան այս հնֆարբական նիրգործութենէն զատ ունիս արտաքին մի ապացոյց : Դու կը կարծես թէ տեսած ես երբեմն նիւթոյ բուն իւր նիրգործութեանց ի հանդէս հրաւիրելն, բայց իրապէս տեսած ես միւայն նիրգործութիւններ որք ի յայտ եկած են նիւթոյ հետ կապակցեալ, ճշշդ ինչպէս զիտեցինք թէ կենդանական յօրինուածի կազմութեան մէջ ուրիշ զօրութիւնն մը կը գործէր նիւթոյ հետ միացեալ եւ

կը կատարէր մասնկանց ընսրութիւնն ու զատում : Արդ իրապէս ներգործող զօրութեան աղբեր ու ծագման նկատմամբ ունեցած բոլոր մեր ծանօթութիւնն կը քաղեմք մեր զիտակցութենէն միայն, այսինքն թէ երկ զօրութիւնն մը ներգործել կ'ուզեմք ուրիշ առարկայի մը վրայ նախ կը կամինիք : Գիտակցութիւնն կ'ուսուցանէ ուրիմն մեզ թէ բազոր մեր զործունէութիւնք ի կանաց կ'առնուն իւրեանց ծագում, բուն մեր կամբէն : Եւ ուստի երբ ուրիշ նեւէ տեղ նիրգործութեան մը ազգեն տեսնեմք, կ'ըստիպուինք ըսել թէ կամ մը կը գործէ անդ :

Սրդ պատրաստ ես այսպիսի կամք մը վերապել երկրին, քարերուն, ցեխին, սառի բնկորից, երբ քաղաքականութեան զօրութիւնն ի նոցանէ արտադրիլ կը թուի : Նոյն հարցումն է սա որոյ բացասական պատասխան տուինք ի վերեւ : Խնձորին անկումն ուրիմն ուրիշ պատճառի մը արդիւնք է : Եթէ երկիրն կամենու կարողութենէն զուրկ ըլլալով չկրնար ու եւ է զօրութիւն ազգել մի ուրիշ առարկայի վրայ, մի այլ զօրութիւն կայ ուրիմն որ կ'ազգէ խնձորի եւ ամէն բանի վրայ ու միմիանց կը քարչէ զայնու որոշ մի եղանակաւ զոր կ'անուանեմք օրէնք ձգողականութեան : Սակայն, զօրութիւնը յատկութիւնն մ'է, սատրոգելիք մը : Կը վերաբերի այն բանի մը, քանի որ կամքէ յառաջ կուգայ : Զօրութիւն ու կամք սատրոգելիք են էակի մը : Ամենուրեք է, անտարակոյս, այդ էակ, զի ամենուրեք է ձգողականութիւնն : Ամենուրեք էակի է այն :

Դիտեմք նաև մեքենական յարմարութեանց

սկզբունքներ։ Սիրան ունի գոնակներ ոյք կը բացուին ու կը գոցուին եւ կը ծառացեն նոյն նպատակին որում կը ծառայեն ջրհանի մը գոնակներ։ Կը կարծե՞ս թէ զիտաւորութեամբ կազմուեցան սոքա եւ այսպէս զետեղուեցան, այս նպատակին ծառայելու համար։ Տարակոյս չունիս ադոր վրայ, ոչ ալ ես։ Բայց եթէ զիտաւորութիւն ներկայ էր, միտք մը ներկայ ըլլալու էր այդ գոնակրաց օգտակարութիւնն հասկնալու եւ զայն իրենց նպատակն ի զլուի հանելու համար հարկաւոր կատարելութեամբ ու յարմարութեամբ կազմելու համար։ Որպէս յառաջադրյն, ցոյց կուտայ այս թէ անձնաւորեալ էակ մը լինելու է, անձնաւորեալ էակ մը՝ որ ներկայ է ուր որ սրտեր կազմելու գործողութեան մէջ են եւ ուր որ մի այլ նպատակ ի զլուս կ'ելնէ։ Ամենուրեք էակն, ուրեմն, լինելու է այն։ Սոյն տեսութիւն այնքան պարզ, այնքան բացայատ է որ Սրբառութիւն ժամանակէն հետէ ընդունուած է բարձր յարգանօք։

Բայց են ոմանք որ կ'ըսեն թէ ջրհանին նպատակ որոշ է, զի կրնամք չափել զայն յօրինող միտք։ Իսկ ի մեզ եղած ջրհանին նպատակ, որ կը կատարէ նոյն գործ, չկրնար հասկցուիլ, զի ոչ զիտեմք թէ ո՞վ յօրինեց զայն ոչ ալ թէ բ'նչ նպատակի համար յօրինեց, կամ թէ կա՞ր ո՞ւ է նպատակ։ Սոյն օրինակ խօսքեր յոյժ օտարուափ կը թուին անիմաստակ մտնց։ Նախ՝ անվիճելի եւ մեր խորհելու սկզբանց կատարելապէս համաձայն է սա ճշմարսութիւն թէ, կազմուածի եւ նորա գործողութեանց միջեւ եղած համերաշխութիւնք նպատակ մը կը յայտնեն։ Գտնե-

լով ի լնութեան իրեր որք այսպէս համապատասխան յօրինուած են միմիանց, զորօրինակ, յօդուածի մը գունան ու փոս։ Կ'ստափուինք պնդել թէ նպատակեալ էին նոյն ծառայել իրեր յօդուած, եւ կը հաւատամ այսմ։ Բայց ենթադրենի թէ չկազմուեցան նոքա այս նպատակաւ, այս կազմուածք ամենածշղրիտ կերպիւ միմիանց համապատասխան են յօրինեալ եւ չկրնար ըլլալ այս զիպուածի արդիւնք։ Ոչ միայն համապատասխան են, այլ եւ կայ յօդակապը որ զայնս ի մի կը զօդէ, պատող թագանթը՝ որ պարկի մը մէջ կ'ամփոփէ զայնս, սինովիալ նեղութէ որ լպրծուն կը գործէ, ուկերց վերաց կազմեալ պալարք՝ ոյք յարմար կը գործեն զոսկրն մկաննանց կցման։ մկանները՝ որ գործել կը կարողացնեն սոյն կազմած, եւ բազում այլ մասեր՝ որ կը ծառայեն սոյն յօրինուածի շարժմանն ու գործերուն։ Արդ եթէ այսու ամենայնիւ, կեղծենք ըսելով թէ նպատակ չինք տեսներ այս կազմուածի մէջ, թէ կատարելապէս անծանօթ եմք նոցա օգտակարութեանն կամ գործողութեանց, յայնժամ միայն կրնանք վանել մեր մտքէն սա համոզումը թէ այս զանազան մասեր ի մի եկան նպատակողի մը միջոցաւ։ Մասանց այս իրարու հետ ունեցած պատշաճութիւն ու կապակցութիւն, այս կատարեալ համերաշխութիւն, ի նկատ չառնլով զհեղինակն, կ'ենթագրէ նպատակ, զիտաւորութիւն։ Մեր խորհելուն սկզբանքն է այս։ Առարկել այսմ հաւատարէ է $2+2=4$ ի գէմ առարկելու։

Դիտեմք նաև յատակագծի (plan) տիրապետութիւնն յաշխարհի։ Կայ ողնայարաւորաց յատակա-

գիծն : Զարմանալի չէ, ապաքէն, որ այնքան տարբեր է ակներ, որ կը բնակին այնքան տարբեր երկիրներ զանազան կլիմայից ներքեւ, որ ունին տարբեր բնագդներ ու սովորոյթներ, տարբեր կազմ ու տարբեր սնունդ, ամենաքին կազմուին սոյն յատակագծի համաձայն փոքր ինչ եղանակաւորումներով միայն : Զարմանալի չէ որ այս պարզ յուղում, խորհուրդ կամ յատակագիծ, ախրասպետէ ողնայաւ բաւորաց պատմութեան ողջոյն անհամար դարուց մէջ : Անկորնչելի խորհուրդ մ'է այն : Երկնային մարմինք կը ներկային մնագ ուրիշ մի յատակագիծ որ տեւած է յոյժ առաւել երկար ժամանակամիջոց մը : Երկիրն զարգացմամբ ի կատարելութիւն հասու յատակագծի մը համաձայն, եւ բոլոր մոլորակներ կազմակերպուած են նոյն այդ յատակագծի համեմատ : Զարմանալի է սուուգիւ, որ բոլոր երկնային մարմինք, աստեղը ու արեգակունք, մոլորակիք ու նոցա արբանեակք, կազմուին նոյն յատակագծի համաձայն եւ հպատակին նոյն օրինաց, ու այսպէս կազմեն դրութիւն մը, ամբողջ մը : Մոլորակային մարմինք ունին իւրեանց շարժման եղանակներ, նոցա ուղիք են մաթեմաթիքական կորագիծք : Կան այլ մաթեմաթիքական յարաբերութիւնք նոցա հեռաւորութեանց, նոցա շարժմանց ժամանակամիջոցներուն, նոցա երագութեանց ընդ մէջ : Կը սրանան ամենեքին ի միջոցի մնա անկանոնութիւններ ունենալով իւրեանց զրից ու շարժմանց մէջ, բայց կը գառնան շրջանակաձեւ ու կը վերտառան զիւրեանց նախկին զիւրք : ցոյց առաջ այսու թէ, մոլորակային յատակագիծք համայնապարփակ են ու մշտա-

— 41 —
P. C. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

տեւ, թէ, երեւով թմնամն անկարգութիւնք որ գարբեր կը չարունակին, են խակապէս յատկութիւններն միայն սքանչելահաշալ մի յատակագծի :

Սրդ, յատակագիծն է իմացական մի ըմբռնում, յորինեալ խորհրդածութեամբ եւ առարկաներ միմեանց համապատասխան ընելով : Ի մի բան յատակագիծն է արդինք խորհրդոյ, ապացոյց մ'է այն խորհոզ էակի մը գոյութեանն, ներկայութեանն ու գործունէութեան : Եթէ յատակագծիւ ու օրինօք կը կառավարի աշխարհ : ուրեմն, շարունակական մի յայնութիւնն է այն ներկայ իմացականութեան մը, ամենուրեք եւ ամենակարող էակի մը :

Կայ մի յատակագիծ որ կը պարփակէ բոլոր ուղիք յատակագծեր : Զանացի ցոյց տալ ձեզ համառօտակի թէ գործարանաւոր կենաց եւ աշխարհաց կազմակերպման յատակագծեր մամնաւոր օրինակներն են միայն բարեցրջման համայնապարփակ յատակագիծն : Գերագոյն գորութիւնն իրաց ստեղծման համար կարելի եղած անհուն եղանակներէն ընտրած է այն եղանակ զոր բարեցրջում կ'ամուանիմք : Աստուածային ընտրութիւն մ'է այս . այն եղանակաւ ստեղծել համոյ թուած է նմա : Արդիւնքն է Աստուածային ու յաւիտենական մի խորհրդոյ, կը պարփակէ այն զաշխարհ, զերկինս, զտիեզերս եւ ամեն ուրեք կը հոչակէ զինքն յօրինող Միաքը : Այս մեծ, համայնապարփակ, յաւերժական, ամենուրեք իրուգութիւն պատկառանօք ընու զնողիս մեր, կը լուսաւորէ այն նիւթոյ միջին թագաւորութիւնն իրեւ ճառապայթ մ'աստուածային յայնութեան, կը յափշտակէ զնողիս մեր խորին մի զգացմամբ :

Մի ըսէք թէ բարեշրջման վարդապետութիւնն հակառակ է աստուածային ստեղծագործութեան վարդապետութեանը, զի բարեշրջումն մի ստեղծագործութիւնն է, յաւէրժական ստեղծագործութիւնն մը Աստուածմէ ընտրեալ մեթոտի մը համաձայն։ Մի ըսէք թէ «օրինաց տիրապետութիւնն» ընդունելով մերժած կը լինիմք Աստուածոյ անձնական ներդործութիւնը, զի Աստուածային կառավարութեան առաջին սկզբունքն պարտի ըլլալ կրագ, կանոնաւորութիւնն եւ միօրինակութիւն։ Մի կարծէք թէ օրէնք են պատճառ ու եւ է բանի։ Բնական օրէնք՝ եղանակներ կամ կերպեր են միայն որովք արարիչ պատճառն ընտրած է զործել։

Զպիսի երկարեմ այլ եւս։ Թերեւս զրեցի մի քանի նախարարութիւն զոր համբակ ընթերցողք դժուար պիտի գտնեն հասկնալ, բայց կը յուսամ թէ ի նոսա եղած ճշմարտութիւններ պիտի համբարեն ի միտո իւրեանց իրրեւ գանձ թանկագին, եւ խորհրդածեն նոցա վերայ ընդ երկար յայնժամ երբ փոքր ինչ եւս զարգանան պիտի յափշտակուին, ինչպէս յափշտակուած եմ ես, այն ճոխ, այն խորին, այն վեհ խորհրդագործով զորս զրած է Ձեռնն աստուածային ի թերթու ժայռից ու ասեղց։

ԱՍՏՈՒԱԾԻ Ի ԲՆԱՒԹԵԱՆ ԵՒ Ի ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ

Աստուած իւր արարչագործած աշխարհին մէջն է։ Բնութիւնն չէ մի մեքենայ զոր մեքենապէտն յօրինած, կազմած եւ ի չարժման զրած է եւ որոյ

կը միջամտէ ժամանակ առ ժամանակ, որպէս ժամագործն կը միջամտէ կանոնաւորելու համար խանգարեալ մի ժամացոյց։ Բնութիւն՝ արտայալութիւնն է Աստուածոյ խորհրդոյն։ — Յանաստեղծութիւնն՝ զոր նա է զրագած, եւ արտայալումն իւր ինքնութեան։ Աստուած է ի տիեզերս եւ կը զործէ յայնմ։ «Այն ամէն գաղանեաց մէջ որովք չըջապատեալ եմք, » կ'ըսէ Հէրպէրթ Սփէնսըր, «ոչ ինչ առաւել սույոյդ է քան սա՝ թէ կը զանուխմք յաւէրժ ի ներկայութեան Անհուն ու Յաւիտենական մի էսկի ուստի կը բզիսի ամէն ինչ։» Այս Անհուն եւ Յաւիտենական ներդործութեան խորհրդոց արտայալութիւնն են տիեզերք։ Հին աստուածաբանական վարդապետութեանց բազումք կիման, թերեւս, ի բաց թողովիլ արդի աստուածաբաններէ, եւ ես կը հաւատամ թէ պիտ' թողովմք նաեւ այն գաղափար թէ ընութեան մէջ զործող երկրորդական պատճառներ կան որք ծագում են առած մնձ Առաջին պատճառէ մը։ Միակ համայնապարփակ պատճառ մը կայ ի տիեզերս որ աղբիւն է բոլոր ուրիշ զօրութեանց, եւ սա իրողութիւնն թէ կը խորհրդածեմք ընական երեւութից վրայ ու կը ջանամք տեսնել նոցա ընդ միմիանս ունեցած յարաբերութիւններ, ցոյց կուտայ որ կան յարաբերութիւններ այդ երեւութից միջեւ զորս խմացականութիւնն կիմայ ի միտ առողութ եւ որք, ուրիմն, ինքեանք եւս են արդիւնք խմացականութեան մը։ Գիտութեան նպատակը չէ միայն նկարագրել ընական երեւոյթներ եւ անուանել զայնս։ Գիտութիւնն կը նշմարէ ի բնութեան

իրական խորհրդաւորութիւն մը եւ կը հետեւի այն ուղւոյն զոր նախագոյ խորհուրդն զծած է իրեն հաւմար : Այսպէս ամէն զիսնական կը խորհի Աստուծոյ խորհուրդներն : Հեքէլ իսկ , նոյն այն զիսոյն մէջ , յորում կը ձեռնարկէց ցոյց տալ թէ ստեղծագործութեան ետեւը աստուծային ստեղծչի մը զաղափարն մին է մարդկային ազդի մոլորութեանց եւ ի բաց թողուիլ պարտի , գրեթէ ամէն էջի վրայ կը կրկնէ լեզու մը , որով ակամայ ի վեր կը հանէ թէ ստեղծագործութիւնն արդիւնք է իմացականութեան : Աստ մասնանիշ կ'ընէ այս ինչ բանին «նպաստակը» , անդ՝ այն ինչ բանին «պատճառը» , ուրիշն՝ «վախճանը» : Զկրնար նա խօսիլ իսկ բնութեան երեւութից վրայ մինչ կը չանայ զահնկէց ընել անտի զԱստուծ , առանց բո՞ն իւր բառերով ցոյց տալութէ կայ Որոշող մը , Խորհող մը եւ Նպատակող մը այն երեւութրց մէջ զորս հետախուզել կ'առաջարկէ :

Արդ , Աստուծոյ մը գոյութիւն որ կ'ապացուցուի նիւթեական տիեզերաց միութեամբ , կ'ապացուցուի նաև աննիւթ տիեզերաց միութեամբ : Անրաք ճշշմարտի կայ պատմութեան եւ ընկերաբանութեան զիտութիւն մը ինչպէս կամ զիտութիւնք աստեղաբաշխութեան ու կենսաբանութեան , եւ որպէս բընութիւն , նոյնպէս ալ մարդկութիւն ունի յիւրում միութիւն եւ շարունակութիւն : Կը հոսի այն իրեւ գետ : Մարդկութիւնն չէ նման ծովեզը սփուրեալ աւազուց , կայ բարոյական միութիւն մը մարդկային սեռին մէջ : Ամէն պատմութիւն կ'ընդունի զայս եւ բարեշրջման վարդապետութիւն պայծառագոյն մի

լուսոյ մէջ կը զնէ զայս իրողութիւն : Պատմութիւնն զադրած է լինելէ իրեւ արձանագրութիւնն անհատից անջատ գործոց : Ճշմարիտ պատմաբանն հետեւելով նոցա օրինակին ոյք անցեալ գարուն մէջ զառաջինն սկսեցին գրել արգի պատմութիւն՝ կը տեսնէ թէ կայ բարոյական աճում , թէ ամէն գէալք ի պատմութեան ունի իւր պատճառ , թէ կայ Աստուծած մը՝ որ կը գործէ ի մարդկութեան եւ կը յառաջացնէ զայն գէալ յայն նպատակակէտ զոր սահմանած է ի յաւիտենից , որպէս Աստուծած մը կայ որ մեծ նպատակներ ի գլուխ կը հանէ նիւթական ու մեքենական երեւութից միջոցաւ :

ՕՌՆԵՐԳԻ ԴՐԱԽԱՑԻՆ

Քոյդ են այս հրաշակերտք , Ծննդդ բարեաց , Ամենակալ , քոյդ՝ ամեզերաց զարմանառքանչ այս յօւրինուած ու գեղագիտացլ : Քանի՛ ոքանչելի ես , ուրինմն , զու կակ աննատելի , որ բարձր քան զերկինս բազմած կը գահակալես անտես մեզ ու անդեւեալ , կամ բնդ ազօտ կը նշմարես մեզ քո խմարհագոյն այս ձեռակերտափոյդ մէջ . սոքա իսկ , սակայն , անզօր մեր մտաց անհանելիս քո բարութիւն եւ աստուծեղէն զօրութիւն կը հռչակեն :

Որդիք լուսոյ , զուք հրեշտակը , որ քաջահմաւտ էք ի բան , զի զնա զուք կը տեսնէք եւ նորա զահ բոլորէք քնարերգութեամբ անգիշեր ու բերկրալից

այդ երկնի մէջ արփիաշող , խօսեցէք : Երկրի գուք արարածք համաբոլոր , միացուցէք ձեր ձայն փառաբանել զնա առաջինն , զնա վերջինն , զնա միջինն ու անվախճան : Գիշեցկագընդ աստեղաց , զիշերոց վերջին զու յուղարկաւոր եթէ չես վերաբերիր մանաւանդ առ արշալոյս , ամենասասայդ զու գրրաւական առունչեան , որ գեղաժպիտ առաւաօնն լուսափայլ քո բոլորիւք պսակես , զնա գովիչ նորածագ տուլնչեան այդ նախընծայ քաղցր ժամուն մէջ : Դու Արեգակ , աչքն ու հոգին մեծամարմին այս աշխարհի , քան գքեղ մեծ ձանցիր զնա , եւր գովիտան բարձրացուր յաւերժական քո ընթացից մէջ , երբ ի վեր կը մազլցիս առևաւատուն , երբ բարձրի ի միջօրէ կը համիս եւ երբ կը խոնարհիս յերեկոյին : Լուսին , որ արեգական կը հանդիպիս մերթ ընդ արեւելո , մերթ կը փախչիս . եւ զուք միւս հինգ բոցք թափառիկ , որ խորհրդապից մի սպար կը կազմէք ձեր շրջաններով , Նորա գովիտան հնչեցուցէք ձեր երգոք որ խաւարէն լոյս կոչեց : Օդ եւ տարերք , անզրանիկ ծնունդք բնութեան արգանդին , որ կը նիմթանայք քառահողով մի շրջանի մէջ յաւերժական , որ կը բազմածեւէք , կը յօդէք ու կը մնուցանէք զամին ինչ , ձեր մշատակայ փոփոխում թող նոր նոր գովիտան փոփոխեն միծ հաստշին : Դուք մէզ զք ու մասախուզք , որ կը բարձրանայք այժմիկ բլրէն կամ ծխաշտնչ լճէն , թուի ու մթին , մինչեւ յասկի ներկէ արեւը ձեր բրդեղէն ծովեր . օ՞ն , ի վեր ոլացէք աշխարհի միծ Հեղինակին ի պատիւ . թէ գեղազարդէք ամպովք զիրկին այլազունեալ , կամ ոսոգէք զիրկիր ծարաւի յորդահոս տարախներով , թէ ի վեր ենէք

թէ ի վայր հոսիք , նորա գովիտան հոչակեցէք առ յաւէրժ : Նորա գովիտան հնչեցէք մեղմ կամ ուժվագին . հոգմունք , որ երկրիս չորս ծայրերէն կը չնչէք : Ճօճեցէք շնչիք ձեր զլուխներ անկոց հետ , ճօճեցէք երկրագաւթեան ի նշան : Դուք ալ ազդիւրք , որ քաղցր ի կարկաչ կը թաւալիք ձեր ալիքներ մեղրահոսիկ , ձեր խոխոչներ թող նորա գովիտան երդին : Զայներնիդ ի մի խառնեցէք , գուք արարածք չնչաւոր . թաշնչնք , որ երգ ի բերան յերկնից գուռն վերթեւէք , ձեր թեւոց վրայ ու ձեր երգօք նորա գովիտան բարձրացուցէք : Որ կը զենաք ի ջուրս եւ զուք որ շնչիք յերկրի , որ կը քաղլէք շնորհագեղ կամ կը սողաք նուասաբար . վկայ եղիք որ չեմ լուեր , առաւատ կամ իրիկուն , ըլրոց կամ հովուն , աղբերաց կամ հովանոյն կը յանձնեմ իմ երգ սրտեռանգ եւ նորա գովիտան կ'ուսուցանեմ : Խնդա , Տէր ամեղերաց , առատօրէն շնորհէ միայն բարիք եւ եթէ զիշերն հաւաքեց կամ թաքցց մի չարիք հալածէ զու զայն որպէս ահաւասիկ լոյն կը հալածէ զիսաւար :

Ս Ի Ր Ո Յ Կ Ա Յ Ծ Ե Բ

3.

Ո՛ կոյս , մարմնացում գեղոյ ու շնորհաց , արեգակնին սիրոյ , հրեշտանկ երջանկութեան , հոգինդ իմ հոգւոյս . իցիւ հայելի մը լինէի եւ աստուածային

այդ ժպտովք փայլէի , ո՞հ զքեզ յայնժամ պիտի ցուլացնէի , նման իմ սրտի , եւ միան զքեզ : Եցիւ լինէի այն գոտին որ կրծոցը է փարած եւ զզայի սրտիդ հառաջներն ու աւաճներ : Ինչէի իցիւ նախանձելի այն մարդարիտ որ ձիւնեղէն պարանոցիդ շուրջը կը փողփողի նոււաղկոտ . այն , պիտ ուղէի ըլլալ երջանիկ մի գոհար , լանջացդ վրայ կախուելի ու մթաղնէի , խաւարէի զեղայդ առաջի : Ո՞հ ըլլայի իցիւ ո՞ւ է իր որ քեզ կը զաջի . այն , քնքոյշ ոտիցդ հողաթափներն իցիւ լինէի . ի՞նչ քաղցր է քու ներքեւ ճմբուկի , ճնշումի , հալիւ ու մամի :

2.

Ինչո՞ւ ի կապոյտ է երկին պճնուած , որպէս զի կապուաակ նայուածոցդ նմանի : Ինչո՞ւ կարմիր է վարդի գոյն , զի չիկնումիդ գոյնն է այն : Ամէն ինչ որ զեղեցիկ է ի բնութեան , սիրոյ օրինոք , քեզ նման է ստեղծուած :

Ինչո՞ւ այնքան սպիտակ է ձիւն . ո՞հ , նմանիլ ջանացած է այն սպիտակ քո կրծոց : Ինչո՞ւ պայծառ են այնքան ճաճմնէք արթենի , որպէսզի ոսկի խոպուաներով թուին լինել : Ամէն ինչ որ պայծառ է ի բնութեան , սիրոյ օրինոք , քեզ նման է ստեղծուած :

Ինչո՞ւ կ'զգամք բնութեան զեղեցկութիւններ , ո՞հ , քոյդ է որ ի՞նմա կը տեսնեմք : Ինչո՞ւ կը յուղէ զմեղ երածութիւն . զի քեզ նման կը խօսի այն : Ամէն ինչ որ քաղցր է ի բնութեան , սիրոյ օրինոք , քեզ նման է ստեղծուած :

3.

Ե'կ , ըսէ ինձ ո՞ւր կրնամ գտնել այն կոյս ոյր սիրտ կրնայ սիրել առանց խարկանաց եւ ամրողջ աշխարհն պիտի Մջիմ իւր ոտից առջեւ հառաջնել վայրկեան մը միայն : Ո՞հ , ըսէ ինձ ո՞ւր կը գանուի նուիրական իւր ընակալայցր , ո՞ր օդ կ'ընդունի նորա օրնեալ հառաջներ , ատրիներու ուխտագնացութիւնն մը պիտի կասարեմ իւր աշաց միակ կայծն ընդունելու : Եւ թէ վարդակարմիր են իւր այտեր , մինչ ճշմարտութիւնն կը ընակի իւր կրծոց ներքեւ , նմա պիտի յասիմ տիւ եւ զիշեր , եւ միայն նմա : Ցոյց ինձ յերկրի այսքան հազուազիւտ մի բան , պիտ'ընդունիմ թէ ճշմարտ են բոլոր հրաշքներ : Մի անկեղծ ու զեղանի կոյս յօրինել , ո՞հ , զլում գործոցն է երկնի :

4.

Երբ մթին ու խաւար կը թուի մեր այս կեանք , ի՞նչ լոյս կարէ վանել զայդ աղջամուղջ , երբ ժամանակի սրաթուիչ թեւեր անշարժ կը թուին զողցես վշտի այն գանն աւուրց մէջ , ի՞նչ հրապար կրնայ կազդուրել նորա փետուրներ : Կինն է այն , ոյր քաղցրութիւն կը հառագալթէ ամէն բանի վրայ զոր կը տեսնենք կամ կ'զգանք : Եւ եթէ մարդ երկնից վրայ երբեք երազէ , յայնժամ է միայն երբ քու վրադ կը խորհրդածէ , ո՛ կին :

5.

Թէ լինէի զաւ աղեակն , սիրուհիդ իմ , եւ դու
այն կղզեակ որոց շուրջ նա կը թաւալի , ոչ մի մահ-
կանացուի թոյլ պիտի տայի մերձենալ իմ օրհնու-
թեանա երկրին , իմ կիւսային կղզեկիս :

Թէ լինէի զաւ ոսկեղէն մատանի , եւ դու գոհարն
ի նմա զետեղեալ , ոչ մի աչաց թոյլ պիտի տայի
տեսնել նուիրական իմ գոհար բաղկացս մէջ սեղ-
մուած :

Թէ լինէի զաւ նարնջենին , եւ դու ծաղիկն նորա
սասոց վերայ բողբջած , չպիտի թոյլ տայի որ կո-
ղոպատիչ օդն քու միանկ բարդ շնչէր :

Ո՞հ , մի ծոփր ջրոյ հայելոյն վրայ , մի յանձներ
ալեաց քո վարդ հառաջներ , թոյլ մի տար որ նորա
բոցավառ հայելի աչացդ այն գողտր ցաղացումն ծծէ :

6.

ԱՐ ՀԱՍՐՈՅ

Տամուկ դու կնիք անկեղծ սիրակցութեանց ,
ամենապողար տոհաւատաչեայ ապագայ օրհնութեանց ,
սիրելագոյն կանք գեռասի սրտից միացման , սիրոյ
առաջին ձիւնակաթիլ , կոյս համբոյր : Լոին այլ պիր-
ճախօս դու խոսսովանութիւն քաղցրագոյն նշան
հաւանութեան , պայժառագոյն մի տուընջեան դու

արշալոյս բոցավառ : Մելամաղձիկ խնդութեան յայ-
տարար , հրաժեշտի վերջին արարք : Ո՞հ , ի՞նչ բան
կմայ սէր յայտնել այնքան ճշմարիտ ու անկեղծ քեզ
նման , կոյս համբոյր :

7.

Գեղեցիկ է ափան լուսապայծառ , գեղեցիկ է
գոյնն գեռաբողբոջ վարդի , այլ գեղեցկագոյնն կը
շողայ իմ սիրուհիս , յոյժ սիրուն կը փայլի իւր գեղ :
Քաղցր է արաւոյտին գեղգեղն առաւօտեան , քաղցր
է դդչինն փոակի , բայց , սիրուհիդ իմ , յոյժ ա-
ռաւել քաղցր կը հնչէ իմ լսելեաց քո թրթառւն
ձայն :

Ծաղկանց սիրավառ մեղուն կը սիրէ ծծել վարդի
անուշ հիւթ , վտակին ջինջ կալակներ անուշ են
արեւակէց Արապին շրթանց , բայց վարդագոյն այդ
շրթանցդ վրայ թոյլաստէ ինձ , ով իմ սիրուհիս ,
թափառիլ , ո՞հ , թոյլ տուր ինձ ծծել համբոյլ մը ,
սիրաթաց համբոյր մը , զի , ո՞հ , կը տոչորի սիրաս ,
կը վառի սիրոյ բոցերով :

8.

Ծովի ունի իւր գոհարներ ու երկին՝ իւր աստ-
ղեր բայց սիրսոս , իմ սիրսա ունի իւր սէր :

Մէծ են ծովի ու երկին , մեծագոյն է իմ սիրս ,
եւ գեղեցկագոյն քան զգոհարս կը շողազայ , կը
փայլի իմ սէրս :

Ե'կ, ո՛ կոյս, յիմ մեծ սիրա, զի սիրաս եւ ծովն
ու երկին սիրով են բոցավառ :

9.

Կը մեղանչեն նոքա որք կ'ըսեն թէ կրնայ ոէրն
մեռնիլ : Կենաց հետ կը շիջանին բոլոր այլ զգաց-
մունք, ունայնութիւն են նոքա ամեննեքին : Փառա-
սիրութիւնն չկարէ բնակիլ յերկինս, ոչ ալ Ագա-
հութիւնն՝ ի խորիսրասս զժովոց, երկրային են այս
զգացմունք, կը կողնչին յերկրի : Իսկ անկողնչելի է
ոէր, կը վասի առ յաւէրժ իւր սուրբ հուրն երկնա-
լուցիկ : Յերկինից եկաւ այն եւ յերկինս կը վեր-
թեւէ : Յաճախ մի տառապեալ հիւր է յերկրի, մերթ
կը ջնջուի, մերթ կը պատրի, կը փորձուի աստ ու
կը մաքրուի եւ յերկինս կը գտնէ հուսկ ապա իւր
հանգիստ յաւիտենական : Կը սերմանուի աստ աշ-
խատանօք ու վիշտերով, բայց յերկինս է սիրոյ
հնձոց ժամանակ :

10.

Ո՞հ, եթէ սիրուհիս լինէր դա վարդն, կանաչ
մարգին մէջ բողբոջած . եւ ես մի կաթիլ ցող նորա
գեղեցիկ կրծոց մէջ ինկած, անդ անձառելի եր-
ջանկութեամբ թամթախուն, իւր գեղովն պիտի
մասնէի գիշերն ողջոյն, պիտի սեղմուէի նորա մե-
տաքամնման թերթիկներու մէջ մինչեւ արշակուսոյ
ոսկեծիրան շողեր գային թեւեր տալ ինձ արփիագեղ :

11.

Յառէ իւր աչաց միայն, ի նոսա կը բոցափայլի
ամեն ինչ որ կը բավանդակէ աշխարհն սիրոյ : Յառէ
իւր վարսից միայն, պայծառ են նոքա որպէս ճա-
ռագալթք նորածագ սիրոյ : Դիտէ իւր ճակատ .
բոյնն է այն չնորհաց, առաւել ողորկ քան նմա ու-
ղերձեալ շողոմարար զրուատիք : Տեսած ես երեք
մի շուշան պայծառագեղ, որոյ չեն զպչած զեռ
բիրոտ ձեռներ : Տեսած ես ծիւնի հատիկ մը զեռ
յերկրի չինկած : Շոշափած ես կուզրին բուրդ կամ
կուրծն կարապին : Հոտուսած ես մեխակին բոյր
կամ նարդոսին անուշանհուսութիւնն մինչ կը ծիփ այն
ի հուր : Ճաշակած ես մեղք, Ո՞հ, այնքան սպի-
տակ, ո՞հ, այնքան կակուղ, ո՞հ, այնքան քաղցր ու
անոյշ է նա՞ սրտիս թագուհին :

12.

Ո՞հ, չիք ինչ սրբագրին յայս կենցաղոյս քան ա-
ռաջն զգացումն սիրոյ, առաջին ծածանումն իւր
շղարշեայ թեւոց, առաջին ձայնն եւ շունչ այն
հողմոյն՝ որ ի հոգի պիտի սուզի ընդ փոյթ առ ի
սրբագրծել զայն կամ կործանել :

13.

Ի՞նչ բանի կրնայ նմանցուիլ ոէրն . — փողփուն,
մարգարտափայլ ցողին, երփնագեղ՝ բայց վաղանցիկ

ծիածանին . սպիտակ , գեղանշոյլ՝ այլ դիւրահալ ձիւ-
նին , մելանոյշ երաժշտութեան , Ամէն բանի որ
քաղցր է , գեղեցիկ բայց վազանցիկ :

14.

Խոյս մի՛ տար ձիւնեղին այս իմ ճակտէս , սի-
րուն կոյս , ո՞հ , մի տար խոյս : Թէեւ ծերութեան
ձիւներ ճակատս են ծածկած , թէեւ վարդ շիկնում-
ներ այսերուգ վրայ կը փայլին . քեզ համար կը հա-
ռաչեմ ես , եւ երջանիկ պիտի համարիմ զիս եթէ
ինձ համար կարենայիր եւ դու հառաչել : Տես , զա
ծաղկեայ պսակին մէջ , զոր քեզ համար եմ հիւսած ,
բոսրագել դու կոյս , ինչպէս կարմիր վարդը կը
խառնուի ձիւնափայլ շուշանին հետ , տես՝ ինչպէս
գեղեցիկս կը յարմարի նոյս գոյն , ձիշդ քեզ ու ինձ
նման , ով վարդ կոյս :

15.

Կը յառիմ գեղեցիկ կապուտակ երկնից , ոչ ինչ
բայց միայն դատարկ օդ կը տեսնեմ անդ , ասկայն
երբ դառնամ ես այդ աչաց , բիւրաւոր հրեշտակներ
կը կարծեմ տեսնել ոյք լուսողին թեւօք կը ուտառ-
նին այդ զոյգ մը վճիռ երկնից մէջ :

Չուշանն ունի կակուղ տերեւներ , անմեղութեան
շունչն է որ նորա թերթիկներէն կը բուրէ , բայց
դու ձեռներդ , շուշան ձեռներդ , յոյժ առաւել հա-
ճոյք կ'առթին ինձ քան ողջոյն դաշտերն ծաղկա-

զարդ : Ո՞հ , անմեղ կոյս , կրնան ըլլալ գեղեցիկ ի-
րեր յերկինս կամ յերկրի . վասահ լեր , սակայն ,
թէ չկայ ի նոսա սիրոյ կիսուն չափ քաղցր մի բան :
Եկ , ուրեմն , նուիրենք մեր սրտեր սիրոյ զիցուհոյն :

16.

ԵԿԱ ԱՌ ԱԴԱՄ

Երբ քեզ հետ խօսակցիմ , կը մոռնամ ժամանա-
կը . սիրելի են ինձ բոլոր եղանակք տարւոյ եւ նոցա
փոփոխմունք : Քաղցր է շունչն առաւօտեան , քաղցր
է իւր լուսափայլումք , իւր թռչնոց առաջին դայ-
լայլը . հաճիկի է արեգ երբ կը սփոէ զառաջինն իւր
ուկի ճաճանչներ եղեմազուարձ այս դաշտից վերայ .
գեղեցիկ են թփոց ու ծառոց , մրգաց ու ծաղկանց
վերայ շարուած հատիկք ցոլոյ ոյք փալվիսն գո-
հարանման իրենց երփնապարդ ցոլացմամբ . անու-
շաբոյր է արգասարեր երկիրն մեղմ տարափներէ
վերջ , եւ քաղցր է երեկոյեան նազելի զալուստը ,
վսեմ է զիշերն իւր սա արծաթճաճանչ լուսնիկով
եւ սա անոյշաճայն թռչնեկօք . զիւթիչ է տեսիլն
սա երկնայինն գոհարաց , սա փալվիսն աստեղց :
Սակայն , ոչ շունչն առաւօտեան ոչ փառաշուք ծա-
գումն արեգական ոչ ցողափայլ թռւփք ու ծաղ-
կունք ոչ անուշանոտութիւն օդոյ ոչ զիշերն վեհա-
փառ ոչ նազելածեմ գնացք լուսոյ քաղցր են ինձ
առանց քեզ , ով իմս Ադամ :

ՄԵՍԻԱ

Սկսեցէք ձեր երգ , Նիմիայքդ գուք Սաղեմայ .
վսեմ երգեր հարկ են երկնային նիւթոց : Ո՞վ դու ,
հոգիդ երկնային , որ հրավառեցիր Եսայեայ շրմներ ,
մանաւանդ դու երկնային այն կայծ իմ տկար շըր-
թանց մօսեցուր , դու ներչնչէ զիս :

Մարգարէ բանասաեղն ապագայի այն ոսկեղնիկ
ժամանակի մէջ յափշտակեալ այսպէս կ'ակսի :

Կոյս մը պիտի յզանայ , որդի պիտի ծնանի . Յէս-
սէի բունէն մի շառաւիշ պիտի բողբոշի , ոյր նուի-
րական ծաղիկ վերկնս պիտի ինսկարկէ անոյշ խր-
բուրմամբ : Տէրոջ հոգին նորա տերեւոց վրայ պիտի
հանգչի ու երկնի խորհրդալից Ազաւնին նորա թեր-
թիկներն պիտ' ընէ իրեն բոյն : Հոսէ , երկնն , հոսէ
ի բարձանց ցողալից այդ նեկտար , ցողէ մեղմանո-
սիկ այդ տարափ կենսալիր : Հիւանդն ու տկար բու-
ժիչ մի տունկ պիտի գտնեն , պատապարան ի փո-
թորկաց եւ հովանի՛ սաստիկ ջերմութենէ : Պիտի
դադարին բոլոր ոճիրք , պիտ' անհետին նախանձն
խեռ , քէն ու ոխ : Արգարութիւնն պիտի բարձրացնէ
զիսր դրօշակ , խաղաղութիւնն պիտի սփռէ լիա-
փուռն ինծդղի , սփռոյ երջանկութեան ծաղիկներ :
Եռշանագեղ անմեղութիւնն պիտ' իշնէ յերկնից եւ
զայս աշխարհ գեղերինէ : Տարիներ , թիւն առէք ե-
րագ , սրացէք . ծագէ ոսկի զու տառաօտ բազա-
ցեալ , ոհ , ծնանէ , սիրոնն մանկիկ , եկ յայս աշ-
խարհ միզապից : Տնս , բնութիւնն համայն պճուած
իրրեւ հարան գեղանի , գքեղ զիմաւորել կը փութաց ,

Հեշտաբուրիկ գարնան ծաղիկներէն պասկ մը յօրի-
նած քո սուրբ զիմոցդ ի զարդ զնել կը բազձայ :
Տես , կը ժպտին լիրանանու վեհ սարեր , տես , կը
պարեն լիրանց անստառք ցնծալից , տես , ինմասէտ
ամսեր կը բարձրանան Սարօնէն եւ Կարմեղոսի ծաղ-
կապտակ կատարք զերկինս կը ինսկարկեն :

Լուցէք , աւետաբեր ձայն մը ամայի անսապասն
ցնծմամբ կը լնու , զուարթալից մի ձայն կը հնչէ
հեշտալի լուսթեանց մէջ : «Պատրաստեցէք ուղին ,
Աստուած մը , Աստուած մը կ'երեւի : » Աստուած
մը , Աստուած մը կ'արձագանգենս պինդ ժայռեր :
Աստուած մը , Աստուած մը պատասխան կուտան
ըլուրներ : Ահա , երկիր կ'ընդունի զայն յերկնից :
Խոնարհեցէք , լեռներ , թող ցածնան ձեր հապատ
գագաթներ , ի վեր բարձրացուցէք , հովինաք ու ծոր-
ծորք , զլուխնիկ հակած , կազնիք կուռ , յարգանք
ընծայեցէք , ողորկ լերուք , դուք ժայռեր , եւ գուք
արագահոս վտակներ տեղի տուէք . Փրկիչն զայ ,
Այն զոր նախնի Պուէտներ զուշակեցին Աստուծոյ
հոգւովին ներշնչեալ : Լուցէք զԱյն համրեր , եւ տե-
սէք՝ զուք բոլոր կոյրեր : Տեսութեան ճառապայթ
պիտի ներմուծէ կոյր աչերէ եւ լոյս ծագէ մռայլ
աչաց , եւ ձայնի աւերեալ ճանապարհն պիտ' մաք-
րէ ու երաժշտութեան հրապարամոք թրթուացնէ .
պիտի երգէ համրն , կազն ի բայց նետէ պիտի իւր
ցուպ եւ ոստոսէ սրընթաց այծեամին նման : Այս
ընզարձակ աշխարհն ոչ մի հառաչ , ոչ մի արտօննչ
պիտ' լոէ , ամէն երեսէ պիտի սրբէ զարտասուս :
Ազամանդեայ կապանօք պիտի շղթայուի Մանն եւ
Դժոխոց ժանտ բռնակալն պիտի զգայ յաւէրժական

վիրաց կոկիծն։ Որպէս բարեգութ մի հովիւ կը խնամէ զիւր հօտ, կը փնտոէ խոտաւէտ արօտ եւ մաքուր օգ, կը փնտոէ կորուսեալն, եւ կուղչէ ոչխարն մոլար, աստանդական, ի տուընջեան կը հակէ զայնս եւ կը պաշտպանէ վտանգալից զիշերուան մէջ։ Քնքոյց գառնուկն իւր բազկաց մէջ կը սեղմէ ձեռօքը կը կերակրէ եւ իւր կրծոց վրայ կը տաքցնէ։ Այսպէս պիտի հովուէ, խնամէ խոստացեալ Մեսիան զմարդկութիւն կորուսեալ։ Մարդիկ զարմացմանք շուշաններ պիտի տեսնեն փթթինազարդ, կանաչ մարմանդ յանապատս ամայի, յասուշ կրթեալ պիտի լսեն քաղցրիկ ջուրց խոխոչներ խորչականար ու ծարաւուտ երկրաց մէջ, հերձեալ, խոժոռ ժայուից վրայ, յորու բիրտ չնազազք կը բնակէին, եղեգի ճիւղեր կը գողգոչին եւ կը խոնարհին հեղիկ տերեւք կիսիւնի։ Անբնակ աւազուտ հովիսներ, ուր փուշ էր խոնուած, սազարթագեղ մայրիներով եւ չնորհազարդ մրտենեօք են պճնուած։ Անտերեւ թփոց ու դմիկին՝ ծաղկազարդ արմաւենի ու անուշարոյր մուրտին յաջորդած։ Գառինք ընդ գայլս պիտ' արածին կանաչազարդ մարգաց մէջ, առիւծն ու որթ նոյն գոմին մէջ պիտի ննջին, աղայք վագրին պիտի առաջնորդեն ծաղկահիւս եղերաց վրայ. անվնաս իւժեր ուղեւորին ոտներն պիտի լրին. մանկիին մրացտուն իւր ձեռաց մէջ պիտ' առնէ քարին խասուտիկ եւ օճն սիրուն բժաւոր, նոցա լեզուաց հետ պիտի խաղաց անմեղութեամբ։

Ե՛լ, լուսաթագ գոյ Սաղիմ, ի վեր բարձրացուր աշտարակածեւ քո զուխ, ի վեր յառէ քո աչեր։ Տես, քանի աղջիր քեզ կը դիմին գունդագունդ, եւ

քո Ս. զրանց առջեւ կը ծնրադրեն, քո լուսոյդ կը դիմին ու քո տաճարիդ մէջ կ'երկրպագեն։ Քեզ համար կը բուրեն ինսկալից անտառք Եղովմի, քեզ համար կը շողան Ոփիրի լերանց ոսկոյ սերմերն։ Տես, ջինչ, պայծառ կը տարածէ երկին իւր վեհաշուք կամարներ եւ մեծապայծառ մի տուրնջեան ոսկի ճառագայթներով զքեզ կ'ողողէ։ Ոչ եւս արփին պիտի ոսկեզօծէ զառաւօնն վարդագեղ, ոչ ալ գիշերոց նիմիփայն պիտի լեզնէ արծաթեայ իւր եղջիւր. բայց պիտի կորաւին, լուծուին քո գերագոյն լուսոյդ մէջ. վասաց միակ հեղեղ մը, միակ լուսափայլում մը զքեզ պիտի ողողէ ոսկիփայլ։ Նոյն ինքն լրսոը պիտի չողաց մեծափայլ եւ Աստուծոյ յաւիսենական անմուռայլ տիւը պիտի փայլի քո վրագ։

Պիտի ցամքին անյասաւկ ծովեր, երկիրն պիտի ծխայ, քայլքայի, ժայուեր պիտի փշրին ի փոչի, յաւէրժական լեռներ պիտի հալին ու անհետին. բայց հաստատուն պիտի մնայ իւր խօսք, իւր փրկող զօրութիւն պիտի մնայ առ յաւէրժ։



Գ Բ Ե Ա Ն Ք

Հասած ես այժմ, որդեսակ իմ, այն հասակին յորում հածոյք կը խոտորեցնեն զքեզ ի դործաւնութեանց. սակայն, ներկայ գոհացմամբ մի կողոպտեր բոլոր ասկագայ կեանքդ իւր երջանկութենէն։ Զոհէ նախ փոքր ինչ հածոյք՝ մեծագունին ակնկա-

լութեամբ։ Մի քանի տարեաց ուսումն՝ կատարեալ լապէս հանգստաւէտ պիտի գործէ կենաց մնացեալ մասն։

Բայց փոխանակ սոյն նիւթոյ վերայ ես ինքո ճառելու, Զբնական արդի փիլիսոփայէ մը քաղուած հետագայ հրանամդներն կը ներկայեմ լուրջ ու խորին ուշադրութեանդ։ Նա որ ուսմամբ միսած է զիւր կեանս՝ անսարակոյս պիտի ամրապնդէ զայն յարատեւութեամբ։ Սէրն առ զրեանս կը տկարացնէ մեր առ հաճոյս ունեցած բաղձանք, եւ երբ այս բաղձանք մարդ անդամ մը, կեսանքն յայնժամ դիւրագոյնս կը լինի կրելի։ Այսպէս մարդ իւր պիտոյք ներէ առաւելագունին տիրանալով, չկրնար երբեք ըլլալ ենթակայ մեծ յուսախաբութեանց ու կը զերծանի այն նուաստութիւններէ զորս չքաւորութիւնն անխուսարելի կերաբիւ կ'արտօպրէ։

Անձառ մի հաճոյք կ'արդանեկէ կամաւոր ուսանողին կենաց։ Առաջին անդամ երբ կ'ընթեռնուած ընտիր գիրք մը, ճիշդ այնպէս կը թուր ինձ թէ նոր բարեկամ մ'եմ ստացած։ Երբ վերստին կ'ընթեռնուած գիրք մը զոր ընթերցած եմ յառաջապոյն, հին բարեկամի մը հանդիպիլ կը կարծեմ։ Կենաց ամէն միջազէպներէ պարտիմք օգուտ քաղել կատարեկազործուելու համար, չնչիններէն որպէս կարեւորներէն։ Աղամանդ մը չէ միայն որ ֆայլ կուտայ ուրիշին, հասարակ կոչտ քար մը կը գործածուի նաեւ այդ նովաստակաւ։ այսպէս եւ օգուտ քաղել պարտիմ անսարժան արարածէ մը կրած նախատինքներէս ու անսարժանքներէս։ Նորա բրատութիւնն զիս յանձնաքննութիւն պարտի հրաւիրել, որով կարե-

նամ ուղղել ամէն խոսելի ինչ որ նորա չարախօս սութեանց տուած է ասիթ։

Բայց անօփուտ է շատ ընթեռնուած, եթէ չլինիս կանոնաւոր մի ընթերցող, եթէ ընդմիջնս զայն բաւական երկար ժամանակ, բնաւ չես կրնար ստանալ բաւական սնունդ։ Են ումանք որ կ'ուսանին օր մը բուռն կորովով, յետոյ կը հանգչին տասը օր։ Սական իմաստութիւնն տարփածու մ'է, զոր անյողգով ջանիւք միայն կարեմք դրաւել ի մեզ։

Ի նախնիս տուած մ'էր թէ մարդ չբանար երբեք մի գիրք առանց օգուտ մը քաղելու ի նմանէ։ Եւ ես կը կրնեմ. ամէն գիրք կրնայ նովաստել մեզ առաւել հմուտ լինելու ու բանիբուն, ի բաց առեալ շումաններն։ Եւ սոքա չեն առաւել ինչ քան գործիք անառակութեան։ Վատնզալից կեղծիքներ են սոքա յորս սէրն է իշխող կիրք։

Ամէնին անհամեստ շարժումներ, հանձարեղ դարձուածներ կը նկատուին ի նոսա. խորամանկ ու վասոկար սոլորութիւնք՝ իրրեւ. աղնուութիւնն ու քաղաքավարութիւն։ Ժամազրութիւնք եւ նոյն իսկ լկումներ այնպիսի զօրաւոր լուսոց մէջ կը զորուին, այնպիսի գրաւեիչ գոյնէրով կը չպարուին, որ չափահաս անձանց իսկ սրուերն զօրել կրիւք կրնան փոթորկել։ Որքան, ուրեմն, պարտին երկսեռ պատանիք սոսկալ ի նոցանէ, պատանիք՝ ոյց միաք այնքան անզօր է եւ ոյց սրտեր այնքան ընդունակ են կրից։

Բայց, կ'ըսեն ոմանք, այդ օրինակ վիպաց հեղինակք ոչ այլ ինչ ունին ի մտի այլ միայն ներկայել զմոլութիւն պատժեալ եւ զառաքինութիւն վար-

ձատրեալ : Բարի : Սակայն ընթերցողաց մեծագոյն մասն պիտի ընծայէ ուշագրութիւն այդ պատմմաներու ու վարձատրութեանց : Նոյա մտքեր չե՞ն գրաւուիր ուրիշ բանէ մը : Կարելի՞ է երեւակայել թէ սիրու՝ յոր հեղինակն առաքինութեան սէրն կը ջանայ ներշնչել՝ կրնայ յաղթահարել խորհրդոց այն ամբոխին որք ի ցոփութիւն կը հրաւիրեն զայն : Այս պիտի ծակոտեալ խողովակէ մը առաքինութիւն հոսուցնել կարողանալու համար, հեղինակն առաջնաւկարգ փիլիսոփայ մը պարտի լինել : Բայց մեր դարսն մէջ առաջնակարգ փիլիսոփայք սակաւագիւտ են յոյժ :

Խոյս տուր այսօրինակ գրքերէ ուր մոլութիւնն առաքինութեան զիմանու : Փնտոէ յար իմաստութիւն ու գիտութիւն առանց երրեք խորհելու թէ զասծ ես զայն : Իմաստուն է այն անձ որ կը շարունակէ իմաստութեան լինել զնես : բայց երբ անդամ մը երեւակայէ թէ գտած է զառարկայն իւր հետախնդրութեան, յիմար մը կը լինի նա յայնժամ : Ուսիր առաքինութեան պնդել զնես օրինակ առնլով քեզ կոյն, որ քայլ մը չառնուր բնաւ, առանց նախ իւր ցպովե առջեւի գետինը քննելու :

Աշխարհ նման է լայնարձակ ծովու մը : Մարդկութիւնն մի նաւ է նորա փոթորկայոց կրծոց վերայ նաւարկող : Մեր խոնհմութիւնն է իւր առագաստներ, գիտութիւնք կը ծառայեն մեզ իրեւթիակք, լաւ կամ յոսի զիտուածք են նպաստաւոր կամ աննպաստ հոգմունք, դառաղութիւնն է զեկն : Առանց այս փերջնոյն նաւն կը ցնցի ամէն կոհակէ ու կը նուարեկի ամէն զեփիւոէ : Ի մի բան, ան-

նշանութիւնն ու չքաւորութիւն՝ ծնող են աչալլջութեան ու խնայողութեան, աչալլջութիւն ու խնայողութիւն՝ հարստութեան ու պատուոյ, հարստութիւն ու պատիւ՝ հպարտութեան ու շոայլութեան, հպարտութիւն ու շոայլութիւն՝ անբարոյականութեան ու ծուլութիւն եւ անբարոյականութիւն ու ծուլութիւն վերասին կը ծնանին չքաւորութիւն ու անհշանութիւն : Այսպիսի են շրջանք կենաց :

Ա Բ Ց Ո Ս Պ

Երբ բարեկամութիւնն կամ սէր շարժեն մեր կարեկցութիւն, երբ ճշմարտութիւնն յանկարծ փայլի մեր առջեւ, շրթունք կրնան ձեւացնել բաստրակ մի ժպիտ, բայց սիրոյ ու գրոտիոյ լաւագոյն ապացոյցն է մի Արտօս :

Կարի յաճախի ժպիտն՝ մի խարէութիւնն է միայն կեղծաւորին թագուցանելու համար իւր ատելութիւնն կամ երկիւղ, տուէք ինձ այն սրատրուզին հառաջ մինչ հոււոյ արտափայլութիւնն եղող աչկունք մժագնեալ են Արտօսը մը տակ :

Այն անձ որ պարտաւորած է նետուիլ մի լեռնակուտակ ովլիխանու այն փոթորկալից կրծոց վերայ, ըլլալ խալալիք անգութ կոհակաց, մինչ կը հակի ալեաց վերայ, ոյք պիտ' ըլլան թերեւս իւր գերեզման, սպիտակ փրփուրներուն մէջ կը թափէ ապի մի Արտօոր :

Քաղցրէկ տեսարանք իմ մանկութեան, սրբա-

վայրք բարեկամութեան ու ծշմարտութեան, նուի բարական գուրք բրնձք Սիրոյ ու Անմեղութեան. ձենէ բաժնուելու գժկամակ՝ արտասուեցի ես. վերջին անդամ ձեզ հայիլ գարձայ, բայց հաղիւ կրնայի տեսնել ձեր աշտարակ Սրտօսրի մը մէջէն :

Թէեւ չկարեմ այլ եւս թափել իմ երդումներ Մարիամիս առջեւ զոր կը սիրէի այնքան բուռն, այնքան կաթոպին տարփանօք. կը յիշեմ, սակայն, ժամն երբ վարձատեց նա այդ երդումներ Սրտօսրով մը :

Մի այլոյ կողակից է եղած նա այժմիկ. թող ապրի օրհնութեամբ առ յաւէրժ, իւր անունէն պիտ'ակնածի տակալին իմ սիրտ. հառաչով մը պիտի լքանեմ զոր ինչ իմ կը կարծէի ժամանակաւ եւ պիտի ներեմ նորա խարէութեան Սրտօսրով մը :

Ո՞վ արտակից իմ բարեկամք, ձենէ զեռ չբաժնուած սիրելագոյն է իմ սրտի սա յայս թէ, երբ վերսորին հանդիպինք միմեանց այս գեղջկական առանձնութեանց մէջ, սկսի միանանք ինչպէս կը բաժնուինք Սրտօսրով մը :

Երբ հոգիս առնու իւր թոփչ զէպ ի գաւառս զիշերոյ և զորուի զիակս ալ սեւ զագաղին մէջ, երբ անցնիք շիրմիս քովին ուր կը հանգչին իմ ոսկերք, ո՛հ, թրջեցէք իմ փոշի Սրտօսրով մը :

Թող չըրուի մարմար ոսկերացո ի պատիւ, զոր ունայնութեան որդիք կը կառուցանեն սկանծանօք. թող չհռչակեն զրեանք իմ անուն կամ համբաւ, բոլոր ինչ որ կ'ուզիմ, բոլոր ինչ որ կը իննորիմ է մի շիթ Սրտօսր :

Գ ի Ն ի (*)

Երբ ծարաւի է մայր երկիր՝ երկնի արցունքը նա կ'ըմպէ, ցողոյ կայլակներ՝ ծաղկանց բաժակներն կ'արրուցանեն, երեկոյեան զորչ մառախուղք՝ ըմպելիք են ծործորաց եւ վարդագոյն արեգակ մինչ կը փայլի յերկինա՝ ովլիքանու տամուկ արցոնքը նա կ'ըմպէ. լուսինն եւս իւր տժգոյն փայլ արեգակէն կը ծձէ, ի բաց գայէք, ուրեմն, յինէն զուք բալոր բարոյագէտք, քանի որ բնութեան սուրբ օրէնքն է ըմպել, իմա պիտ'ընեմ ես բնութեան այդ օրէնք եւ ուղողեմ զտիելելու գինուով :

Հ ե լ Վ ի Տ ե Ա ն Փ (*)

Մազցեցաց Հելլէտեամի խրոխտ մթին ճականն ի վեր. միջք ու լերինք փայլէին իմ ի ներքոյ՝ մարախապատ եւ ընդարձակ. Լոին էր յոյժ ամենայն

(*) Սոյն հասուածը կը թարգմանեմ ոչ թէ զինի խմելու սովորութեան կովմակից մինելու հոմար, այլ իբրեւ հետաքրրաւան մի կոտր :

(*) Յամին 1805ի գարնօն՝ ոյժ սիրելի բնաւորութեամբ տաղանգաւոր մի երիտասարդ կորուց զիւր ուզի ի լերին Հելլէտեան, երեք ամիս վերջ գտնուեցան իւր նշխարք, զօրս իւր հաւատարիմ էղ-որսորդ շուն կը հսկէր. Սո՞ Քըմպըլէնտի ամայութեանց մէջ անձեկին ընկերն էր միշտ իւր սիրուզ :

ինչ, լսելի կը լինէին միայն կոյնչք արծուոյն՝ ոյց ծերպք տային արձագանգ: Յաջմէ ծագն Սթրիանի՝ Իրէաթլըն կը հակէր եւ ի ծախմէ Քէշխափէմ կը բարձրանայր: Նորա զիմաց կը կանգնէր մի ժայռ անանոն, յոր նշարեցի զայն վայր տիսրալի ուր թափառականն էր մեռած: Լեռնային գորշ թփոց մէջ՝ մութ կանաչ էր այդ վայր ոյր ի վերայ նժդեհն բնութեան կայր տարածեալ: Մարմինն իւր վարանդի թողուած էր լքեալ վաստելու, մինչեւ հողմունք ցրուէին զայր կան իսկ անվաշտպամ: Միայնակ, թէեւ, տարածեալ՝ չէր սակայն լքեալ բնաւին, զի սիրելին իւր անբարբառ, մինչ իսկ ի մահ հաւատարիմ, կայր ի սպասու յարաժամ, պաշտպան կանգնէր իւր բիւրեց սիրեցեալ տիրոջ աճիւններուն եւ լեռնային աղուէսներն ու աղռաներ վանէր ի բաց:

Հաւատարիմդ դու նիկ, ո՞րքան ժամանակ կարծեցիր թէ նինջ մ'էր լուսթիւնն այդ անշշունչ: Երբ շարժէր հողմ զիւր զգեստ քանից ոստեար դու յուղի: Քամի՞ երկար տիւ ու զիշէր համրեցիր դու այդ սրամակից բարեկամիդ անշնչացեալ մարմնոյն առ մերձ, որ կը նեխէր գարշէր տակաւ եւ ի գեղոյ լինէր ծաղկընկեց: Եւ ո՞հ, չէ ցաւալի, տապաքէն, զի չկար ոք մատուցանող հողեհանգստեանն զպաշտօն, չկայր մայր մը նորա վերայ արտասուաթոր: ոչ բարեկամ նորա մարմնոյն լինել ի խոյզ, եւ դու, փոքրիկ պահապան, կանգնէիր միայնակ առ նմա:

Երբ մի մեծատուն գեղջկահանգոյն մահու լինի անհատուր, մեծագնի պատառակալք կը ծածանին լաղոտալոյս ի սրահին: Յարծաթ ասպար (scutche-

ons) կը պաշտպանեն զիւր դամբակ եւ զմարմին գեղջածածկոյթ բոլորեն շուրջ մնամէնք 1923 ուղղակի առաջարկութեալ է Սրահից մէջ, յանդընդային գեղջիկ, պայպման ժամանակոյն եւ ի մատրան ծածանին դրօք թալ ի ծալ: Հեռին, ի զաս եկեղեցւոյ, երածառամիւն մի սրբազն կ'ողբաց ի ձայն մեղամաղձիկ զկորուանն նորա:

Բայց պատշաճագոյն է վասն քեզ, բնութեան ազնիւդ սիրահար, հանգուցանել զքո զլուխ՝ լեռնային հեղիկ գառին հանգոյն երբ մոլորած զլորի նա հոկայ ժայռի մը վրայէ եւ արձակէ վերջին հառաչ մշրն առընթեր: Այս լճակին մէջ ամայի կ'օրորի մահճճդ չնորհագեղ, երիսաթուիչ ծիծեռն գորշ յուզարկաւորութեան երգէ երգն տիսրալուր, միսկ կեր մը հաւատարիմ կը հաւաքէ շունչդ յետին՝ մինչ կը մեռնիս Հէլլիթեանի բազկաց ի մէջ:

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ

Մարդ շրջապատեալ է ի բնութեանէ որ ունի իւր ծովերն ու փոթորիկներ, իւր աստեղալից հասաւատութիւն, իւր երկրաշարժներն ու խաւարումներ, զիշեն կը յաջորդէ ասունչեան եւ եղանակից տարւոյ կը փոփոխին հրաշալի իմն եղանակաւ: Մարդ պատառ մ'է, կրնայ աղգել մի ներգործութիւն, եւ երբ կը տեսնէ փոթորկաց խուժիլն մթնոլորտի մէջէ ու փրկարացայտ, լեռնակուտակ ալեօք ովլիիանու

մակերեսն յուզելը , կը հաւատայ թէ մի անտեսա-
նելի Անձէ յառաջ կուզան թագուն այդ աղղեցու-
թիւնք : Մարդ կը նկրտի գտնել զայդ էակ ու հաշ-
տիլ ընդ նմա : Մինչ կ'ընդարձակին իւր գիտողու-
թեան ու գիտութեան հորիզոնք , կ'ունենայ առա-
ւել քան զառաւել պատկառոս զաղափարներ այդ
անտեսանելի էակին վեհափառութեան նկատմամբ :
Գիտութիւնն կը փափառ զիւր գաղտնիս : Կ'ըսէ թէ
աշխարհներ են աստեղք երկնի եւ թէ կան անհա-
մար զրութիւններ որ կը սրանան ի միջոցի , ցոյց
կ'ուտայ թէ լոյն կը կտրէ հեռաւորութիւններ զօրս
ի չափ առնուլ չէ կարելի , մատնանիշ կ'ընէ այն ա-
նեղ զօրութիւններ ոյք ի մի կը զօրեն այդ աշխարհ-
ներն մեծազանգ ու անթիւ , եւ այսպէս անտեսա-
նելի էակին նկատմամբ ունեցած մեր ըմբռնում այն-
քան կ'աճի մինչեւ կ'ապչեցնէ ու կ'ընկուզանէ զմեղ
սքանչացման անհունութեանց մէջ : Ամէն տարւոյ
յառաջդիմութեամբ այդ էակի անաւորութիւնն կ'ա-
ռաւելու : Գիտութիւնն կը խուզարկէ զորեզերս :
Հեռափխոսակն կը պարզէ հեռաւորութեանց անհու-
նութիւններ որոց առաջի անշունչ անբարբար յա-
պուշ միայն կրնանք կրթիլ : Առ երեւոյթս մեռեալ
մետաղք ներդաշնակութիւն մը կը կազմին : Լուսա-
պատկերացոյցն կը վերլուծէ զլոյս մոլորակաց ու կը
պատմէ մեղ թէ ինչ մետաղներ կը վառին նոցա հե-
ռակայ հնոցներու մէջ : Նոյն իսկ կ'ըստի թէ կան
աստղեր այնքան հեռի որոց լոյս , ճամբարգելով
ստեղծագործութեան սկիզբէն ի վեր , չէ տակաւին
հասած այսր եւ չպիտի համնի մինչեւ միանանք եւ
մենք անթիւ մեռելոց : Աստուած , Արարիչն , թա-

գաւորն , Հայրն , Նա իւր ձեռաց մէջ կը բռնէ այս
անհունապէս լայնարձակ տիեզերքն եւ ամէն ինչ որ
ի նմա : Ո՞վ խուզարկելով կրնայ գանել զԱյն : Կըր-
նանք երեւակայել էակ մը որ չունի բնաւ սկիզբ
եւ որ չպիտի գարգիր երբեք գոյութիւն ունենալէ :
Բ'նչ ըսել կ'ուզենք անհունութիւն բառով : Անհու-
նուրիւն եւ յախենականութիւն մեր տպատ-
թիւնն քօզարկելու համար գործածուած բառեր են :
Ոչ մի մարդ երբեք լիապէս ըմբռնած է այդ բառեր
կամ պիտի ըմբռնէ : Միշտ կը յեղաղեմք Ասուած
բառը , եւ կը հասկնամք այսու ամեզերաց Առաջին
Պատմառը . բայց նոյն իսկ չեմք զիաեր թէ Բ'նչ են
սիեզերի : Զգարմանամք ուրեմն որ հրեշտակը կը
քօզարկեն զիւրեանց զէմքեր ու կը գոչեն առաջի
Նորա , « Սուրբ , սուրբ , սուրբ , Տէր Աստուած ա-
մենակալ » : Աստուածոյ նկատմամբ մեր կազմած ա-
ռաջին գաղափարն պարսի ուրեմն միշտ լինել թէ
Նա է անաւոր , անձանօթ , անսահման էակ մը :
Յայս վայր չկայ գաղափարաց տարբերութիւն : Ան-
հուն զօրութիւն , անհուն իմաստութիւն , անհուն
սրբութիւն . անա Աստուած : Եւ արդ , հասած լի-
նելով սոյն եղանակացութեան , ասկէ աւելի բան մը
զիտե՞մք Աստուածոյ նկատմամբ : Մինչեւ այս կէտին
համարմտ ենք մեր Աստուածեան բարեկամաց հետ ,
եւ ասափ կը բաժնուիմք :

Եթէ այսչափ է միայն մեր ծանօթութիւն , հա-
ւասար է այս Աստուածոյ նկատմամբ բնաւ ծանօթու-
թիւն չունենալու : Հեռի է Նա ի մէնջ , անկարելի
են աղօթք , ու երազ մ'է կրօն : Մենք կը կարօ-
տինք զիտնալ ոչ միայն թէ կայ Աստուած մը , այլ

թէ կրնամք մերձենալ առ Նա : Եւ զայս գիտնալու համար հարկ էր որ Աստուած ինքզինք յարմարցնէր մեզ : ԶԱստուած գտնելու համար եղած խուզարկումը հին է մարդկային խորհրդայն չափ : Բազմիցս «անհաւասութիւն» կոչուածն է միայն Աստուածոյն նկատմամբ առաւել ստոյդ գիտութիւն ստանալու տենչամք մը : Ի՞նչ է Աստուած : Ունի Նա ո՛ եւ է խորհուրդ կամ հոգ մարդկան վերայ : Տիրութիւնն կը ճնշէ զմեղ : Ոչ մի մարդ կարէ օգնել . վիշտք ու առապահնք կը պաշարեն զմեղ անխղջօրէն , մահն կը մերձենայ : Անհուն ջաղացքի մը մէջ կ'աղացուքնք , որոյ քարեր կը դառնան առ յաւէրժ : Կը զգամք ի ներքուստ թէ զտիեզերս կառավարող զօրութիւն կը հորայ զմեղ եւ թէ կրնամք աղաղակել առ Նա , ու պիտի լսէ մեզ : Այսպէս կ'անհնաւորենք զայդ զօրութիւն : Իմ փորձառութիւնն միայն չէ այս , այլ՝ տիեզերական եղած է այն բոլոր դարսց մէջ : Մարդիկ ոչ միայն հաւատացած են Աստուածոյ գոյութեան , այլ նաև հաւատացած են թէ ինքզինքն յայտնող մ'է այդ Աստուած : Գրիթէ աւմէն կրօնի մէջ կայ այս գաղափար , անտարակոյս պարտի ըլլալ , զի եթէ պարզապէս ունենանք Աստուած մը անյայտ ու անհուն . անկարելի է ունենալ կրօն : Զի թէեւ կարեմք երկրպագել Նմա , բայց չկարեմք հաղորդակցիլ ընդ Նմա : Կը հաւատամ Աստուածոյ , բայց եթէ այսչափ է միայն իմ հաւատք , հաւատար է այս բնաւ չհաւատալու . լաւագոյն է կոյր ըլլալ քան տեսնել միայն զօրութիւնն մը ու չսիրել զայն : Մեր սրտեր ոչ միայն կ'անձկան ու նենալ Աստուած մը , այլ ինքզինքը մեր անզօրու-

թեանց յարմարցնող Աստուած մը : Եթէ Աստուած կը խօսի մարդկան , պարտի խօսիլ նորա հասկցած լեզուաւ . եթէ ինքզինք կը ցուցնէ , հասկնալի ձեւով մը երեւելու է . եթէ ինձ կը խօսի , իմ լեզուաւ խօսելու է : Բոլոր մարդոց մէջ կայ բաղձանք մը որում գոնացում կրնայ տալ յայտնեալ Աստուածոյ մը գաղափարն միայն :

Ի՞նչ է Նոր Կատակարանի վարդապետութիւնն այս խնդրոյ նկատմամբ : Աստուած պատասխանած է մարդկային հոգւոյ այս բաղձանաց կարելի եղած միակ կերպիւ , այն է մարդկութեան մեջ յայտնուելով : Բանի վարդապետութիւնն այս է թէ Աստուածոյ բնութիւնն է յաւիտենականապէս յայտնել ինքզինքը : Երբ Նոր Կատակարանին մէջ կը խօսուի անհուն Աստուածոյ նկատմամբ , ընդհանրապէս կը գործածուի Հայր բատր : Երբ այդ Հայրն կը ներկայացուի իրեւ մարդկան հետ յարաբերութիւն ունեցող էակ մը , կը գործածուի Որդի կամ Բան (լոզոս) , այսինքն Հայրը որ կը յայտնէ ինքզինքը , կը հաղորդակցի ընդ մեզ , զի արտասանեալ խօսք կը յայտնէ վլսորուրդ : Եւ ուստի կը հաւատանք թէ ինչ որ էր Յիսուս Քրիստոս եւ ինչ որ ըրաւ , նոյնն է Աստուած յաւէրժապէս ու կը կատարէ նոյն գործեր : Կ'ուզեմ ծանօթութիւն ստանալ Աստուածոյ նկատմամբ , իւր զօրութիւնն կը տեսնեմ ի բնութեան , իւր առ մարդկութիւն տածած զգացումներ՝ Յիսուս Քրիստոսի կենաց ու գործոց մէջ : Աստուած կը հոգայ զաղքան : Թուրի իմն թէ բնութիւնն կ'ըսէ , «Միայն կը ճնշէ զայն :» Յիսուս ուրախ լուրեր քառողեց նոցա ու կերակրեց զայնս : Աստուած կը հո-

դայ հիւանդն : Յիսուս շրջեցաւ բուժելով հիւանդութիւններ ու ախտեր : Կարեկցութիւն կ'ունենայ Աստուած իւր օրէնքներն բեկանողաց վրայ : Յիսուս զինքը խաչողաց համար աղօթեց : Կը հոգայ Աստուած զվշտացեալս : Դազարոսի գերեզմանին վրայ արտասուեց Յիսուս : Ի նկատ կ'առնո՞ւ Աստուած վշտաց ու ցաւոց մէջ մաքառող այնքան մարդկային ամրոփներ : Եկէք ինձի , բոլոր յոզնած ու բեռնաւորածներ , եւ ես զձեղ պիտի հանդչեցնեմ » ըստ Յիսուս : Աստուած իրապէս կը սիրէ զմարդ : Քրիստոսի կեանքքը , Քրիստոսի խօսքերը , Քրիստոսի մանը , ամենեքին կը պատասխաննեն , « Կը վնասէ Նա զկորուսեալն՝ փրկելու համար : » Սա խօսքն յասակագոյն բացարարութիւնն է մեր Տէրոջ երիսային կենաց . « Աստուած յայտնեալ ի մարմնի : »

Բայց հարկաւորապէս սահմանաւոր էր այս յայտնում : Աստուած սահմանաւորեցաւ մարդկային ձեւի մը , մարդկային լեզուի եւ կարծ ժամանակամիջոցի մը մէջ : Յառաջ քան զՔրիստոս միլիոնաւոր այն ժողովուրդներ ի՞նչ յարաբերութիւն ունեն ընդ Աստուածոյ : Ի՞նչ յարաբերութիւն ունինք մենք , կենասական հարցումներ են սոքա : Ի՞նչ կ'ըսէ Քրիստոս , « Ան որ զիս տեսաւ՝ հայրը տեսաւ : » Հայրը չփոխուիր : Աստուած է , միշտ եղած է , միշտ պիտի լինի , ընդ մարդկութեան ունեցած բոլոր իւր յարաբերութեանց մէջ , ճիշդ այնպէս էր Քրիստոս , որ մեռաւ զմարդիկ փրկելու համար , եւ այսպէս խաչն կը յայտարարէ թէ Աստուածոյ բնութիւնն է միշտ վնասել ու փրկել զկորուսեալն , եւ թէ այսպէս պիտի լինի առ յաւէրժ :

Հարցում մը եւս կայ : Մենք ոչ միայն կը կարուինք զիսնալ թէ Աստուած կայ եւ թէ իւր յաւիտենական բնութիւնն է յայտնել ինքզինքն , բայց թէ քրիստոնէական թուականին այս ինն եւ տասաներորդ դարուն մէջ կայ մի կարելիութիւն նմամերձնալու . Աստուած մեղ հետ գործ ունի՞ այժմ , թէ , երբ Քրիստոս մնուալ եւ Ս. Գիրքն զրուեցաւ , առանձնացաւ Նա անհուն եւ անմերձնալի առանձնութեանց մէջ : Լաւ է զիսնալ թէ Յիսուս Քրիստոս մնուալ տասն եւ ինն զարեր յառաջ զմեզաւորս փրկելու համար , բայց մարդիկ այժմ եւս Փըրկչի մը կը կարօտինք ինչպէս յայնժամ . լաւ է ընդունիլ զՍ . Գիրս իբրեւ անսիսալ մի առաջնորդ , սակայն ամէն օր նոր խնդիրներ կը յարուցուին որոց պատասխանել չձեռնարկեր նոր Կտակարանն : Ս. Գիրքը կ'ըսէ , « Սիրէ քու ընկերդ » բայց չըսնիր թէ ի՞նչ ընկեր պիտի առաջնորդէ զմեղ սէմն : Ոչ միայն կը կարօտինք զիսնալ թէ գոյութիւն ունիր Աստուած եւ թէ յայտնեց ինքզինքն տասն եւ ութը դարեր յառաջ , բայց թէ այժմ եւս կը հոգայ զմեղ եւ թէ կայ մութ աշխարհին վերայ ճառագայթող մի նոր լոյս : Գերման մի աստուածարան ըսած է , « Յուլոր մարդիկ բաղձացած են ունենալ մարդկային Աստուած մը , այսինքն յայտնեալ Աստուած մը , » եւ ես կը յաւելում թէ բոլոր մարդիկ կը բաղձան ունենալ ներկայ Աստուած մը :

Ի՞նչ կ'ըսէ Ս. Գիրքն այս մասին . « Ակիզիքն ... Աստուածոյ հոգին ջուրերուն վրայ կը շարժէր : » Այսինքն մինչ քառոմ կը տիրէր եւ մարդ չչը ատկաւին սուեզնալ , Աստուած կը շարժէր յայնժամ բնու-

թեան վրայ : «Եւ Հոգին ու հարսը կ'ըսեն , եկուր : » Այսինքն , երբ նոր երուսաղէմն իջնէ յերկնից Աստուծմէ , վերջն ձայնն որ պիտի հնչէ հին ստեղծագործութեան վերայ , պիտի լինի Ս.ստուծոյ առ մարդ ուզգած ձայնը , «Եկուր : » Աստուծ հոգի մ'է որ անձնականապէս կը շփուի ու կը հալորդակցի ընդ հոգիս մարդկան , որ կը մեկնէ հին ճշմարտութիւնը , կը յայտնէ նոր ճշմարտութիւն , ամէն օր կ'առաջնորդէ հոգւոց : Այս են Ս. Գրոց վարդապետութիւնք . ասոր համար է որ անզօր , կործանեալ այլ երրեք չմերժուած մարդկութիւնն առ Աստուծ կ'աղաղակէ շարունակ . եւ այսպէս կ'ունենանք Սուրբ Հոգւոյն վարդապետութիւնը : Աստուծ միշտ կենսական հաղորդակցութիւնն կ'ունենայ ընդ հոգիս մարդկան , կը յանդիմանէ զայնս իրենց մեղաց համար , կը ներշնչէ նոցա բարձր խորհուրդներ , կը յայտնէ նոր ճշմարտութիւններ : Սոյն յարաբերութիւնն բացատրելու համար կը գործածուի Սուրբ Հոգի բան :

Աստուծ ամբողջ տիեզերաց մէջն է եւ այսպէս վեր է մեր խորհուրդներէն : Աստուծ մօս է մեզ իւրաքանչիւրիս , նոյն իսկ մեր սրտից մէջն է , եւ այսպէս թագուն է ամէն անհատի մէջ : Թէեւ անծանօթ է Այն մշտնչենսապէս եւ վեր մեր ծանօթութեանց սահմաններէն , բայց ընդ մարդկան կապակցութիւն ունեցող բոլոր ինսրոց մէջ նոյնն է ինչ որ էր Յիսուս Քրիստոս : Երբեակ անուններն կը համապատասխան մարդկային բնութեան երրեակ պահանջմանց : Այսպէս կ'ունենանք մեր Տէրոջ ուսուցած սա վարդապետութիւն :

1. Մեծ անիմանալի , անհուն էակ մը , զոր կ'անուանեմք Հայր :

2. Նոյն էակն որ ինքզինք կը յայտնէ , նոյնն յաւիտեանս յաւիտենից , որ առաւ մարմին մարդկացին եւ որ կը կոչի Որդի :

3. Դարձեալ նոյն էակն որ կը շարժի մարդկացին հոգւոց վերայ եւ լինքն կը քարշէ զայնս , եւ որ կը կոչուի Հոգին Սուրբ :

Արդ պատրաստ եմ ըսել ձեզ թէ ընդէ՞ր կը հաւատամ Երրորդութեան վարդապետութեան , ընդէ՞ր կրնամ ըսել Անգղիոյ բանաստեղծ-քարոզչին , Քինկաւէյի հետ , «Եթէ այս վարդապետութիւնն չկայ ի Ս. Գիրս , պարտ էր կենալ : » Որովհետեւ տիեզերքն ողջոյն չոնի նշանակութիւն ինձ համար , եթէ այս վարդապետութիւնն չէ ճշմարիտ : Կը հաւատամ սոյն վարդապետութեան վամն զի Ս. Գիրքն կ'ուսուցանէ զայն , եւ վասն զի մարդկային հոգին կը պահանջէ զայն :

Կը հաւատամ Աստուծոյ , Ամենակալ Հօր : Կը հաւատամ թէ Աստուծոյ յաւիտենական բնուաթիւնն է յայտնել ինքզինքն եւ թէ Յիսուս Քրիստոսի միջոցաւ յայտնած է այսպէս զինքն մարդկութեան : Կը հաւատամ թէ Աստուծ չսպասեց ցգալուսմն Քրիստոսի հաղորդակցելու համար ընդ մարդկան , այլ թէ կը շարժէր նա մարդկային սրտից վերայ բոլոր դարտոց ու երկրաց մէջ , ի Զինաստան եւ ի Հնդկաստան , ի կղզին Ովկիանու , որպէս ի Հրէաստան , եւ թէ Քրիստոսի այս աշխարհէն վերանալէ վերջ եւս կը շարունակուի փրկութեան գործը եւ պիտի շարունակուի յաւերժմար :

Այսպէս աշխարհի բաղձանքն Աստուծոյ մը հաւաք, մարդկային Աստուծոյ մը, ներկայ ու բնաւ չքանող Աստուծոյ մը համար՝ կը կատարուի սոյն երրեակ անուամբք: Բառից խեղաթիւրում մ'է այս պարզապէս: Կատակ մ'է աստուածաբանական: Ոչ ոք կրնայ այսպէս խորհիլ որ լրջօրէն ի նկատ առած է մարդկային խորհրդոց ու կենաց առեղծուածներն: Աստուծոյ նկատմամբ եղած այս վարդապետութիւն միակ պատասխանն է որ կրնայ արուիլ մեր խորին բաղձանաց: Երկիւղ ունիմ թէ ոմանք կը խարխափին ի խաւարի, զի թէեւ կը հաւատան Աստուծոյ անորոշակի, չեն տեսած զԱյն յայտնեալ ու միշտ ներկայ: Ըստ իս, ինչպէս ըստ Տէրն մեր, ամբողջ Աւեւարանին ամփոփումն է այս վարդապետութիւն: Դուռ մ'է այն ուստի կը ճառագայթէ նոր տիւն ի վերայ մթութեանն մարդկութեան: Ճշշմարտութիւն մ'է այն որոյ հաւատալով պարտիմք ասպրիլ ու մեռնիլ: ճշմարտութիւն մը՝ որ հարկաւոր ինչ կը կացուցանէ զանմահութիւն:

Ա Ռ Ա Լ Պ Ե Ա Ն Ա

(Նամունի հովտէն Արեգակն ծագմանէն յառաջ)

Ունիս մի հմայք արգիլելու առաւտեան լոյսը զառիթափ իւր ընթացքէն, այնչափ երկար դարար առնուլ կը թուի նա քո լերկ եւ ահարկու զիսոյդ վերայ, ո միահնձան ինքնակալլդ դու Պրանդ: Առվէ ու Առվիրոն հեղեղատք քո ստորոտէն կը հոսեն

ամընդհատ: բայց դու ամենավեմ ու ահարկու տեսմիլ, ի վեր կը բարձրանաս շոնեացդ լոին ծովին: Քանիս լոփկ: քո շուրջ ու վերեւ խորին է օդ ու լոին, միծագանգ ու սեաւ որպէս Երենստեան մի շեղջակոյտ, թուի իմն թէ կը պատուես դու զայն իբրեւ սեպ: Սակայն երբ վերստին կը նայիմ, անդորր քո տան է նա, բիւրեղակերտ քո խորան, յաւիտենական քո բնակալայր:

Ո սոսկավիթխար ու լոփկ դու լեռ, կը պշնում ի քեզ, մինչ դու ներկայ թէեւ իմ մարմնեղէն զգայարանի, կ'անհնեափս իմ խորհրդէս: Եւ ես բոլորովին յափշտակեալ յաղօթս զԱնտեսանելին միայն պաշտեմ:

Սակայն, զերդ քաղցր մողիչ մի մեղեղի, այնքան քաղցր որ չենք գիտեր թէ նմա կ'ունկնողեմք, դու կը շաղախիս իմ խորհրդոց հետ: այն, իմ կենացս, եւ կենացս ներքին խնդութեան հետ: Մինչեւ կ'ընդարձակի, կը լայննայ իմ հոգի ու քո վահմաշուք տեսլեամբդ յափշտակեալ յերկինս կը խոյանայ հոլպեթեւ:

Զարթիր, հոգին իմ, զարթիր, անցաւոր չնչին մի գովեստ միայն չես պարտիր, կամ աչացգ այս յորդանոս արտօսր միայն, ոչ ալ լոին չնորհակալութիւն եւ թագուն յափշտակութիւն: Զարթիր, ձայն քաղցր երգոյ, զարթիր, սիրտ իմ, զարթիր, կանաչապեղ հոլիտք ու սառնապատ դուք սարեր, երդակցեցք ինձ:

Դու առաջին ու զիսաւոր, միակ իշխանգ հովտին որ կը մաքասիս ընդ մթութեան գիշերն ողջին, դու առ որ յայց կուգան երկնային լոյսք ամ-

բողջ գիշերն , կամ երբ կը մազլցին զատիթափ երւ կինքէն ի վեր կամ ի վայր կը խոնարհին , դու ընկեր առաւաօտեան պայծառ լուսոյն , դու ինքնդ վարդագեղ լոյս երկրի ու արշալուսոյ , զարթիք , ո՞հ , զարթիք , զովեստի երգեր դու հիւսէ : Ո՞վ հաստատեց անարեն քո սփաներ ի խորս երկրի : Ո՞վ գեղազարգեց ամպածրար քո սարեր ի լոյս վարդափայլ : Ո՞վ ծնող ըրաւ գըեղ մշտնջենական առուակաց : Եւ դուք հինգ վայրագ հեղեղատք կատաղանոս . ո՞վ յարտաքս զոչեց զձեղ գիշերէն ու մահէն , խաւարտչին ու սասնեղէն անձաներէ որ հոսիկ , վազէք այս գահավէժ , սեւաւու հերձեալ ապառածներէ , փշրեալ միշտ , այլ յաւթեան գահավէժ : Ո՞վ տուաւ ձեղ անխոցելի , ձեր այս կենաք , ձեր զօրութիւն , ձեր շտապ , ձեր մոլեգնութիւն ու ինդութիւն , ձեր անհատնում գոռում ու յաւերթական փրփուր : Եւ ո՞վ հրամայեց . « Ասո թող կ'արծրանամն , համզչին ալիք փրփայոյզ : »

Դուք սառնալերինք , դուք որ ուժգինս ի վայր կը սահիք լերան ճակտէն , ու կը քերէք ու կը տանիք քար , ժայռ ու խճի իբրեւ հարասահարիչք ըլլութեան , դուք որ հեղեղատմեր էիք , թերեւս , եւ Ամենակալին սաստիւ կանգ տոքի խոկոյն ձեր կողուպուտներով ծանրաբենեալ : Անշարժ , չլթայական զուք հեղեղատք , լոիկ ջրվէժք . ո՞վ գեղերինեց զձեղ այնքան փառաշուք երկնային զրանց հանգոյն , ամպաշզարչ մելաքաղցրիկ լումնեկին տկար ու բեկրեկ ճաճանչից ներքեւ : Ո՞վ կը հրամայէ արեղական երփնազարդ ծիածանաւ զձեղ հազուեցնել : Ո՞վ կը սփուկ կինդանի կապուտագեղ ծաղիկներ ձեր ոտից շուրջ ,

ԱՍՏՈՒԱՌ , ԱՍՏՈՒԱՌ պատասխանեցէք , եւ սառնամանեաց դաշտեր թող արձագանգեն ԱՍՏՈՒԱՌ : ԱՍՏՈՒԱՌ , ԱՍՏՈՒԱՌ , երգեցէք մարգագետնի վծիւտ առուակիք քաղցր ի մրմունջ : Շոճեաց սմստառք ձեր մերզ ու հոգեգրաւ ձայներով , ԱՍՏՈՒԱՌ մրմունջեցէք : Դուք ձեանց կոյտեր մինչ կ'ամնկանիք անեղ զոչմամբ , ԱՍՏՈՒԱՌ զոռացէք : Դուք թարմ ծալկունք որ յաւիտենական սարն կը բոլորէք , դուք վայրիք այծք որ արծուոյ բայնին շուրջը կը խայտաք . եւ դուք արծիւք , խազի ընկերք լեռնային փոթորկաց : Դուք շանթք ու կայծակունք , ամպոց դուք նետք անեղածայթ . դուք նշան ու հրաշք տարերց , ԱՍՏՈՒԱՌ բացապանեցէք եւ նորա զովեստիւք լցէք զերկիր :

Եւ դու , լեռ ալեզարդ ու փառապսակ որ երկնահերձ կատարներով կը փալվկաս շողարձակ , դու եւս , զարձեալ , իրոխասապանն իւս , դու եւս , որ երբ առ քեզ կը վերցնեմ իմ զլուխ զոր հազած էի փոքր ինչ յերկրագագութիւն , մինչ քո ստորոտէն՝ արտասուօք մթագնեալ աշերովս կը ճանապարհուգեմ ի վեր , կը թուխ ինձ մի ամպ գոլորշւոյ վաեւմապար գեղեցիկ , բարձրացիք , ո՞հ , միշտ բարձրացիք գերթ ամպ ինսկոյ յայս երկրէ : Դու վսիմ հոգի , դու գեսպան անեղ երկրէ յերկին , պատմէ լոին երկին , պատմէ սան նորածագ արեղական , թէ այս երկիր զԱստուած կը գովի իւր բիւրազան ճայներով ,

Կ Ի Ն Ե

Երկնի արգանդոյն մէջ ծածկեալ զանձեր չեն այնքան թանկակին ուրբան այն միաթարանը զրց մարդ ամբարեալ կը զսնէ մի կիոշ սիրայն մէջ : Օրհնութեանց օղն կը շնչեմ ես, երբ կը մերծենամ միայն ընտեկան յարկին : ՄՌպիսի մի քաղցր բոյր կը շնչէ ամուսնութիւնն, շուշանի թերթիկներն չունին բաղցրագոյն մի բոյր :

ՄԻՏԱԿԹԸՆ

Բազմիցս ներկայած է ինձ պատեհ առիթն զիտել զայն արիտութիւնն, ոյք օժանդակութեամբ կինն կը գիմակարէ բաղդի գժնէագոյն զարձուածոց : Այն գժբազզութիւնք՝ որ կը փշրեն առն ողին եւ ի փոշի կը խոնարհեցնեն զայն, գոյցին ի հանդէս կը հրաւիրեն գեղեցիկ սեռի բոյր զօրութիւններ եւ կուտան նմա մի այնպիսի անվեհերութիւն ու նկարագրի բարձրացում որ ի վեհութիւն կը մատչի մերթ : Ոչ ինչ այնքան սրտապրաւ է քան տեմանել մի կին գողար ու փափիկ, որ անզօր էր ու տկար եւ զգայուն ամենաչնչին զժուարութեանց՝ կինաց արեգաւէտ աւուրց մէջ, թշուառութեան պահուն հոգեկան մի զօրութիւն կ'զգենու յանկարծ ըլլալ սփոփիչն ու նեցուկ իւր առն, եւ կը տոկայ անյողողող, հատոտատամուռթեամբ բազզի զանագոյն հարուածոց :

Որպէս որթատունկն որ ընդ երկար պատաստած էր իւր չորհագեղ ընձիւզներ կաղնւոյն չուրջ եւ բարձրացած այնու ի ճաճանչս արեգական . երբ կարծրապինդ այդ ծառ պատառի շանթարձ, կը

պարաւանդէ զայն գգուալից իւր ընձիւզովք եւ ի մի կը միացնէ անջատեալ ծիւզեր : Սյապէս եւ գեղեցիկ իմն սահմանուած է ի նախախնամութեանէ որ կինն՝ որ հաղատակն է միայն իւր առն եւ զարդ նուրա երջանկագոյն աւուրց մէջ, լինի նորա նեցուկ ու միսիթարիչ յաւուրս ձախողութեան եւ յանկարծական աղետից, մանէ նորա բնութեան ամենաթագուն խորչեր, ի վեր բարձրացնէ գորովանոք զլուկն նորա վայրահակ եւ ոփոփէ նորա բեկնալ սիրտ :

Սնգամ մը երբ կը չորհաւորէի մի բարեկամ որ գեղագիթիթ մի ընտանեօք էր շրջապատեալ, ի մի զօգեալ ամենազօրեղ սիրոյ շղթայիւք, « Զեզ համար կին մը եւ զաւակներ ունենալէ լաւագոյն բարեմաղթութիւն մը չեմ կարող ընել, » ըստ եռանուգին և « Զի եթէ յաջողակ ես, մասնակից են նուքա քոյդ յաջողութեան, իսկ եթէ ընդհակառակն՝ միսիթարիչներդ են նորա : » Եւ ապաքէն, զիտած եմ թէ ամուսնացեալ մի անձ երբ գժբազզութեանց ենթարկի առաւել ընդունակ է վիրսամալ զիւր զիրք յաշնաբնի քան ամուրին, մասամբ՝ որովհետեւ ի գործունէութիւն կը զրուի նա այն անօգնական ու սիրեցեալ էակաց պիտոյքներէ ոյք իրմէ միայն կակենկալեն իրենց մատունդ : բայց զիխաւորաբար՝ զի կ'սփոփի իւր ողին ու կը կազզուրի առանին զըշուաներէ, եւ կենդանի կը պահէ իւր անձնական պատիւ զանկով որ, թէեւ արտաքին աշխարհն մութ է համակ իրեն համար եւ ինքն ստորնացեալ, կաց սակայն սիրոյ մի փոքրիկ աշխարհ ի տան ոյր թագաւորն է ինք : Մինչ ամուրին ընդունակ է յուսահատիւ ու ի կորուստ ընթանալ, լքեալ գանկելով

դիմքն ու առանձին, եւ իւր սիրտ կը քայլայի նման
էքեալ մի բնակարանի, առի չգոյէ բնակչաց :

Ե Ղ Ե Ր Ե Բ Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն

(Շինական մի եկեղեցւոյ բակին մէջ գրուած)

Զանգակն կը հնչէ ահա մեռնող օրուան զոյժը .
մայող հօնն մարզագետնոյն վրայէն կը քայլէ յամր-
ընթաց, երկրագործն ի տուն կ'ուղղէ վաստակաբեկ
իւր ընթացք եւ մթութեան ու ինձ կը թողու զաշ-
խարի : Լուսափայլ զաշտանկարն զորչ ու աղօս կը
տարածի այժմիկ եւ մի վեհ լուռթիւն կը տիրէ օ-
դոյն մէջ : Քնէած դդչիւնն միայն կը լուռի վտակայ՝
ոյք քաղցրամբունչ երգօք հեռակայ հօտերն կ'ո-
րորեն ի նինջ, եւ կոինջն՝ զա բաղեղապատ աշտա-
րակին վրայ թառած բուխն, որ առ լուսին կը բարձ-
րացընէ զիւր բոզոք, կը գանգատի այն թռչնոց վրայ
որք իւր թագատատեղւոյն մերձենալով իւր վաղեմի
առանձնութիւնն կը խանգարեն : Դա սգատեսիլ զըժ-
նեայ կնճնեաց ներքեւ, ուր խոսն կ'աճի զէզ առ
գէզ, գիւղին կոշա նախահայրեն կը ննջեն . պառ-
կած իւրաքանչիւրն իւր նեղ յաւիտենական խոր-
շին մէջ :

Անուշարոյր առաւօտեան զեփիւռային ձայներ,
յարդաշէն տաղաւարին վրայ թառած ծիծուան ձռո-
զիւն, աքաղաղին սուր գանչիւն կամ արձագանգող

եղջերուափող ոչ եւս պիտի զարթուցանեն զնոսս
իրենց խոնարհ անկողնէն : Ոչ եւս պիտի ճարճարտի
նոցա համար ընտանեկան բոցածաւալ վասարանը,
զբաղեալ տանտիկինն ոչ եւս նոցա երեկոյեան պի-
տոյքը կատարելու պիտի պարապի, զաւակներ չպի-
տի վագեն իւրեանց թօթով լեզուաւ նոցա վերա-
գարձը ողջունել, կամ մազզին նոցա ծնուաց վրայ
նախանձելի համբոյրին մասնակցելու :

Հոնձքն տեղի առուած է յաճախ նոցա մանգա-
դաց, նոցա խոփեր կարծր հողակրյան են ճեղքած
յաճախի : Մըչափ զուարթ կը վարէն նոքա իրենց
լուծք զաշտի մէջէ, ինչպէս կը խոնարհին մասառք
նոցա ուժեղ հարուածոց ներքեւ :

Թողլ Փառափրութիւնն չայպանէ նոցա օգտա-
շատ վաստակի, նոցա համեստ շինական զուարձու-
թիւններ եւ աննշան վիճակի, ոչ ալ Վեհավառու-
թիւնն անարգական ժպտով մը ունիսորէ աղքատին
կարծ ու պարզ տարեգրութիւնց : Համբաւոց պար-
ծանքը, փառաց զօրութիւնց պիրճանքը եւ բոլոր
ինչ որ գեղեցկութիւնն, բոլոր ինչ որ հարառու-
թիւնն կարեն տալ երբեք, ամենսիքին կ'սպասեն հա-
ւասարապէս անխուսափելի ժաման : — Փառաց ու-
ղիք ի գերեզման միայն կ'առաջնորդեն :

Եւ զուք, ո՛ հպարտ միծատունք, սոցա մի վի-
րագրէք յանցանքը եթէ ի լիշտակ իւրեանց չեն
բարձրացած փառաց զամբաններ, եթէ նոցա ան-
շուք գելեզմանաց վրայ անտաշ քարեր միայն զըր-
ուած են : Քանդակազարդ զամբանն կամ հոգեշունչ
արձան կրնան միթէ յես ի մարմին կոչել թռչող
հոգին : Պատուոց ձայներ կ'ազդե՞ն միթէ լոիկ փո-

շւոյն , կամ շողոմարարութիւնն կրնայ ողոքել Մահուան խուլ ու ցրախն ականչներ :

Թերեւս սա խոպանացեալ հողին տակ , երկնայն բոցով հրավառ մի սիրտ կը հանգչի . բայց զիտութիւնն չծաւալեց երբեք նոցա աչաց առջեւ՝ ժամանակի փարթամացեալ իւր լայն էներ : Սարնաշունչ Աղքատութիւնը մարեց նոցա վեհ բորբոքումն սառեցուց : Բազում ձաճանչներով շողշողուն գոհարներ կան մթին ու անսահման ովկիանու խորութեանց մէջ : Բազում ծաղիկներ ծլած են անսուն շիմնելու եւ ամայի օդն միայն խնկարկել իւրեանց քաղցրահոսութեամք : Ենական մի Հէմրթըն , լոիկ անփառունակ մի Միլթըն կը հանգչի թերեւս այս կոչտ հողին ներքեւ : Սակայն նոցա առաքինութիւնք միայն չէին սահմանափակ , այլ՝ մոլութիւնք եւս ու եղեռք : Մածկել իրենց զիտակցութեան սպայքարը , մարել անկեղծ ամօթիսածութեան շիկնումները , բնուլ շոպալութեան ու հպարտութեան զզրոցը Մուսայից հրովի բոցավառ անուշահոտութեամք : Հեռի աշխարհի պայքարներէ ու անսակնիւ մաքառումներէ , նոցա համեստ իղձեր չմոլորեցան երբեք , կենաց ցրտին ու մենացեալ հովտին մէջ անսուցին նորա իրենց անշուք ու անշուք օրեր :

Սակայն այս ոսկիներն իսկ ոսմարութենէ պաշտպանելու համար , կոչտ ասպանազրելով ու տձեւ քանդակօք զարդարուած զիւրակործան յիշաւակարաններ են կառուցուած , որք հառաչի մը հարկը կը խնդրեն զիտողէն : Նոցա անուններ , նոցա տարեաց թիւ , անուս Մուսային հեգուած , համրաւոյ ու եղերեցութեան տեղը կը զրաւէ եւ բազում

սուրբ բնաբաններ ափուուած են քարին չորս շիմնականնին՝ մահուան նուիրական նշանակութիւնը կը բացատրին :



ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐՍՎԱՅԻԹԵԱՆ

ԺԱԿ Ա. Տ.

Եւրոպացիք իրենք կոյր են որ զբաղին անաչք կը նկատին : Ոչ մի առաջին կարգի գեղեցկութիւն ունեցած է երբեք պայծառազոյն աչեր կամ տեսած յստուկազոյնս : Նորա որ չունին այս պարապում բայց միայն իրենց բաղդն որոնել , թող չյուսան բնաւ զայն գանել : Տարփելի գեղուհուց մը նման , խոյս կուտայ այն իւրեան գհեա պնդողներէն , եւ վերջապէս կը հասասատուի այն աշխատասէր արհեստաւորին վրայ , որ կը կենայ ի տան ու եռանդազին կը գործէ :

Կը զարմանամ թէ ի՞նչպէս մարգիկ կոյր կրնան կոչել զնա , մինչ այնքան քաջատես կը թուի նա իւրեն ընկեր գանելու մասին : Ուր որ տեսնես բաղդափասադի սեղան մը , վատահ եղիր թէ բաղդն չէ հոն , ուր որ տեսնես բաց գոներով տուն մը , սոսոյդ լեր թէ բաղդն չէ հոն , երբ տեմնես մարգ մը որոյ զըրպանի ծակերն ուկեզոյն են զարդարեալ , զիտցիր թէ բաղդն հոն չէ , ուր որ տեսնես գեղանի կին մը բարեմոյն ու հաճոյասէր , համոզուէ թէ բաղդն հոն չէ : Ի մի բան , ճարտարութեան կընկերակցի նա միշտ :

Եթէ կը փափաքիս զբաղդն բարեկամ բնել քեզ , կամ այլ եւս չանձնաւորելով զայն , եթէ կը բաղածաս , որդեւակ իմ , հարուստ ըլլալ եւ ստակ ունենալ , շահելէ աւելի՝ ջանայ խնայել . երբ մարդիկ ըսեն , «Այսինչ տեղն ստակ կրնայ չանուիլ կամ այնինչ տեղն . » ուշաղրութիւն մի տար , քու զբաղմանդ ուշ զիր , կեցիր ուր որ ես եւ ապահովէ բոլոր ինչ որ կրնաս : Երբ լսես թէ զբացիդ քսակ մը ոսկի գտած է փողոցը , մի վագիր ընաւ գէպ ի նոյն փողոցն ի խոյզ , որպէս զի եւ զու գտնես ուրիշ մը , կամ երբ ծանօթանաս թէ զբաղման այսինչ ծիւղին մէջ շատ ստակ շահած է , մի փախեր քոյզ նորա մրցակիցն լինելու համար : Մի բաղձար մէկէն ի մէկ հարստանալ , այլ համբերութեամբ աւելցուր գահեկան գահեկանի վրայ : Կ'արհամարհես թերեւս այս չնշին գումար , եւ սակայն նորա որք չունին գահեկան մը , եւ ոչ բարեկամ՝ փոխ առնելու ի նմանէ , կ'զգան մէկ գահեկանին արժէքը : Ուշենի , յիմար ջաղացպանն , երբ իւր խեղճութեան մէջ գահեկանի մը պէտք ունեցաւ , ոչ մի բարեկամ փոխ տուաւ նմա , թէպէտ զիտէն թէ կարօտ էր այնմ : Կարդացիր երբէք Ուշենիի պատմութիւնն Զինական գրենոյդ մէջ , նորա՝ որ արհամարհեց փոքրիկ գումարներն եւ մեծն ի ձեռու բերելու համար , ունեցածն ալ կորսնցուց :

Ուշենի ջաղացպանն ագահ էր ի ընուստ . ոչ ոք առաւել կը սիրէր զրամ քան զնա , կամ առաւել կը ձանջնար ունեցածին յարգ : Երբ ընկերութեան մէջ խօսք անցնէր հարուստի մը վրայով , Ուշենի կըսէր , քաջ կը ճանաչեմ զնա , նա ու ես ծանօթ եմք մի-

մանց ի վաղուց , բարեկամներ ենք սրտակից , որդւոյս պէս էր նա : Բայց եթէ աղքատ մարդու մը անունն յիշատակուէր , այդ անձի նկատմամբ ամենափոքր ծանօթութիւն մ'իսկ չէր ունենար , չատ ծանօթներ ունենալ չէր բաղձար եւ կը սիրէր ընտրել իւր ընկերներն :

Ուշենի , սակայն , հարստութեան նկատմամբ ցոյց տուած իւր այս եռանդեամբ հանդերձ , իսկապէս աղքատ մ'էր . ոչինչ ունէր բայց միայն եկամուռն ջողացքի մը՝ որ իւր օրապահիկն կը հայթայթէր միայն : Բայց թէն սակաւ էր այս եկամուռ՝ սույդ էր սակայն : Ցորչափ իւր ջաղաց կանգնէր ու գործէր իւր ապրուստն ապահովեալ էր , եւ այնքան ժումկալ էր որ ամէն օր քիչ մը ստակ կ'աւելցնէր զոր մերթ ընդ մերթ կը համրէր ու կը զիտէր մեծագոյն գոհացմամբ : Բայց տակաւին իւր ունեցածը հաւասար չէր բաղձացածին . կարօտութիւնէ միայն զերծ կը գտնէր զինքն , մինչդեռ լիազեղուն զանձեր ունենալ կը ցանկար :

Օր մը մինչ կ'երազէր այս բաղձանաց վրայ , ըսուեցաւ իրեն թէ զրային մնառուկ մը ոսկի գտած էր գետնին տակը՝ երեք զիշեր յաջորդաբար երազած լինելով այց ստակին վրայ : Այս լուր սուրի մը նման հէտ Ուշենիի սիրան խրեցաւ : Ես նոր կ'աշխատիմ ու կը տանջուիմ , կ'ըսէ , առաւօտէ մինչեւ գիշեր մի քանի չնչին գահեկանաց համար . մինչ զրացիս Հընի յանկողին միայն կը զիմէ հանդարսութեամբ , ու երազելով առաւօտ չեղած հազարաւոր ոսկւոյ կը տիրանայ : Ո՞հ , ո տայր ինձ անոր նման երազել . ինչ երջանկութեամբ պիտի փորէի սնառու-

կին բոլորտիքը , ինչ ձարտարութեամբ տուն պիտի տասնէի զայն , ոչ իսկ կինս պիտի կարենար զիս տեսնել . եւ յայնժամ , ովք երջանկութեանս , մինել ձեռքս ոսկւոյ դէզի մը մէջ մինչեւ արմուկս :

Սոյն օրինակ խորհրդածութիւնք զջաղացպանն ապերջանիկ գործելու կը ծառայէին միայն . ոչ եւս կ'աշխատէր անդուլ , բոլորովին տաղտկացաւ փոքր շահնէրէ և . իւր յածախորդք բանել սկսեցին զնա : Ամէն օր կը կրինէր զայս բաղձանք , ամէն զիշեր կը պառկէր յերազել . բազին , որ խստափրա զըտնուեցաւ ընդ երկար , ուր ուրեմն թուի իմ թէ ժպանեցաւ նորա թշուառութեան վրայ ու չնորհեց բաղձացեալ տեսին : Երազեց թէ իւր յաղացքին հիման այնինչ մասին տակ՝ խոր թաղեալ ու մեն տափարակ քարով մը ծածկուած՝ թագուցեալ կար սարսափելի արկդ մը ոսկւոյ ու գոհարեղինաց : Զարթնըլով՝ զոհացաւ յերկնից որ հուսկ ուրեմն գթաց իւր տառապանաց . ամէն անձէ ծածկեց զայս երազն բաղդալից , որպէս սովոր են ընել երազատեսք սոտակի : Փափաքեցաւ զի կրկնուի տեսին երկու յաջորդ զիշերներն եւս , որով ճշմարտութեամը ստոյդ պիտի ըլլար : Իւր բաղձանաց ընդունեց պատսախան , վերստին երազեց նոյն ոսկւոյ արկդին վրայ ձիշդ նոյն տեղն :

Ցրեցան այժմ տարակոյաք : Ուսափ երկրորդ օրն կանուխ ելնելով բահ ի ձեռին կը փութայ տանձինն ի ջաղաց եւ կ'սկսի քակել պատին այն մասն որ յերազի ցուցուած էր իւրեան : Յաջորդութեան առաջին վրաւականն որոյ հանդիպեցաւ , էր բեկեալ սափոր մը : Խորագոյնս փորեկով բոլորովին նոր ու

ամրողջ կրմինար մը դառաւ : Վերջապէս ընդ երկար փորեկ զինի հասաւ լայն տափարակ քարին , այնաքան մեծ էր սակայն , որ զայն շարժել վիր էր մէկ անձի մը կարողութիւնէն : Ասո է , գոչեց յափշտակեալ , ասա է . հոս այս քարին տակ կայ արգարեւ աղամանդներու մեծ մստուկի մը բաւական միջոց , պարտիմ ի տուն կնոջն զիմել անցապաղ , պատմել նմա ամրողջ եղելութիւնն եւ բերել զնա ի միասին որպէս զի քարն զարձնեմք : Կը փութայ ուրեմն ի տուն ծանօթացնելով իւր կնոջ իւրեանց լաւ բաղդին ամրողջ պարագաներ : Կրնան ընթերցողք զիւրաւ երեւակայել կնոջ ինդպապատար յափշտակութիւնն ի լուր տոյն աւետեաց , փարեցաւ իւր առն պարանոցին , սիրազեղմանք չարգիլեցին զինքեանս զիտնալ ճիշդ գումարն : Վերագառնալով , ուստի , անդ ուր Ռւենէկ փորած էր , գտան ոչ թէ ակնկալեալ զանձ , բայց զջաղաց , իւրեանց միակ նեցուկ , հիմնակործան անկեալ :

Յ Օ Ղ Ե Ր



Քաղցրիկ օր , այնքան զով , այնքան խաղաղ ու պայծառ , հարսնական դու օր երկնի ու երկրի , զիշերային ցողն քո մահը պիտողբայ , զի պիտի մեռնիս դու :

Քաղցրիկ վարդ, որ բոյր ունիս անոյշ ու թոյր
յանկուցիչ, քո արմատ իւր գերեզմանին մէջն է
միշտ եւ պիտի մնոնիս դու:

Քաղցրիկ գարուն, քաղցր օրերով ու վարդերով
գեղազարդ, գու գզոնց քաղցրութեանց ու գեղոյ .
քնարս կըսէ ինձ թէ մնրծ է քո վախճան եւ բո-
լորն ալ պիտի մնոնին :

Քաղցր եւ առաքինի հոգին միայն կ'ապրի յա-
ւիտեան :

2.

Սէր առ Քրիստոս՝ կը զիւրէ զուղին պարառոց,
թեւ կուտայ ոտից ընթանալ յայն : Հնազանդութեան
նետն արձակող աղեւլ մ'է այն, առանցք մ'է այն որ
կը շարժէ զանիւս պարառոց . ձեռնն է զօրեղ՝ որ կը
շարժէ թիակներն ժրաշանութեան : Սէրն հաւատար-
մութեան ոսկերց ծուծն է, արիւնն զթութեան երա-
կաց, ջլըն՝ հոգեւկան զօրութեանց : Այն, կեանքն է
այն անկեղծ սրտակցութեան : Նա որ կը սիրէ, չկարէ
նուազ անշարժ լինել քան գեղեւինն հողմակոծ, քան
զտերեւն աշնանացին հոգմակար, քան զծզօնն ան-
զօր ի փոթորիկս : Եթէ կրնան դազրիլ սրտեր բա-
րախելէ, սէրն եւս կընայ հրաժարիլ յաշխառութե-
նէ : Սէրն գործունեայ է յոյժ, չկարէ ծոյլ լինել:
եռանդեամբ լի է այն . փոքր գործերով չշատանար .
ջրհորն է այն զիւցազնութեան եւ այդ աղբիւրէն
կը բզիւն մնծ գործերն ողջոյն : Հակայ մ'է այն, կը
զիգէ լեռներ՝ լեռանց ի վերայ, եւ փոքր լինել կը
կարծէ դէզն : Խորին գաղտնիք մ'է սէր, զի ի քաղցր

կը փոխարկէ զգանն, մահն կեանք կը կոչէ, եւ
մահ զիեանս, ու նուազ դառն կը գործէ զվիշտա
քան զհաձոյս :

3.

Ցրտին է օրն եւ մթին ու տիտոր, կ'անձրեւէ
հովն ալ կը փչէ բանագին, որթատունին կը մազցիի
տակաւին քայքայեալ պատին, բայց ամէն հովէ կը
թափթիին իւր տերեւներ ցան ու ցիր : Ցրտին է
օրն եւ մթին ու տիտոր :

Ցրտին է կեանքս եւ մթին ու տիտոր, կ'անձ-
րեւէ հովն ալ կը չնչէ անձանձիր, խորհուրդներս կը
մազցին տակաւին գէպ յԱնցեալն, բայց ամէն հով-
մէ կը թօթափիին ու կ'ըլլան ցան ու ցիր : Ցրտին է
կեանքս եւ մթին ու տիտոր :

Հանդարտէ, սիրու իմ, դազրէ արտաջելէ, ամ-
պոց ետեւ զեռ կը փայլի արփին չօղարձակ : Հասա-
րակաց է այս վիճակ, ամէն կեանքի մէջ հարկ է
դալ միրթ անձրեւ :

4.

Ի վախճան կը փութայ մեր այս կեանք փոքր ինչ
փոշի միայն պիտի թողու իւր ետեւ հողմոց խաղա-
լիք : Ինչո՞ւ գեղաբողբոջ վարդ կը սփառնէք ցրտին,
անզգայ շրմին վրայ : Ծաղկարոյր զեփիւռք, կամ
անուշանոտ սղոխք կրնան միթէ աղեւլ մահուան
սառ քնոյն : Ո՛չ, ո՛չ, չեմ խաղեր ես անուշանոտ
իւրեր մահուանս անկողինը օծելու համար ջերծ

արտասուօք խառն , բայց այժմ , մինչ կենդանի եմ ,
այժմ թող չնշեմ բալասանին հոտ , այժմ թող վարդն
իւր հրեղէն շիկնմամբ , իմ ճակախս վրայ չնշէ իւր
բոյր :

5.

Մուսայք կապեցին մի օր սիրոյ փոքրիկ ձեռներ
ծաղկեայ շղթայիւք ու երկնային գեղեցկութեան
յանձնեցին զայն իրրեւ գերիք : Նորա մայր բազում
խաղալեօք կուգայ աղատել իւր սիրեցեալ որդին .
կ'աշխատի նա , ամէն հնար ի գործ կը դնէ , այլ ի
գուր : Սէրն չթողուր երբեք իւր շղթաներ , եթէ
շղթաներն քակեն իսկ , փոքրիկ գերին չուզեր մեկ-
նիլ . «Այսպիսի գերութենէ մը , ո՞լ կը փափաքի ա-
զատիլ » կը գոչէ նա :

6.

Պայծառ է արեգ , ջինջ է օդ , ծիծեռնակը կը
թռչախն ու կ'երգեն , ու թռչունք զգարուն կ'աւե-
տեն քաղցրաձայն : Ականակիտ վտակն կը հոսի մեղմ
ի մրմունջ , երկնի մի բեկորն լինել կը թռւի : Ամէն
ինչ նոր է ու պայծառ : Նոր են կոկոնք , նոր տե-
րեւք որ կը պճնեն ծառոց կատարներն , նոր են բոյ-
ներն իսկ քիւեաց ներքեւի : Զկան թռչունք անց-
եալ տարւոյ բոյներուն մէջ : Ամէն ինչ երիտասար-
դութեամբ ու սիրով խայաց : Կոյս գու , որ կ'ըն-
թեռնուս զայս տողեր , վայելէ քո երիտասարդու-
թիւն , չէ այն կայուն : Վայելէ ծաղիկ հասակիդ

երկնալոյր այն ժամեր , զի , ո՞հ , միշտ Մայիս չէ :
Վայելէ , զգայուն սիրոյ ու պատանեկութեան , բա-
րի հրեշտակի մը թող մնացեալն . զի ժամանակն
վաղ իսկ պիտ'ուսուցանէ քեզ սա ճշմարտութիւն .
թէ չկան թռչունք անցեալ տարւոյ բոյներուն մէջ :

7.

Մի նետ արձակեցի յօդս , ինկաւ այն յերկիր
չգիտեմ ուր , զի այնքան երագ նա սուրաց , որ տե-
սութիւնն չկարողացաւ հետեւիլ այնու :

Մի երգ չնշեցի յօդս , ինկաւ այն յերկիր չգի-
տեմ ուր . զի ո՞վ ունի այնքան սուր աչեր որ կա-
րենայ երզի մը թռիչներուն հետեւիլ :

Երկար ժամանակ վերջ , կազմւոյ մի կուրծն
միսեալ գտայ զնետ , անրեև ու անվնաս , եւ երդն
ալ գտայ վերստին բարեկամի մը սրտին մէջ համու-
շած :

8.

Ո՞հ , ո՞րքան կը սիրեմ ես ամբան մի երեկոյ , երբ
վերջալուսոյ թարթիչներէն ոսկեղէն լուսոյ հնդեղ-
ներ կը հոսին եւ արծաթ ամպեր խաղաղիկ կը հանգ-
չին հեշտապոյր սղոլից թեւոց վրայ , հեռի , հեռի
վանել յինէն ամէն ստորնագոյն խորհուրդներ , թա-
ղել հոգերս ամէն ու վիշտեր , միսել բնութեան վայ-
րի ու անմարդաձայն մի խորշին մէջ , ուր բնու-
թիւնն միայն կը խօսի իւր բիւրազան գոյներովն ու
ձայներով , եւ անդ պարաբել , ընդարձակել , թե-

ւառորել իմ հոգի գերերկնային հաճոյքներով, ջեռուցանել իմ միրա բանաստեղծական բացերով եւ վայրի մը թափառի խորհրդոց սոկեղնիկ բնագաւառաց մէջ :

ՀԱՐՑՄՈՒՆՔ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՔ

Ի՞նչ է բարեկամութիւնն : — Մի ծաղիկ որ կը տարածէ իւր հեշտաբուրիկ թերթիկներ մինչ կը փայլի արփին ճաճանչալառ ու կը փակէ զայն յերեկոյին : Այո՛, մի ծաղիկ որ շատ քաղցր կը բուրէ, յոյժ զրաւիչ մի գեղով կը փայլի սոկեփայլ արեգական ճառագայթից ներքեւ . իսկ կը զոցուի նոցա առջի որք յուսահասութեան ու տիրութեան մութիշերոյն մէջ կը սպան լայանառաչ :

Ի՞նչ է համբաւ : — Ժապիսն՝ որ կ'սպաննէ, բաժին՝ յորում քաղցր թոյն է լցուած, կամ, առ առաւելն, ծաղկահիս մի պասկ որ ի մահ զատապարտեալ զոհին զլուին կը բուրէ, զոհին՝ որ իւր շուրջն սփուեալ քաղցրահոտ ծաղկանց ու մելաքաղցրիկ եւ բաժշտութեան մէջէ ի մահ կ'սպաջնորդուի :

Ի՞նչ են յոյսք : — Զուարթ թիթեանիկներ, որք ի շունչ երեւակայութեան կը պարզեն իւրեանց թեւեր ի թիւ, որք կը թոշին յար ծալբեկով մեր հետախնդիր քայլեր, եւ եթէ յաջողիմք հուսկ ապաբնել զայնս կը մեանին ձեռաց հպմամք :

Եւ թնչ են սէլն ու գորով : — Ո՞հ, ծզօտի մը

վրայ ժպտող բողբոշներ . զորս կը ծակոտեն թրթուրք անինայ կամ բիրտ ձեռներ կ'անջատեն ճիւղէն . եւ կամ տաք խորշակներ կը թառամեցնեն : Տիս՛ւր օրինակք մարդկային կինաց :

Եւ ի՞նչ է նոյն ինքն կեանք : Նաւակ մը աշխարհի կրծոց վրայ տարութեր . Նաւակ մը՝ ենթակայ մերթ հեղաշունչ հողմոց, ու պայծառ ճաճանչիւք բոլորեալ . սակայն ենթակայ յաճախ բոնաշունչ փոթորկաց ու մրրկաց :

* * *

Ի՞նչ է նորաձեւութիւն : — Ունայնամտութեան հարցուր, զի նա լաւագոյնս կրնայ բացատրել նորա արժանիք :

Ի՞նչ է Մելամաղձոտութիւնն : — Գնա եւ ծուլութենէն ուսիր :

Ի՞նչ է Ճշմարտութիւն : — Յոյժ խիստ քարոզիչ յաջողակ ու զուարթ անձանց համար, իսկ սպահով ու վստահելի մի ուսուցիչ ձախողսութեան մութաւորց մէջ :

Ի՞նչ է Բարեկամութիւնն : — Եթէ ճշմարիտ փարս մ'է այն լուսացնցուղ մեր կինաց նաւուն, իսկ թէ սուտ վտանգալից ժայռ մ'է ուր կը խորտակին մեր նաւուք :

Ի՞նչ է Աէր : — Եթէ երկրային միայն, մի սուտ է զիշերային որ կը փայլի առաւել մութ աղջամուղջ մը թողելու համար միայն սրտից վրայ որք իւր վաղանցիկ լոյն ողջունեցին ցնծալից : Իսկ թէ խաղաղ է այն մաքուր ու սուրբ . զտեալ կրից

արատներէն , լուսնին է նման որ արծաթ իւր ճա-
ճանչներով ինսպութիւն կը ցողէ այն սրտից վրա
որոց վերև կը շոլայ :

Ի՞նչ են Յոյսեր : — Մթին ամսպոց մէջէն ճա-
ճանչով լուսոյ ցողեր , կամ գունազարդ ալեակներ ,
ոյց սպիտակութիւն ովկէանու մոթ կանաչ մա-
կերեն . կը վերդերժինէ :

Ի՞նչ է Ժամանակն : — Գետ մը յաղթաջուր որ
կը հոսի անընդհատ յանձիր անսահման՝ Ծովի Յա-
վակենականութեան : Գետ մը՝ որ իւր վրայ առած
զամեն ինչ , ինչպէս նաեւ զքեզ , կը վազէ առ յա-
ւերժ :

Ի՞նչ է Կեանք : — Պղպջակ մը որ կը տասանի
վայրիկ մը , լաիկ՝ այլ արագընթաց այս գետոյ վրայ :
Կարի գանգաղ է ու անտես իւր շարժում մինչեւ կը
պատոփ եւ անա՛ կը վերջանայ կենաց երազը :

Ի՞նչ է Մահ : — Սուր մը որ կը կարէ ամենէն
սիրտ ու անքակտելի սիրակցութեանց կապեր ,
ուռուն՝ յախտենական մի այլ կենաց ուստի կը մտնէ
մարդ երկնից անփախման երջանկութեան կամ դժո-
խաց անմիջանալի սանջանաց մէջ :

Կրնա՞ն այս ճշմարտութիւնք կրկնուելով կորու-
սանել զիւրեանց վեհաւթիւն : Յարդէ՛ , ո՛ մարդ ,
զայնո գեռ վերջնական գոնչն չմտած ներս : Յա-
ճախ լսա՞ծ ես զայնո , ուրեմն առաւել ծանր է քո
պատասխանատուութիւն : Ապրէ՛ , անոնց համեմատ .
Փանալո՞ բաւ չէ , գիտակն կատարել չէ :

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ



Ամառնային օր մ'ալ վերջացաւ . արեգակն իւր-
նարհած է . տուընջեան պայծառ ժամեր յոյժ լաւ
կաստրեցին զիւրեանց պաշտօն , որոց վերջինն ու-
կեղէն քայլերով կը մտնէ ահա՛ Արեւմտեան վեր-
ջալուսական ցողքերով լուսազարդ հօրիզոնէն , ու
կամէնեալ : Կանաչ խատիկն ծլեցաւ այսօր եւ հոսք
կրծեցին զայն : Նորդնձիւզ ճիւզեր տարածեցին
իւրեանց կենսակիր հիւսուածներ արեգական համա-
գէպ : Մաղիկներ բողբաժեցան պարտիզաց ու գաշ-
տից մէջ , եւ թարշամեցան : Սերմեր ի հողնետուե-
ցան իրենց պայթող պատիճներէն եւ իրենց զիւրեղա-
մանաց մէջ յարութեան կ'սպասեն : Միջաներ թեւ
առին այսօր լճակներէն , լցին վայրիկ մը օդն իրենց
յարաբարախ թիւոց բզզմամք եւ լուս են այժմ առ
յաւէրժ : Եկարուն միջատներ թափառեցան կապոտ
երկնից բնտարձակութեան մէջ ու մեռան վերսաբն :
Բազմաթիւ մայրեր իւրեանց բազկաց մէջ սեղմեցին
նորածին մանկիկներ եւ այսպէս շինականին ու քա-
ղաքացւոյն , աղքատին ու հարուստին տառներ խըն-
գութեան ձայներով թնդացին : Գերեզմաններ փոր-
ուեցան անմարզաձայն անտառներու մէջ , գետոց
ու ովկէանու եղբները , բազմամրտիս քաղաքաց մեր-
ձակայքը . զիակներ զրուեցան ի նոսա եւ գոյուե-
ցան : Այս օրն բաժնեց բարեկամներ , որք չէին եր-
բեք բաժնուած յառաջազոյն կազմեց , նոր բարե-
կամութիւններ : Այս օրն տեսաւ փափկաբեզ կոյ-

սին յանձնուիլը այն երխասարդին որ ի վաղուց զնա գրաւել էր ջանացած, եւ լսեց սիրակցորդ ամոլից առաջին գառն խօսքերը։ Այս օր սիրախօսիկ շատ շրթներ խխու բառեր արտասահնեցին եւ ընտանեկան այն քաղցր երջանիկ թիւնը խվեցին։

Ողջամբ գնա՛, ո՛ պայծառ արեգ։ Զուարթ օր մ'ալ գումարուեցաւ Մանկութեան խնձողալից աւուրց վրայ, եւ խաղաղիկ մի օր՝ Ներութեան։ Տակաւին կը սրանան ժամեր անդուլ, անդողար, թանձրացող մթութեան մէջ կանթեղներ կ'սկսին լուսավարիլ։ Կը փայլին ննջեցեալի մը դիմակն հոկողաց որպէս եւս գեղափառ հարսին ծաղկեապակ հիւսողաց վրայ։ Մայրն իւր ճիւանդ մանուկն կը հոկէ անձկագին եւ նորա արագ չնշառութիւնը կը համբէ։

Ո՛, զու Տիեզերաց մեծ Շարժում, կոմ Փոփոխում կամ Ժամանակի Թաւալում — զի մի եք դուք — որ կը թաւալիս, կը տանիս լոխի, բազմազան այս տեսանելի երեւոյթներ զիշերոյ խաւար անդունդին մէջ, ո՞ւր կը տանիս զիս։ Կ'զգամ որ քո անդիմարդելի հոսանք առած զիս իւր վրայ կը տանի, առկայն չեմ զիմակը զէպ ո՞ւր։ Մարդիկ մուլորակաց ընթացքը կը գուշակեն, կը ճշգեն ժամն յորաւմ պիտի խաւարին նոքա կամ պայծառանան, սակայն Տիսրութեան ու Մահուան խաւարմանը տեղի կ'ունենան մեզ անձանոթ ժամանակաց մէջ։ Իմ սիրելիներէս ո՞վ կենազաւ պիտի լինի յառաջագոյն, կամ, որ առաւել ցաւոլին է, ո՞վ պիտի մոլորի առաքիմութեան շաւզէն։ Ի՞նչ դժուարութիւններ կ'սպասեն ինձ կենաց վասնդալից ուզւոյն վրայ, ցաւե՞ր, վիշտե՞ր, գառնութիւննի՞ր։ կամ

տարիներն խաղաղութեամբ թաւալելով զիս ծերութեան անվորրաւէտ վերջալոյսի՞ն պիտի հասցնեն։ Կամ ուրիշ աշխարհի՞մը սեմոց վրա՞յ կը գոնուիմ այժմ իսկ, մինչ կենօք ու զօրութեամբ կը խայտամ։ Օ՛, ո՞հ, այդ սեմէն անզին ի՞նչ փոփոխում կ'սպասէ ինձ, ի՞նչ գեղեցկագոյն մարմին պիտի հարցնիմ։ Բարի անձինք կ'ուսուցանեն թէ, առանց ցաւի պիտի անցնինք այդ նոր կենաց մէջ, եւ յաւերժական փոփոխմանը ամէն ինչ պիտի հոսի Երկնից պայծառ գետերուն նման, միշտ պիտի փոփոխի յաւագոյն ու բարձրագոյն ձևավանդակաձագալուն։



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

1.	Ապրիլ, Մայիս, Յունիս ամիսները	2
2.	Առ Ալպեանս	7
3.	Ասուած ի բնութեան եւ ի մարդկութեան	42
4.	Արտօռ	63
5.	Գինի	65
6.	Գիշերային խորհրդածութիւնը	26
7.	Գրեանք	59
8.	Եղերեցութիւն	82
9.	Երեկոյեան խանրազածութիւնը	97
10.	Հնանիկան յարկ	23
11.	Կայ Աստուած	10
12.	Կինն	80
13.	Հաճոյը Գիտութեան	27
14.	Հարցմունք եւ Պատասխանիք	94
15.	Հերթեանք	65
16.	Ճանապարհ հարսութեան	85
17.	Մարդկութիւնն զնոսուած կը փնտէ	13
18.	Մեսիա	56
19.	Միսր ի Նիւթ	32
20.	Եթրիմք	3
21.	Ոչինչ կ'ապրի իրեն ճամաս միայն	7
22.	Սիրոյ կայծեր	47
23.	Սուրբ Երրորդութիւնը	67
24.	Յօդիր	89
25.	Օրնիւրգ ի Քամիսին	45

2146



ՀՀ Ազգային գրադարան

NL0028813

2088